

■
■

Source gallica.bnf.fr / Bibliothèque nationale de France

Tcheugurian, Dikran (1884-1915). :. 190..

1/ Les contenus accessibles sur le site Gallica sont pour la plupart des reproductions numériques d'oeuvres tombées dans le domaine public provenant des collections de la BnF. Leur réutilisation s'inscrit dans le cadre de la loi n°78-753 du 17 juillet 1978 :

*La réutilisation non commerciale de ces contenus est libre et gratuite dans le respect de la législation en vigueur et notamment du maintien de la mention de source.

*La réutilisation commerciale de ces contenus est payante et fait l'objet d'une licence. Est entendue par réutilisation commerciale la revente de contenus sous forme de produits élaborés ou de fourniture de service.

Cliquez [ici](#) pour accéder aux tarifs et à la licence

2/ Les contenus de Gallica sont la propriété de la BnF au sens de l'article L.2112-1 du code général de la propriété des personnes publiques.

3/ Quelques contenus sont soumis à un régime de réutilisation particulier. Il s'agit :

*des reproductions de documents protégés par un droit d'auteur appartenant à un tiers. Ces documents ne peuvent être réutilisés, sauf dans le cadre de la copie privée, sans l'autorisation préalable du titulaire des droits.

*des reproductions de documents conservés dans les bibliothèques ou autres institutions partenaires. Ceux-ci sont signalés par la mention Source gallica.BnF.fr / Bibliothèque municipale de ... (ou autre partenaire). L'utilisateur est invité à s'informer auprès de ces bibliothèques de leurs conditions de réutilisation.

4/ Gallica constitue une base de données, dont la BnF est le producteur, protégée au sens des articles L341-1 et suivants du code de la propriété intellectuelle.

5/ Les présentes conditions d'utilisation des contenus de Gallica sont régies par la loi française. En cas de réutilisation prévue dans un autre pays, il appartient à chaque utilisateur de vérifier la conformité de son projet avec le droit de ce pays.

6/ L'utilisateur s'engage à respecter les présentes conditions d'utilisation ainsi que la législation en vigueur, notamment en matière de propriété intellectuelle. En cas de non respect de ces dispositions, il est notamment possible d'une amende prévue par la loi du 17 juillet 1978.

7/ Pour obtenir un document de Gallica en haute définition, contacter reutilisation@bnf.fr.

ՏԻԳՐԱՆ ԶԵՂՈՎԻՒԽԵԱՆ

ՎԱՆԲԸ

(ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄՅ. ՕՊԱԳԻԲԸ)



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

ՏԵՂՐԱՆ ԶԵՂՈՎԻՒԹԵԱՆ

ՎԱՆՔԸ

(ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ)



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

№ 206

Մ Ո Ւ Տ Ք

Ազգային Հիւանդանոցի քժիւկ մտերիմ մը՝ յանձնեց
ինձ բուղթերու այն ծրարը, որ 99ի սխուր օրերուն՝ Ազգին
Տան մէջ մեռնող Երիտասարդ Վարդապետի մը կտակած
միակ հարստութիւնն էր եղած:

Դասաւորելով այդ էջերը, զանոնի հրաւարակութեան
կուտամ՝ «Վանիք» (Վարդապետի մը Օրագիրը) անունին
տակ :

8. ԶԵՇՆԻՒՐԵԱՆ

ՎԱՆՔԸ

(ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ)

Ա.

Նոյեմբեր . . .

Երկու շաբաթ է որ հոս եմ: Առաջին օրերու ծանր՝
տպաւորութիւններս մեղմիլ սկսան ու վարդապետի,
գրեթէ չա՛տ միօրինակ, մենաւոր կեանքս՝ գտաւ իր
սովորական ընթացքը:

Բայց ինչո՞ւ տեղափոխութիւն մը ասանկ յուզէր
զիս. չեմ կրնար ծածկել օրագրի մը մտերիմ թուղթե-
րէն, առաջին օրերու ծանձրոյթով ու անստուգու-
թեամբ բաւական տառապեցայ:

Ապրած էի մենարանի կեանքը իբրև Արմաշի աշա-
կերտ. յետոյ զայն լիութեամբ ճաշակած՝ սարկաւագու-
թեանս փորձի օրերուն, ճանչնալով կամաւոր զրկման
ազնիւ այլ տրտում զգայութիւնը, ամայի խուցերու
մերկութեան մէջ՝ ստուերիս հետ մտերմացած այն ա-
տեն՝ երբ ապաշխարանքի պասուքը իմ սիրտս կը լեցը-
նէր յաղթութեան երազներով, որովհետեւ կը կարծէի.
թէ նուիրապետական բարձրացումը ինծի պիտի հետևէր,

տիրացնելով զիս ծաղկեալ, ուսկեհուռ՝ հանդերձանքի, մատանիներու և լանջախաչի մը՝ որոնցմով մեր տղէտու զառամ եպիսկոպոսները կը ծանրաբեռնուին։ Ինչո՞ւ հիմա ալ չի յուսամ՝ քանի որ քսանըվեց տարեկան եմ, դեռ երիտասարդ։

Երբ Պոլիս ինկայ, կարծեցի թէ վանականի օրերուս հրաժեշտն էր ալ. կը սկսէր քաղաքին ժխորալի, հեւի հեւ կեանքը՝ զոր երազած էի երկար տարիներ և ուրկէ հիմայ հաճելի յիշատակներ ունիմ. շատ երիտասարդ, գրեթէ երկշոտ պատանի, երկրորդական թաղի մը քարոզիչ կ'ըլլայի։ Հազիւ ցանցառ յարաբերութիւններ հաստատած, ընտանեկան ջերմին մթնոլորտը վայելած, ահա կը նետուիմ գաւառի մը անկիւն՝ այս Վանքը, քաղաքէն հեռու, մենաւոր բնութեան մը գրկին մէջ։

Առաջին օրերը, մանաւանդ գիշերներս լի եղան մթագին տպաւորութեամբ, ինձ այնպէս կը թուէր թէ չպիտի կրնայի հանդուրժել վանական նոր մթնոլորտին։ Պոլիսը, շքեղ տեսարանը, իր փողոցներն՝ ուր կը պըտցընէի իմ սեւ ստուերս անայլայլ երեւոյթով, սակայն աշխարհիկ տենչանքներուն յոյզովը լի, խուցս, բարեկամներս կը կանչէին զիս։ Զուր կոչում ըրի պարտականութեանս զգացման, որովհետեւ նուիրական գործ մը կը ծանրանայ վրաս. հոս զրկուած եմ այս նորաբաց Որբանոցին տեսուչ, իբր հայր բիւրաւոր որբերէն մէկ երկու տասնեակին՝ որոնք անագորոյն ջարդերու զոհ, պիտի գան այս հովանաւոր յարկին տակ պատսպարուիլ։

Գոնէ այդ մտածումը զիս հանդարտեցնելու հանգամանքն ունէր, բայց չեմ գիտեր ինչո՞ւ անզգայ կը մնայի. կարծեմ քանի մը գիշեր ալ լացի։ Արդէն տեղէ աեղ փոփոխութիւնը միշտ ճնշած է վրաս, տղայութեանս օրերն ալ ունէի այս դիւրազգածութիւնը։

Բայց՝ առաջին շաբաթէն յետոյ, յամրաբար գտայ պաղարիւնս և հիմա համոզուած եմ վանքին վարժուելու գաղափարին, ու թերեւս օր մը սիրեմ զինք. կարծածիս նման ամայի չէ, օրէ օր նոր դէմքերու կը հանդիպիմ:

Վանահօր հետ արդէն բարեկամացանք: Մարդ մը որ վաթսունը մագլցած ըլլալու է, եթէ ցատկած չէ. խաչի սփռոցի մը նման կարմիր դէմքին վրայ, մեղրագոյն և իւղոտ աչքերը հազիւ կը փայլին, սեւ մօրուքը ալեւորիլ սկսած է. գոմէշի անայլայլ կերպարանք մը՝ մէկ խօսքով: Անդամները, իրանը, գիրուկն. ե՞ս ալ արդեօք օր մը իրեն նման պիտի ըլլամ, պարարտ անասուն մը և կեանքս անփառունակ այս վախճա՞նը պիտի գտնէ վանքի մը լերկ որմերուն ետին: Բնա՛ւ, ծայրագունութիւնը՝ որով կը պարծենայ այս մարդը, չի գոհացներ զիս:

Թերեւս շատ փառասէր եմ, բայց իմ երախտաւոր և բանիմաց ուսուցիչներէս Օրումեանը կը կրկնէր միշտ՝ «փառասիրութիւնը մեղքերուն էն ներելին է»:

Սակայն ատելի մարդ մը չերեւիր վանահայրը. իր ընդունելութենէն գոհ եմ. զուարձախօս է: Զարմանամ է որ ազգային Աղէտէն չէ ազդուած ու յոյս չունի որբանոցին յաջողութեան. տեսակ մը չկամութիւն ալ կը ցուցնէ: Հոգ չէ՛, իրմէ աւելին ուզել անյարմարէ, կեանքի մէջ դաստիարակուած կ'երեւայ, քան դպրոցին, և առաջին պարագան անանկ փայլուն վկայական մը չէ: Նատ ալ տգէտ է, չունի հայերէնագիտութեան մասին մեր նոր լոյսերը, պատմաքննական մէկ երկու կողմնակի հարցերուս՝ Խորենացին իր մեծագոյն աղբիւրը եղաւ. ծիծաղելի՛ գլուխ սա Խորենացին. կարծեմ «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ կարդացի քննա-

դատական յօդուած մը իր մասին, սա վերնագրով
«Պատմութիւն Ստոյն Մովսէսի Խորենացւոյ» • այդ մար-
դը աւելի վէպ մըն է գրած՝ քան պատմութեան գիրք:
Ինչ որ է, կը յուսամ թէ պիտի կրնամ վարուիլ
վանահայր Վարդանին հետ : Անունն ալ իրեն պէս կար-
ճուկ :

Բ.

Նոյնմբեր . . .

Երկու օր առաջ՝ աւելի յաջող գիւտ մը ըրի. արքենի հասակով տարէց անձի մը հանդիպեցայ վանական բակին մէջ. հազիւ խնդուքս կրցայ զսպել. ալեկոծութեան բռնուած նաւու մը կայմին պէս երերալով՝ գաւազանի մը օդնութեամբ կ'երթար. հովիւ չէր կրնար ըլլոլ, քանի որ հնամաշ արեւմտեան տարազ մը կը կրէր. թերեւս վերակացու մը մտածեցի, սակայն դաժան դէմք չունէր: Զիս երկրայանքի մէջ ձգեց, տատամսելով մօտեցայ իրեն:

— Բարեւ եղբայր . . .

— Բարեւ հայր սուրբ :

Այսքանը բաւեց: Նստելով բակին մէջ կանգնող զանգակատան աստիճաններէն միուն վրայ, ծանօթացնող քանի մը հարցումներէ վերջ, մեր խօսակցութիւնը սկսաւ յածիլ զանազան խնդիրներու չուրջ:

Նախ Վանքին վրայ անդրադարձանք՝ ու մինչ ընկերակիցս զիս տեղեկութիւններով կը հարստացնէր, ես կը դիտէի իր դէմքը: Անիկա պատկառելի էր առանց

այն խստութեան , զոր տարիքը , տառապանքն ու ծերութեան յունտեսութիւնը կրնան դնել դէմքի մը վրայ : Երկար մազերուն եւ բոցաձեւ մօրուսին դեղնոտած սպիտակութեան մէջտեղ , իր ցայտուն գիծերով դէմքը տկարօրէն խորչոմած էր եւ թուխ . արծուային քիթ մը զգալիօրէն կորանալով կը հակէր դէպի բերնին սեւ գիծը : Այդ կորովի դէմքը տարօրէն կը մեղմանար աշքերովը , որոնց կապոյտ քաղցրութիւնը տակաւին մարած չէր կայծը , որ ինչպէս հասկցայ յետոյ , կը հոսի անոնց մէջ խելանի եւ հետաքնին բանականութենէ մը :

Աշնանային , որովհետեւ այդ եղանակին մէջ ենք , գաղջ արեւ մը մեզ կ'ողողէր , խտղտացնելով մեր կողերը գոհունակ սարսուռով եւ հոսելով մեր ծոծրակներէն վար : Մենէ քանի մը քայլ անդին , տատրակներու խումբեր զուարթօրէն գետինը կը կացահատէին , երբեմն հանելով մրմունջ մը՝ որ Եկեղեցւոյն սիւնակաղ եւ կամարաւոր դրան՝ ու բակը յրջանակող շինութիւններու քուանկիւններէն կը ստանար իր պատասխանը :

Գիւտեր կ'ընէի այդ մարդուն մէջ . ունկնդրելու հաճոյքը քիչ անգամ ինձ համար այսքան ըղձալի եղած էր , իմ դառնութեանս վերջին հետքերը կը մեկնէին , իր իմաստուն եւ հայրական խօսքերով : Ուրեմն կը գտնէի ընկեր մը , որ շատ կարդացած էր , կեանքը տեսած , անոր համին տեղեակ . իր հանդարտ , կշռուած մարդու դատողութիւնները ինէ ներս կ'անցնէին , ինչպէս միջօրէի անուշ արեւին ճաճանչները :

Մեր խօսակցութիւնը ընդգրկեց նաև աղգային Աղէտը , որուն անսահման տրտմութեամբ մասնակից կ'երեւար , քանի որ աչքերը մէկէ աւելի անգամ լեցուեցան . բայց , վստահ էր մեր ապագային վրայ : Զի բացարեց թէ այդ լաւատեսութիւնը ուրկէ՞ կուգար .

ապահովուած կը խօսէր. թերեւս մարդարէական յայտնատեսութեամբ :

Չէ՛, ես թէեւ նուազ փորձ, անյոյս եմ հայուն ապագային մասին. մեր աշխատանքը զուր է, քանի որ մեծ շահերու մէջ յածող պղտիկ չահ մըն ենք. ասով միասին չի պիտի ջլատուիմ, ատիկա յատուկ է ծեր և հարուստ վարդապետին, եպիսկոպոսներու, որոնք աղգէն վշտացած և անկէ քէն ըրած ըլլալու երեւոյթը կառնեն՝ զայն կեղեքնէ վերջ : Երիտասարդ եմ, ապագայ ունիմ, գոնէ անանկ խորհած եմ յաճախ, ու մանաւանդ մասնակցելով ազգիս տառապանքին՝ անոր ծառայած ըլլալու գոհունակութիւնը կունենամ :

Անդրադարձայ նոր հաստատուելիք որբանոցին վրայ. պարզեցի իրեն ծրագիրներս. շինել վարժարան մը թեմական դրամահաւաքութեամբ, որ կատարուած է կիսովին, ուսուցիչներ գործի հրաւիրել՝ ու շրջանին համար սերունդ մը ստեղծել՝ որ լուսամիտ և չարքաշ ըլլայ. քահանայներ կամ կուսակրօններ պատրաստելու միտք չունիմ, որովհետև շատ են :

— Յետոյ՝ մեր շահերը . . . կը վտանգուին ըսի. Ժպտեցաւ :

Իրը այս ամէնուն երաշխիք՝ կարելի էր Վանքին ընդարձակ հողերը մշակել տալ, բազմացնել դուարը, մեղուարուծութիւնը զարգացնել ու նաև արտասահմանէն բարերարներ ճարել :

— Դժուար է հոս որբանոց մը պահել, վրայ բերաւ խօսակիցս, բայց ժամանակ մը կրնան պատսպարուիլ այդ խեղճերը. վանահայրը ծոյլ է և թշնամի ատանկ ձեռնարկներու. միայն թէ՝ յուսահատելու չէ՛, զաւակս . . .

Զաւակս բառը՝ իմ վեղարաւորի արժանապատուու-

թիւնս կրնար վիրաւորել, բայց այս մարդուն կողմէ ըսուած՝ զիս որդիական սիրով կը լեցնէ. իրա՛ւ մանկան մը սիրու կը կրեմ, երկչու, զգայուն՝ այլ փառասէր տղու մը, Պատիւներ չեն ասոնք ինծի համար, հարկաւ օր մը պիտի փոխուիմ բոլորովին :

Խօսակցութեան թելը խզեցի, հեռացնելու համար ծերունիին տրտմալիր յարաբերութիւնը՝ անցեալ մէկ երկու տարիներու արիւնու օրերէն. յանկարծ հարցուցի՝

— Վանքին մէջ շատ ձեռագիրներ կա՞ն :

Խօսքս հազիւ կրցայ վերջացնել. տեսայ որ այս հակած ծերունին՝ շտկեց իրանը, ժպտեցաւ, ու շփոթութիւնս տեսնելով, վատահացուց զիս զուարթօրէն :

— Ձեռագիրները ընկերներս են, ընտանիքս ուղաւակներս : Ընտանիք մը՝ որ մէկ քանի հարիւր անդամներ ունի . . .

Տասնըվեց տարի առաջ կորսնցուցի կինս ու զաւակներս. յետոյ արկածի մը հետեւանքով ոտքս կազացաւ. այս տեղն ինկայ իրը անկար վարժապետ մը՝ օգնելու համար Վանահօր : Ամիսներով տանջուեցայ մենութեան ու կարօտի արցունքներով. վանքը ժխորի վարժ ուսուցչի մը տեղը չէ վարդապետ :

Օր մը, ատիկա իմ կորած սրտիս յարութեան օրը պիտի ըլլար, ժամուն պահարաններէն մէկուն մէջ քանի մը սնտուկ գտայ, Բացի. խառն ի խուռն, փոշու ու քայքայուած գիրքեր էին. հետաքրքրուելով մաքրեցի զանոնք, անոնց պարունակութիւնն ալ փորձեց զիս, համակրանքը չուշացաւ և ի վերջոյ անոնց խորին սիրովը լեցուեցայ :

Գեղազարդուած ձեռագիրներ էին, մազաղաթեայ, սաղմոսարաններ, աղուէսազրքեր, բժշկարաններ, ա-

շուղական սիրոյ տաղարաններ։ Պրապտումներս առաջ տանելով գտայ նաև նկարներ, հազուագիւտ գեղեցկութիւնք, ու մինչեւ հիմա ալ վանքը խուզարկութիւններուս ապերախտ չէ գտնուած։ Ասոնց հանդէպ իմ բուռն զգացումս չեմ կրնար բացատրել. թուղթի մագաղաթի այդ կտորներուն համար ունեցածս ճշմարիտ սիրահարութիւն մըն է . . .

Բայց զուր չէ ատիկա. կը յիշեմ՝ որ մանկութեանս խորին հիացմամբ և ակնածանքով կը նայէի մեր Անդրէաս սկատուելիի գծած ծաղկեայ զիրերուն. ժամերով կը յառէի անոնց, փորձելով ընդօրինակել. անյաջողութիւնս բարկութեան և ամօթի լացով հազիւ կը գոհանար։

Վանական այս խեղճ կեանքին մէջ, այդ գանձերուն հաւատարիմ պահապանի ունայն դերը պիտի կատարեմ մինչեւ մահս՝ գոհունակ սրտով, միշտ կարդալով հիներուն իմաստութիւնն ու սիրոյ գոհարները և աչքերս անյագօրէն յառելով ձեռագրերու նկարաղարդէջին ու նկարի մը պարզ՝ այլ զգայուն երանդներուն. Զեմ յուսար որ՝ յագենամ օր մը։

Տարրակներու թոփչին ծափը՝ կասեցուց իր խանդավառութիւնը, ելաւ գետեզրը երթալու։

— Տակաւին շատ անգամ պիտի տեսնուինք ըստ, լա՛ւ բարեկամներ կրնանք ըլլալ։ Ես ալ աղնիւ հոգիի մը կարօտը ունէի։

Միփթարուած՝ ձգեցի զինքը. օրագրի այս էջերը անկեղծութեանս արձագանգն ըլլալու են. կը խորհիմ որ այս անձը թանկագին է ինձ համար. ընկեր մը, նոյնիսկ հայր մըն է, ես ալ սիրած եմ արուեստը թէև շատ բան մը չեմ հասկնար անկէ։

— Ա՞հ . . . անունը . . . այս՛. Եղիազար էր, մինչդեռ իմինս Արտակ է ըսի իրեն։

Գ.

Նոյեմբեր . . .

Մէկ քանի օրէն որբերը պիտի հասնին, հետեւաքար զբաղիլ պէտք էր: Իրա՛ւ ալ մաքրել տուի ամբողջ թաղ մը. անհրաժեշտ եղածը տեղաւորեցին, նորէն ամէն վայրկեան լրացնելու պակաս մը կայ: Աղքատ մնացած վանք մը և ժողովուրդը կրնա՞ն աւելի տալ: Քաղաքէն եւ շրջակայ թեմերէն օգնութիւն կը հասցնեն յուզիչ անձնուիրութեամբ. երիտասարդներ կ'երթեւեկեն քաղաքէն Վանք, բերելով՝ ինչ որ տնանկ ժողովուրդի մը ազնիւ սիրաը կ'ընծայէ իրրեւ նուէր, վերմակներ, անկողին, սրբիչ, գուլպայներ, հին զգեստ, երբեմն նպարեղէն և ափ մը պտուղ, ո՞վ զիտէ որ զառամ՝ այրիէն տրուած՝ անդարձ յիշատակի մը իրը յարգանք:

Պ. Եղիազար, բաւական խորհեցայ պատուանուն մը գտնել բարեկամիս, պարոնը յարմարագոյնն է, հետաէ միշտ: Աշխատութիւնս իր ներկայութեամբ կը թեթեւնայ. երկու տնտեսուհիներն ալ՝ հրահանգներս կը կատարեն և կ'աշխատին յուզիչ հլութեամբ մը. մին

տժգոյն, հիւանդկախ ու կքած պառաւ մըն է, որ մնալմ ձայնով մը կը խօսի ու բարի ժպիտ մը կայ դէմքին վրայ, միւսը նուազ տարէց, համարձակ ու աշխոյժ. զաւառի մէջ ապրած կին մը չերեւիր:

Ես ալ ամէն կրօնաւորի նման, քիչ մը հնազանդութիւնը կը սիրեմ: Իրենց հաճոյակատարութիւնը անձս իմ աչքերուս վեր կը բռնէ: «Մայրիկ» կ'ըսեմ մէկուն, միւսին՝ «քոյր»: ատով իրենց գոհունակութիւնն ալ կը զգամ:

Առջի որ չարաճճի աղջկան մը ամօթխած և թաքուն ժպիտը նշմարեցի «քոյր» բառին վրայ: ո՞վ էր այդ Օրիորդը: Նոր կը տեսնէի զինք. հետաքրքրութիւնս գոհացաւ վերջապէս:

— Տնտեսուհիներէն՝ Անուշին միակ զաւակն է որ հոս Վանքին մէջ կը մնայ, ըստ Պ. Եղիազարը:

Այս կարճ բացատրութիւնը զուարիտ տրամադրութիւն մը արթնցուց մէջս:

Շուշան, ի՞նչ աղուոր անուն աղջկան մը համար, վանքը կը մնայ միշտ. ինծի ի՞նչ. չեմ գիտեր, բայց չեմ ալ կրնար արգիլել որ ատով չի զուարթանամ: Հոս տեսակ մը ընտանիք կազմելու է՝ ուր որբերուն հետ ես ալ գանէի խանդաղատանքի բաժինս:

Ալ միշտ կը հանդիսիմ Շուշանին, բակը, վանքին մեծ դրան սովոր տարածուող գերեզմանատան շիրիմներէն միուն վրայ նստած, կամ ժամուն դրան ստուերին մէջ: Ժպտուն աղջիկ մը կ'երեւի, թէև զինք տըրտում ալ կը տեսնեմ երբեմն. ի՞նչ բանի վրայ կը մտածէ, սիրո՞յ մը, որո՞ւ վրայ կրնայ խորհիլ... Բայց իրաւ որ գեղեցիկ է այդ խարտիչաներ աղջիկը, առոյգ, ներդաշնակ մարմինով, սպիտակ ձուածեւ դէմքի մը վրան խաժ աչքերով, երազի հակամէտ, որոնց ուղղակի չեմ

կրնար նայիլ . ինչպէս որ անոնք իմ վրաս ալ ինկած չեն տակաւին , սակայն անոնց անմեղ անուշութիւնը կը տեսնեմ երբ մօրը նայի : Տանեւութը տարեկան մը պէտք է ըլլայ . արբունքի տարիք , թէև այդ բառին ճշգրիտ իմաստը չեմ գիտեր . ի՞նչ կը զգան աղջիկները այդ տարիներուն մէջ . տարտամ՝ այլ բաղձալի է այդ բառին իմաստը ինձ համար :

Իրա՛ւ գեղանի է Շուշանը . ես գիւրահաւան մը չեմ , գեղեցկութեան մասին իմ վերտապահումներս ունիմ ութէև վարդապետ՝ սակայն Պոլիս քարոզչութեանս միջոցին երբէք անտարբեր եղած չեմ կիներու աղուորութեան :

Կան վարդապետներ որոնք յարաբերութիւն կը մշակեն կիներու հետ . աղտո՞ւ և ցանկալի բան : Բայց իրա՛ւ կը պատահին ատանկ բաներ , քանի որ անոնց արձագանգը մեր ուսանողութեան շրջանին իսկ Արմաշի Վանքէն ներս սպրդած էր :

Երկչու և ամօթխած՝ ես գոհացած եմ աչքերու յառումով , ու այն սարսուռով՝ զոր իգական մօտաւորութիւնը շատ անգամ տուած է ինծի :

Այսպէս՝ երբ կը լրացնեմ կազմակերպելու աշխատանքս , հետաքրքրութիւնը կը մղէ զիս դէպի դուրս : Վաղը զբաղած պիտի ըլլամ , հետեւաբար կ'օգտուիմ աշնանային օդերու աղուորութենէն : Պոլսոյ մէջ՝ աշնան , մայիսի գորովագին մթնոլորտը վայելած եմ յաճախ , հոն զարմանալի չէ , բայց Վանահօր ըսածին պէս , իմ բաղդէս է որ հոս տակաւին ձիւնի օրերը սկսած չեն :

Կէս օրերէն վերջ՝ երբեմն կ'իջնեմ գետեզը : Իրական գետ մը չէ . ջուրի ստուար սահանք մը՝ որ դաշտերուն մէջ կ'ոլորուի ու կ'անհետի հորիզոնին վրայ : Զուրը եղերող ուռիները արդէն տերեւաթափ են , հը-

մայքէ զուրկ, ու հիմա խարազանի մը լարերուն նման հակող ճիւղերնին կ'օրօրուի մանր հովերէն իսկ. ցաւագին է իրենց տեսքը :

Չեմ գիտեր ինչո՞ւ երկարօրէն կը դեգերիմ այս գետակին ափունքը՝ դիտելով հոսանուտին խաղերը, գալարումներն, փրփուրներու անօրինակ եռումն ու մարիլը :

Շարժելու, վազելու, երթալու այս անիմաստ յաւերժութիւնը հոգիս իրեն կը կապէ. թերեւս լա՛ւ է ջուրերու նման ազատ ըլլալ, արկածիլ հեռաւոր ափերու վրան, կամ անհետիլ կապտազեղ ծովերուն գիրկը :

Ինչո՞ւ վարդապետի մը կեանքը կայուն է, լճացած : Յաճախ կարելիութեան մը վրայ խորհած եմ ու մեզի սահմանուած անձուկ կեանքին ի տես տխրած :

Ի՞նչ է այս սեւ պերճանքին բռնութիւնը բնութեան անեղը ազատութեան դէմ: Կը սխալիմ, կամ զո՛ւր է մտածելը : Վարդապետներս աւելի ապահովուած ենք աշխարհին դէմ. մեր կեանքը չի նմանիր դասատուի մը զրկուած գոյութեան: Եղեղեցին մեր հովանին է, և եթէ անկարելիութիւններ կան, մոռնալու չէ որ առաւելութիւններ են ատոնք :

Հստ բաղդի՝ զետնէն առնուած գաւազանով մը գետափի շարժուն ջուրերը ծեծելով կը հետեւիմ անոնց ընթացքին :

Հոսող ջուրը՝ արեւին ճերմակ ցոլքերը կ'անդրադարձնէ աչքերուս՝ մինչեւ որ մերկ ծառաստաններէն հասնիմ ամայի ու լերկ դաշտերն՝ ուր տեղ տեղ կալի դեղնութիւններ կան, և յարդերը՝ ոսկեգոյն, դեղնուրակ՝ նախ կէտի մը, ապա լայն շրջանակի վրան մանրիկ, դիւրասահ, ժպտուն պար մը կը դառնան :

Տարածութիւններ՝ որոնց վրայ ծառերու այրած տերեւններ անօգուտ կը դեգերին հովերու քմայքին

անձնատուր, մինչ յետամնաց սաղարթներ ճիւղերուն վրայ կոծելով, թափառելով օդին մէջ՝ կ'իյնան վար ու հրելով զիրար կը հաւաքուին անկիւններ հոս հոն :

Աշունն է աս՝ որ ձմբան թախիծը կը հագնի ու արդէն ուրուային, վերասլաց բարտիներու կատարին վրայ կուլայ իր հրաժեշտի երգը :

Դաշտօրէն ընդարձակ է. ակնարկդ հազիւ կրնայ հորիզոնը չափել, ժամերով կրնայիր պտտիլ, առանց այս հոգերու սահմաններն ընդգրկելու :

Լքուած են, կամ անանկ կ'երեւին այս ամէնը, պէտք է շահագործել հողերը եւրոպական միջոցներով : Հիմա մասամբ կը հաւատամ յախուռն երիտասարդներուն որոնք կը դատապարտեն մեզ իրը վանքերու հաւն ու հաւկիթը ուտող, ինքզինը պարարտացնելէ զատ բանի չի խօրհող : Կ'ատեմ կղերականութիւնը անպէտ համարողներն, այդ տիպարները արհամարհանքի արժանի են, բայց իմ երիտասարդ, լուսաւորեալ Արմաշականի միտքս չի մերժեր քննադատութիւնը, աններողութիւնը կաթոլիկ կամ Հայ զառամ վարդապետներուն յատուկ է :

Պատցնելով քայլերս անդերու կորդ ու խոպան հոգերուն վրայ, կարծես կը լսեմ դեսնին արտունջը. հոգը ինձ կը խօսի բարիքներու մասին՝ զորս իր արդաւանդ ծոցը կը պահէ : Թագ շնորհիւս վանքը ծաղկեալ օրեր տեսնէ, որովհետեւ ափ մը հող անմշակ պիտի չի մնայ Արտակի տեսչութեան օրով :

Խորհելով այսպէս՝ գաւազանովս կը խցեմ բաւական խոշոր սեւ ծակեր, որոնք գետնին մակերեսը, մաղուած հոգերու փոքր կոյտի մը քով՝ սեւ աչքերու կը նմանին : Արորդները բացած ըլլալու են, իրենց մասին խօսուած է մնջի մեր գպրոցականի օրերուն. առ-

քօրինակ կենդանիներ են, ինքնատիպ ու կարճատես։ մեր մանկութեան ընկերներէն մէկաւն պատուանունն էր խլուրդը։ Հողին տակ անհամար փապուղիներ կը բանան ու ի վերջոյ մշակութեանց արմատները կը փնտցնեն։ Քիչ մը մեզի կը նմանին իրենց գոյնովն ու գործունէութեամբ, մենք ալ անոնց պէս՝ ընկերութեան առաջ բերած արդիւնքով կ'ապրինք ու կը սիրենք գաղտագողի գործել։

Երբեմն ասանկ յիմար բաներ ըսելու սովոր եմ, ի վերջոյ մերժելու այդ տարօրինակ յղացումները։

Հոգ չէ՛, երբ մինակ եմ, կրնամ ասանկ անյարմար ճշմարտութիւններ որոճալ, բայց երբ շրջանակը պաշտօնական դառնայ խնդիրը կը տարբերի և դո՛ւն, Արակ, բնաւ յիմար պիտի շըլլաս աշխարհականներու մէջ, նոյնիսկ կատակի համար, ըսելու անպատճող բան մը դասակարգիդ համար։

Մինչ գաւազանս կը գործէ գետնի այդ բացուածքուներուն մօտ, խիղճս ալ վրդովիլ կը սկսի. Թերեւս կենդանիները կը մեռնին հողին տակ։ Դաւաղանիս հետ վեր կ'առնեմ գլուխս ալ։ Տեսարանները նոր են ինձ համար, այս դաշտավայրը յենած է յամրօրէն կորնթարթող բլրակներու. անոնցմէ միուն քղանցքին վրայ կ'երեւի վանքին մեծամարմին մութ գանգուածը՝ որուն շրջապատ պարիսպին մէջէն կը կանգնի ժամուն գմբէթը, կանոչ մամուռի բիծերով՝ հնամենի, կարմիր որմերու վրայ՝ որոնց մէջ նեղ պատռհաններ ազեղնածել յօնքերու տակ կ'ապաստանին, ու մանաւանդ գեղեցիկ է գանգակատաւնը իր ցած և նուրբ սփաներու կամարներուն վրայ յենած։

Ի՞նչ ոճ է այս. փակեղի նմանող այդ գմբէթները որո՞ւ ձեռքով շինուած են։

Լա՛ւ հիմնուած է այս վանքը . Նոյնիսկ գեղեցիկ է պիտի ըսեմ : Կ'ըսեն թէ Հայաստանի միւս վանքերը յաճախ միօրինակ տեսք մ'ունին , իրենց գորշ զանգուածը , անփառունակ երեւոյթ մը կուտայ անոնց :

Վանքին , իր առաջ փոռւող տերեւաթափ պարտէզներուն ու շիրմաստանին ետեւ բլուրները լերկ են հիմա . վիպագիր մը զանոնք կրնայ նմանցնել սապատաւոր ու ծունը դրած ուղտերու : Կը նայիմ այդ դեղնամոյն , սեւորակ բարձրութեանց . հիւծեալ կանաչի մը բիծերը կը կրեն ուռուցիկ ուսերնուն վրայ , խրամատուող բացուածքներ կ'երեւին մարդոց և կենդանիներու ոտքին ստեղծած արահետներուն կից , որոնք խարդախ դարձուածքներով անհետելէ վերջ փոսերու գիրկը , նորէն գլուխ կուտան , կը դառնան ու կը մարին զարիվերի մը մէկ անկիւնը :

Անհրապոյր , լերկ բլուրներ՝ որոնց վրայ ուրուրի մը ստուերը կը պտուաքի երբեմն , կաս—կապոյտ երկինքին տակ :

Վանքը հաճոյութեան տեղ մը չէ . այսքանէն արգո՞ն եմ , ինչպէս ըսի գեղեցկութիւն իսկ կը տեսնեմ այս բոլորին վրայ : Գեղեցկութիւնը վարդապետի մը հոգւոյն մէջ պէտք է ապրի , ինչպէս սուրբ Նախահայրերու սիրաը անով մնաւ : Հոգեւորականը յետին թրշուառութեան մէջն իսկ միսիթարութիւն պէտք է որոնէ և միսիթարութիւնը գեղեցիկ գործի մը գոհունակութենէն կը ծագի :

Երբ մեծ արահետը կ'իյնամ , ցամքած առուի մը կաւոտ , կծկուած անկողնէն անցնելով , կը հանդիպիմ եղներէ և գոմէներէ լծուած խոշոր սայլերու՝ որոնք խար կը կրեն . չոր խոտի բրգացած կոյտեր անոնցմէ դուրս կը յորդին և անօսր թէյի բոյրը կը յագեցնէ

Քրիկնամուտի մթնոլորտը . կը չնչեմ ու նիհար կուրծքա
կը բարձրանայ հաճոյքով : Ասիկա գեղջկական բան մըն
է , որ մանկութիւնս կը յիշեցնէ ինծի :

Սայլերը յամրօրէն կը թաւալին խորտ ու բորտ
արահետներէն , մինչ անիւներուն երկարօրէն միօրինակ
ձայնը՝ երաժշտութեան մը պէս կը լեցնէ հոգիս . բու-
րում և երաժշտութիւն ներդաշնակութիւն մը կը կազ-
մեն ու այս ներդաշնակութիւնը համաձայն է աստուա-
ծային կամաց՝ որովհետեւ մաքուր է իր տարրերուն
մէջ :

Ընկերանալով հեզ ու տրտմական անասուններուն ,
մինչ անոնք կը կենան գոմերուն մօտ , ես կը բարձ-
րանամ վանքին մեծ դրան առաջ փոռւող գերեզմա-
նատունը :

Գետակի կամրջակէն անդին , մեծ ուղիին վրայ
ուկեզօծ փոշիներու մէջ թաւալող հեծեալներ , հետիներ ,
սայլեր կը նշմարեմ , չեմ գիտեր ո՞ւր կ'երթան . սա-
կայն երանի՛ իրենց . . .

Իրիկունը եկած կ'ըլլայ արդէն . հեռո՛ւն մանիշակի
խիտ երանգի մը վրան հորիզոնը կարմիր է միշտ , կաթ-
կըթող արիւնի կարմրութեամք , անկէ վեր ոսկեզոյնն
ու ծիրանին կը թռուըռան , մինչ զենիթին վրայ լուրթ
կապոյտը տժգունած է . . .

Լերանց ու ծովերու վրայ պերճ վերջալոյսեր տե-
սեր եմ , հիմա դաշտայինը կը վայելեմ . ինքնատիպ չէ ,
բայց շատ թարմութիւն կայ ասոր մէջ , զով երանգ-
ներ վառ գոյներու կը յաջորդեն և տափաստանները
մշուշին տակ յամրօրէն անորոշիլ կը սկսին :

Բարոյախօս , մեծահմուտ Տուրինեանը , տարակոյսը
մշուշին կը նմանցնէր , կ'ըմբռնեմ հիմա որ ուսուցիչս
լիօրէն իրաւունք ունի : Ամէն բան այս տարօրինակ

վարշամակին ներքեւ իր էտթենէն քան մը վրայ կռւայ, տարակուսելի կը դառնայ: Էտ չէ՞ աշխարհի բաներուն վրայ նայիլ մշուշի մը ընդմէջէն, ու տարակոյախ երկրացանքին մատնելով ամէն քան՝ ժպտիլ ամէն իրերու խորին, անտարբեր այլ տղնիւ հեգնանքով. այսպէս կ'ընէր երախտաւոր ուսուցիչս Տուրինեանը . . .

Կը սկսի մթնել. քանի մը ասող մայրամոտի հորիզոնին վերեւ աշուկ կ'ընեն: Պահապան շուներու խռապու և ընդհատ հաջիւններէն կը սթափիմ, գոմիքակին մէջ մակաղող անասուններու քանի մը զիլերը գեռ կը հնչեն:

Կը մսնեմ կամարակսապ մթին դոնէն Վանք. գէպի բակ տանող անցքէն երած պահուս՝ նեղ պատռհանէ կը նշմարեմ ժամուն մէջ հսկող միակ կանթեղը՝ որ խաւարին մէջ աղօտ ճառագայթներու ոստայն մը կը սարսուացնէ:

Դիշերը՝ կ'երթամ խուցիս մենութեանը ապաւինիլ, նուիրուելու համար Նարեկի աստուածային էջերուն:

Դ.

Դեկտեմբեր . . .

Որբերը եկան :

Ասիկա ուրախութիւն է ինձ համար՝ բայց նաև
մտատանջութեան և տրտմութեան առիթ մը : Ինչու
այս կրկնակ զգացումները . կը սպասէի այդ անժա-
ռանգներուն, իրենցմով լեցուած տեսնելու համար վան-
քին ամայութիւնը, կը խորհէի թէ անոնց խօսքերն ու
քրքիչը կրնային տաքցնել վանքին մթնոլորտը : Հաւա-
նաբար այդպէս ալ պիտի ըլլայ :

Զգացումներուս երկրորդը աղէտին անողորմ չա-
րութենէն կը ծնի, իրա՛ւ այդ ափ մը տղոց, տասն եւ
հինգ որբերու մերկ կարաւանը՝ ազգային բոլոր թշ-
ուառութեան ամփոփումն է :

Ամէն օր զրեթէ հետերնին եմ, իրենցմով կը զբա-
զիմ . բայց շուայլած գուրգուրանքներուս հետ տեսակ
մը ցաւ եւ պժգանք ալ կը զգամ : Այս պիտի ըլլար
խոստովանութիւնս . բայց անհնար է զօրաւոր զգացում
մը պարտկել :

Ճնցոտիներով եկան, գլուխնին բաց, զրեթէ բո-

կոտն։ Երկար, գծաւոր, աղտոտ էնթարիներ հազած էին, որոնց քղանցքները կարմիր գօտիով մը բռնուած էր մէջքերնուն վրայ, ուրկէ աղտոտ թաշկինակի մը ծայրը կը կախուէր վար։ Հազուածքի այս այլանդակութիւնը կրնայ դարմանուիլ, սակայն ի՞նչպէս դարմանել վիրոտած, քոսոտ այդ գլու խները։

Բացի սիրուն տղեկէ մը, ամէնն ալ բորուներու կը նմանին, աղաէն կեղ կապած է մարմիննին։ Ուրիշներ կան ցաւոտ աչքերով, թարախոտած կոպերով։ Բայց գոնէ մարմիննին առոյգ է, զարմանալի է որ անբաւար սնունդը այտերնին ներկած չէ տժզունութեամբ։

Աղջիկներու նման ամչկոտ են, օտարոտի և անվարժ շարժուածքնին առ ցոյց կուաայ։ Երարու հետ կը խօսուըտին լեզուով մը որ կոկորդային ու քիչ մըն ալ երաժշտական է։ Տէր Աստուած՝ Հայաստանի մէջ ո՞րչափ գաւառաբարբառ կայ։

Կղերականներուս համար կ'ըսեն թէ քարսիրտ ենք։ թերեւս ասիկա տէրտէրներուն և կարգ մը վարդաւպետներու համար ճիշտ ըլլայ, ինծի համար երբէ՛ք։ Ես չեմ կրնար տոկալ այս բոլորին, խառնուածքս չի ներեր։ Կը յիշեմ որ մանկութեանս՝ կարեկից գտնուած եմ ժամուն դրան մօտ կայնող խեղանդամներուն։ յաճախ հեծերլտալով լացած եմ իյաւարումի գիշերը գլուխս գրակալի շապիկին տակ ծածկած, երեւակայելով Քրիստոսի շարչարանքները։

Բոլորն ալ սեւ պատմութիւններ ունին, զորս քաշելով իրենց գիւղերէն հետերնին բերած են։ Հետաքրքրուելու է ամէնուն ալ կեանքով, որովհետեւ ներելի չէ մէկուն մտադիր ըլլալ ու միւսներուն մերժել պատմելու նոյն միսիթարութիւնը։ Բարեբաղդաբար պարզօրէն կը պատմեն, առանց յուզումի, իրեւ շատ բնա-

կան եւ սովորական բան մը : Պատմութիւնները տարբեր ակիզր՝ նոյն վերջաւորութիւնը ունին, միշտ նոյն ոճրական վախճանը : Մէկուն հայրը փողոտած են, ուրիշներունը կացինով սպաննած կամ թոպաման ըրած :

Մանրամասնութիւններ կան՝ որոնց բանականութիւնը հաղիւ կրնայ հանդուրժել, չի կրնար հանդուրժել եւ մեր Եկեղեցւոյն ինձ ներշնչած ներողամտութիւնն խոկ կ'ընդվզի :

Ինչո՞ւ կողոպակել, այրացաւեր դարձնել երկիր մը, տարբեր գործիով ու ձեւերով բիւր վէրքեր ստեղծել մարդկային միսին վրայ, հողին նետել հարիւր հազարաւոր կտրիծ կեանքեր : Ինչո՞ւ չընել այս ամէնը պիտի ըսէր Այլազգը . . . Աստուածային կամքը այս ոճիրներուն ի՞նչպէս կը հանդուրժէ : Անհաւատները իրաւունք կը ստանան եւ թէ մեր ժողովուրդին մէջ օր օրի նուազող հաւատքը այդ վիճակէն կը ծնի :

Յանդուգն մտածումներ են ասոնք, յանդուգն՝ վարդապետի մը համար, որ կուրօրէն հաւատալու է շատ անգամ, որովհետեւ հաւատքը ուրիշ բան չէ այլ անբացարելի բաներու հանդէպ տարերային պաշտամունք մը : Ի՞նչ ընեմ, չեմ ալ կրնար արգիլել այս մտածումները :

Երբեմն դիտմամբ սարէն ձորէն կը խօսիմ, զուարթ ակնարկութիւններ, սրախօսութիւններ կ'ընեմ, խօսակցութեան նիւթերը հեռացնելու համար սպանդի օրերէն : Անօգուտ կ'ըլլայ . մի՛շտ նոյն ցաւատանջ վերջաւորութիւնը, նոյն արիւնի նադարախն է, աղէխարչ անցեալ օրերու արձագանգը :

Յետոյ աւելի յուղիչ բան մը կայ : Անցեալ տարտան նախճիրը՝ վերջակէտը դրած է իրենց մանկական շնորհալի ու թերեւս երջանիկ յիշատակներուն : Դէպքէն

ասդին կը ոկտի կեսանքերնին . անցեալին կը նային իբրև առասպեկներու շփոթ աշխարհի մը , շատ անգամ չեն միշեր իսկ զայն՝ իբր թէ երէկ ծնած ըլլային :

Առաջին գիշերները իսաղաղ անցան , քանի որ նըն- ջարանները այցելելով կը լսէի իրենց խոր եւ հանդարս շնչառութիւնը , իսկ հիմա երբ իրենց գիշերային տրր- տունջներն ու գաղտ հառաջները կը լսեմ , կ'ըմբռնեմ թէ երկարատեւ ճամբորդութեան մը յոգնութեան ար- դիւնքն էր նախկին մէկ երկու օրերու անդորրութիւնը :

Ամենէն փոքրը , Խաչերը , արթուն կը տեսնեմ միշտ . ինչո՞ւ չի կրնար քնանալ այդ փոքրակազմ տղան . միակն է որ լաւ հազուած ու հիւանդութենէ զուրկ էր : Առ ի՞նչ սիրուն տժգոյն դէմք մը , գորշ — կանաչ մեծ աչքերով , որ աղնուական ու մեղմ շարժումներուն հետ յոգնած ու թազդալի արտայայտութիւն մը կուտայ իրեն : Իմ փայփայանքներուս կը պատսսխանէ լոին՝ այլ պրտասուալիր ակնարկներովը , անգամ մը միայն պըն- գումներու ու տեղի տալով պտտասխաննեց թէ մօրը վրայ կը խորհի : Ընկերները ըսին թէ Կ . . . քաղաքի մեծա- գոյն հարուստն էր հայրը . տանը պարտէզին մէջ՝ իր թուրք ծառայները սպաննեցին , գլուխը հոր մը նետելով , իսկ մարմինը աւաղանին մէջ : Խաչեր ինքն ալ կը միշ- այս մանրամասնութիւնները :

• •

Բարեբախտաբար որբերու հասնելէն քիչ վերջ՝ եկաւ մեր ուսուցիչը : Շարաթ իրիկուն Եկեղեցիէն վե- րագարձիս տեսայ զինք շփոթած , հարցական դէմքով մը : Ներկայացուց իր յանձնարագրերը եւ ծանօթա- ցանք իրարու :

Քառասունի մօտ անձ մը , միջակ հատակով , խիս- պիմագծերով . գէպի թարթիջներն հակող թուխ յօնքե-

բան տակէն շեշտակի կը նային իր սեւ ու այրած աչքերը : Խեղճ ուսուցիչ, շատ տառապած կերեւ այ եւ ո՞վ չի տառապեցաւ այս երկրին մէջ : Հակառակ խիստ երեսոցին՝ ձայնը մեղմ է, վեհերոտ ելեւէջով մը՝ որուն մէջէն թերեւս յանդուգն այլ ազնիւ հոգի մը կը խօսի :

Զարմանալի չէ^o, առաջին հանդիպած բոլոր անձերու մէջ՝ տեսնել կը կարծեմ ունեցած երազներուս իրականացումը ու գրեթէ միշտ ալ սխալած եմ : Դիւրախաք սրտի մը յարածուփ կեանքն է իմինս . համակրանքն ու ատելութիւնը շուտով բոյն կը գնեն հոգւոյս մէջ, շուտ ալ կը մարին :

Իրնայ ըլլալ որ սխալիմ ուսուցին մէջ տեսնելով ազնիւ բաներ . հոգ չէ, յաւ է խաքուփ, ապրելու մեծագոյն անհրաժեշտութիւնն է ան թերեւս . . .

Երեկոյին իսկ Պ. Ալեքսանդրը վանահօր տարի . վեհարանէն մեր ներս մտած միջոցին, Հայր Վարդանը զբաղած էր զոյգ մը ծիրանեգոյն տարարակներուն կերտալով : Զարմանալի ու զուարճալի է այս մարդը . կամ իր իսկ ձեռքով զտած օղին կը խմէ, կամ կը զրօնու տատրակներովը :

Եկեղեցիով քիչ կը հետաքրքրուի, թէեւ աղօթելու կուգայ շաբաթ երեկոյները : Զուարթ տրամաբանութեամբ ընդունեց մեզ : Երբ խօսքը ազգային հարցերուն շուրջ դառնալ կը սկսէր, կրկին իր տգիտութիւնը երեւան բերաւ : Այս մարդը ամէն բան կ'արհամարէ, սկեպտիկ ծիծաղի մը հետ ուսերը ցնցելով : Խրիմնանին վրայ կը խնդայ :

— Ես անոր հետ տասը տարի ապրած եմ, ինչ ըլլալը գիտեմ . . . , յետոյ բոլոր յեղափոխականները յիմար ու ազգաւեր են, կը կրկնէր :

Գիշերը՝ երկարօրէն խօսեցայ Պ. Ալեքսանդրին հետ-

քնիկ Մշեցի է, ուսուցչական պաշտօնով շատ մը գաւառներ պատած : Դէպքին կորսնցնելով ամէն բան, ծնողք, եղբայրն ու քոյրերը, իբր ամուրի և մենաւոր աշխարհի վրայ՝ լաւ սեպած է վանքին մէջ պաշտօն առնել՝ նուիրուելու համար որբերուն : Կեանքը խոհեմ դարձուցած է զինք, շատ չի խօսիր, յարգալիր է ինձ հանդէպ, չունի Պոլսոյ շիք երիտասարդներուն անպատկառութիւնը :

Գաւառի ուսուցչին տիպարն է իր հնոտի և կարծըցած հագուստներով, աղտոտ շապիկի մը վրայ առկախ, յաւէտ ծուռ, վեր ելած փողկապովը, սակայն ինչ որ կ'ելլէ անոր ներքին էութենէն ջինջ կ'երեւի : Հայերէնը շատ մաքուր է, գաղափարները հասուն են, նոյն իսկ երբեմն յանդգնութեան կը համնին քողարկուած բառերուն ետեւէն :

Խօսեցանք նաև որբերուն մասին, ճշմարիտ կարեկցութիւն մը ցոյց կուտայ անոնց հանդէպ . ես թեթեւցած կը զգամ ինքզինքս, բաժնուած տեսնելով հոգածութեան բնոր :

Ե.

Դեկտեմբեր . . .

Եղիազարին ալ տարի Պ. Ալեքսանդրը : Քարէ սանդուխներէ վեր բարձրանալով, անցանք աղիւսով սալարկուած ու դէպի բակը նայող կամարաւոր նրբանցքէն, որ իր խցիկին կը յանգէր :

Երբ ներս մտանք, կաշեկազմ ձեռագիրներու դէզիմը մէջտեղ նստած, հին աւետարան մը կը թղթատէր :

Սենեակը շատ փոքր է, վանքին հնօրեայ կամարակապ խուցերէն մէկը, թանձր որմի մը մէջէն բացուած լուսամօւտ մը հաղիւ կը փարատէ տիրող ըստուերը. պատառ մը կապոյտ կ'երեւայ չոր բլուրներու վրայէն ու քանի մը գերեզմանաքարեր կը նշմարուին :

Անկիւն մը՝ գետնէն քիչ մը բարձր է անկողինը՝ որուն դէմ օճախին խոռոչը կը բացուի սեւ երախով. անոր քոյին է սեղանը ձեռագրով, կաշեկազմ գրքերով, բոլորուած մագաղաթներով ու քանի մը փոքր նկարներով ծանրաբեռն. անոնց առջեւ երկու ողորահիւսցածուկ աթոռներ :

Որմերուն վրայ կիսալոյսին մէջ հաղիւ կը զգացուէին վիշապաքաղ Ս. Գէորգ մը, Աստուածամայր

մը նուրբ և յառած ակնարկով, անոր դէմ մռայլ իսաչեալութիւն մը :

Ճշմարիտ մենակեացի մը խցիկը, կիսալոյս, պարզ, անկարգ, հնաւուրց իրերու չոր բայց յոգնած ըոյրովը լեցուն :

Մեզ տեսնելով ցտտկեց. ուսուցիչը ներկայացուցի, վարանումի ակնարկներէ վերջ վաղեմի ծանօթներ ելան :

— Չէ՞ որ միասին պաշտօնավարեցինք Մ.ի դըպրոցին մէջ երկու տարի :

— Ա՛ն այո, այո՛ Պ. Ալեքսանդր կը յիշեմ, այն ատեն շատ երիտասարդ էիր . . .

— Զեղի ալ շատ ծերացած կը գտնեմ հիմա Պ. Եղիազար . . .

— Է՛, կեանքը կը ծերացնէ մարդս . . .

Եղիազարը կազդուրուեցաւ կարծես, երիտասարդ օրերու յատուկ խոնդովէ մը սկսաւ խօսիլ. Հին յիշատակներ քրքրուեցան՝ անէկտօթներով համեմուած, որոնք այնքան զուարթ աղ չէին :

Քիչ վերջ՝ երբ խօսակցութեան թելը ընդհատեցաւ, ձեռագրերու մանրանկարներն ու երփնագրերը ցուցնել սկսաւ մեզի :

Ես նկարչութենէ, գծագրի արուեստէն մեծ բաներ չեմ հասկնար : Արմաշի մէջ գանուող նմանօրինակ ձեռագիրներն և նկարները մեր ծիծաղին կամ հեղնաքին կ'արժանանային՝ որովհետեւ մեր անցեալը հետաքրքրութեան արժանի շատ քիչ բան տուած է, առէն բան նորէն շինել պէտք է :

Հակառակ Պ. Եղիազարի հաւաստումներուն ու սքանչացման, մեր հին արտօնութի մասին հիմա աղ կարծիքս նոյնն է : Պ. Ալեքսանդր աւելի երջանիկ երթու-

նալու դէմք չունէր։ Բայց լաւ էր ուշով հետեւիլ Եղիազարի ցուցումներուն, շահեկան բաներ ալ կը պատմէր ու կ'երեւայ թէ՝ կը հասկնայ հնութիւններն ու անոնց արուեստը։ Ան կը շոյէր բոլոր արտակարգ, միամիտ կամ չարաճճի դէմքով Յիսուսներու, Ա. Կոյսերու, սրբոց պատկերները, կը համբուրէր երկիւղած ուրախութեամբ անոնցմէ մէկ քանին. յետոյ կռւտար անուններ՝ որոնք հեղինակներունք սղիտի րլլային անշուշտ, արուեստին դատումը կ'ընէր գնահատելով գոյներուն փայլը, տոկութիւնն ու բազադրութիւնը։

Ցոյց տուաւ շատ փոքր, կրծուած, քայքայուած ձեռագիր մը՝ որուն վերջին էջին վրայ գոյներու բաղադրութեանն ու խառնուրդին մասին ծանօթութիւններ կային, ու մենք ապշահար սա անծանօթ նորահեշիւն անունները կը լսէինք, զատիկ, դեղնախունկ, կոկ, զաֆշան, որդան . . .

— Մեր նախնիք տասներորդ դարէն առաջ սովորութիւն չունէին ոսկեջուր գործածելու, Բիւզանդիոնէն առնուած է անոր գործածութիւնը, Կիլիկեան շրջանին. Աս ունիմ հազուագիւտ զարդագիր մը՝ որուն մէջ Յիսուսի լուսեղէն պսակը բնական դեղինով մը յօրինուած է, բայց անանկ դեղինով մը որ ոսկեփոշիի պատրանքը կռւտայ, հոտ էր մեր նախնեաց ճարտարութիւնը, գոյներով մետաղին փայլը կեղծել։

Պահ մը լռելէ և մեզ դիտելէ յետոյ աւելցուց՝

— Ես ալ առաջին օրերուն բան մը չէի հասկեար ասոնցմէ՝ որովհետեւ տգէտ էի, տգէտ մը որ խորունկ սէր ունեցած է զծուած ամէն բանի ու ներկի ճարտարութեան։ Հետզհետէ մտերմանսլով անոնց, սկսայ համբ լեզուի մը հմտանալ, որովհետեւ սիրելու համար հասկնալ, բացատրել պէտք է, անանկ չէ՝ վարդապետ

Տեսէք սա կարմիրն ու կանաչը . ինչպէս դաշնաւորերէ զանոնք Պիծակէ ձեռքը . հապա սա արագի՞լը որ կը կտցահարէ գալարուած օձ մը , աւելի բնական կրնա՞յ գծուիլ օձին շարժումն ու յուղումը :

Մեր նախնիք գիտուններ , հանճարեղ արուեստագէտներ , սուրբեր էին :

Իրենց գործերը յաճախ այնքան իրական ու կենդանի են որ ուրախութենէս կը սկսիմ պարել . Ծերունի յիմարի մը քմահաճոյքը համարէք թերեւս գովեստներու գնահատումս . այդպէս չէ , մենք փառաւոր անցեալ մը ունեցած ենք , վկայ մեր Տաճարներն ու անոնց մէջ նիրհող արուեստը :

Մենք չենք ճանչնար պիտանին , կենսականը , մեծը՝ Հայ Արուեստը , և զայն խաւարին մէջ թաղած ենք , բորբոսող մութին մէջ լոյսի գանձեր ունինք . ո՞վ պիտի հանէր զանոնք մէջտեղ , կղերականութիւնը որ պաշտօնի , հացի , թիրքի , ամբարոյութեան անելին մէջ զիրար կը բզկտէ ու կը մատնէ . մտաւորականութիւնը որ բռնութեան տակ կը հիւծի ու վատասերիլ կը սկսի :

Գիտեմ ի՞նչ ոճիրներ կը գործուին վանքերուն մէջ ամէն օր , ինչ գլուխ-գործոցներ կը փճանան : Բայց ալ բաւ է , կարծեմ շատ առաջ գացի . . .

Նշանակելի լոռութիւն մը պահեցի , կարծես զգացնելու համար Եղիազարին թէ իր ակնարկութիւններէն առնուած էի . բայց այդպէս չէ , կը սիրեմ անկեղծութեան շափազանցութիւններն իսկ ու ո՞վ գիտէ թէ իրաւացի չեն այս Ծերուկին ըսածները . . .

Եղիազարը կրկին ձեռք առած էր Սաղմոսարան մը որուն մեղմօրէն ծխոտած , առոյգ և ողորկ թերթերուն կարմիր գլխատառերով տողերէն , սև երկաթազրերու պարզ , անկեղծ խստութիւնը կը ցայտէր :

Բայց իրօք՝ յիմար մը չէ՞ այս մարդը, խորհեցայ:

Կը շափազանցեմ նորէն: Ամէն մարդ կիրք մը ունի. Եղիազարինը մագաղաթի սէրն է, երիտասարդինը աղջը-կան մը. միշտ այս սէր բառը յառաջ մը կարթնցնէ կուրծքիս տակ: Սէրը լայն առում ունի: Իր բիւ-րաւոր ձեւերէն միուն կարելիութիւնը եթէ կը պակսի ինէ, միւսները հոս են, կապուած այս սեւ վերարկուին եւ նուիրական պաշտօնիս:

— Այո՛, այո կրկնեցի մտովի, Եղիազարը ազնիւ մարդ է, իր կիրքը անմեղ, արդար կիրք մը, կիր-քերուն էն գեղեցիկը թերեւս, արուեստի սէրը . . .

• •

Վերադարձին՝ երբ բակէն կանցնէինք տեսայ Շու-շանը, իր ժպիտը անմեղ ու տրտում երեւցաւ ինձ, մէկ երկու հարցումներ ըրի իրեն, երբ հեռացայ քովէն, տեսայ որ դէպի խոհանոց կը վազէր՝ խուճապ ձգելով տատրակներուն մէջ. ասիկա սովորական պատկեր մը միտքս բերաւ ու կրկնեցի:

— Ահա՛ տատրակ մը որ խուճապի կը մատնէ տատրակները:

Դոհացայ գիւտովս, որովհետեւ գրականութիւնը կը սիրեմ. շատ անգամ օրաթերթերու մէջ հաճոյքով կարդացուած են կեղծանունով գրած նկարագրական-ներս ու Հայ Եկեղեցւոյ բարեկարգութեան մասին քննա-կան յօդուածներս:

Զ.

Դեկտեմբեր . . .

Շաբաթէ մը ի վեր կը ձիւնէ :
Ցուրտ հովերու կամքին անձնատուր սահմանաւոր
գորշ միջոցին վրայ , ճերմակ մասնիկներ յիմարներու
պարը կը դառնան :

Երկար կը մնամ պատուհանին առաջ , դիտելու հա-
մար մթնոլորտը լեցնող այս եռուզեռը : Թերեւս գէշ է
ասանկ հաճոյանալ , զուարթութիւն գտնել բանի մը
մէջ՝ որ ուրիշներուն թշուառութիւնն է . ի՞նչ կ'ընեն
հիմա բիւրաւոր անտուն եւ մերկ Հայերը : Այս մտա-
ծումը լուրջ բան մըն է՝ բայց ևս անգիտակից հրճուան-
քով մը , կրկին անձնատուր կ'ըլլամ ձիւնամրիկներու
վայելքին :

Չիւնը՝ պահ մը խոշոր հատերով , տատամումով ,
խաղաղօրէն կը թափի , բայց ահա մեծ խուճակ մը
կը լեցուի մթնոլորտին մէջ , հովը ապակիներուն կը
զարնէ ապտակ մը իր սպիտակ ափերով . տեսութիւնս
ան ատեն կը կասի . կը մարին տեսարանները , մինչեւ
որ ձիւները հալին ու արցունքներու պէս վար սահին ,

այն ատեն նորէն ծայր կուտան մասնիկներու անակընկալ, չարաձճի թափառումները, վազքն ու գահավիժումը:

Իրա՛ւ որ շարժումը գերազանց բան մըն է, թէեւ Նախասոկրատեան իմաստուններէն ոմանք կուրանային զայն:

Այդ յարաշարժ սպիտակ քօղին մէջէն Մայր-Բնութիւնը կ'երեւի անյոյզ, ստոյիկի մը պէս կրելով մոռացումի և մահուան պատանքը: Վանքին պարտէզը, գետեղը ուսինները, առուակներու վերեւ ցցուող ուրուամարմին բարտինները, քանի մը որմերու սեւ կողեր չնն կրնար դաշտօրէին մերկութիւնը մեղմել:

Մերկ, մե՛րկ կուսակրօնի մը սրտին պէս, իմ սըրտիս պէս . . . փոյթ չէ, այս տեսարանը լաւ տրամադրութեամբ կը լիցնէ զիս և երգելու պէտքը կը զգամ:

Հիմա օրուան գործերս և երկու ամսուան վարժութիւնը Վանքը հաճելի ըրած են ինծի: Որբերուն վիճակը բարելաւուած է՝ առաջին օրերու ցնցոտիններուն տեղ քիչ թէ շտա կանոնաւոր հագուստ շինուած. մակաբոյծներու, աղտին ու վէրքերու տակ բորբոսող իրենց մարմինները՝ շնորհիւ կանոնաւոր ինամքներու մաքրուած են:

Այս բոլորը իրագործուեցան իմ և պաշտօնեաներուս անձնուէր չանքովը:

Պ. Ալեքսանդրը տղոց հետ է միշտ: Դասի ժամերէս դուրս օրը քանի մը անգամ ես ալ կ'այցելեմ որբերուն յարկաբաժինը: Այն սենեակը՝ ուր իբր գասարան կը նստին փոքր է, վառարանին ու տղոց արտաշնչութիւնը գէշ կերպով կ'ապականէ օդը, անանկ որ ներս մանելու գ աչքերդ կը միժագնին: Ասիկա առողջապահիկ չէ անշուշտ, բայց ի՞նչ ընել՝ ուրիշ յարմարագոյն պատսպարան մը չիկայ. յետոյ գրասեղան ալ չու-

նին, կը նստին բազմոցներու վրայ՝ որոնք փոշիի կայաններ են։ Վանահայրը կը մերժէ գրասնղաններ շինել տալ։ Այս պարարտ խոզ, որ նոյն խոկ ծայրագունութեան աստիճան ալ ունի, մինչ ես տակաւին պարզ վարդապետ մըն եմ։

Հակառակ այս բոլորին, վանքը որբերուն ապահոված է վիճակ մը որ չի կրնար համեմատուիլ իրենց հին կեանքին հետ։ միայն չեմ հասկնար թէ ինչո՞ւ այս տղաք զուարթ չեն ընդհանրապէս, կասկածանքով կը նային մեզի, ատիկա Պ. Ալեքսանդրն ալ կը հաստատէ։ բացուիրտ չեն, զգացման զեղումի մը ականատես չեղանք տակաւին։ Կարօն ու Մանասէն ուրախ տղաք են, սակայն այս անմիտներուն խօսքը չըլլար։

Այս առտու Ալեքսանդրը ինձ կ'ըսէր։

— Հայր Սուրբ, զարմանալի են այս տղաքը, օրերով տխուր, լուռ ու մունջ կը նստին, ասիկա իմ յուսահատութիւնս է, իրենց վիճակակից կ'ընեն զիս ալ։ Չեմ ըսեր թէ ծոյլ են, ընդհանրապէս գոհ եմ իրենց դասերէն, բայց կայ բան մը որ կը նեղէ զիրենք։ Յետոյ կոռւարար են, երբեմն հազիւ թէ իրենց սենեակէն կը հեռանամ՝ ահա նախ ինդալու նոպայէ մը կը բռնուին, յետոյ ձեռք կ'առնեն իրենց բազմոցները, կը սկսի կը զուրտուքը։ աղմուկէն ներս կը վաղեմ, փոքրիկ դասարանը փոշիներու մշուշի մէջ կը կորսուի, մինչ մեծ ու փոքր զիրկնդիսառն գետնին վրայ կը քաշկոտուին, ու մանք արտասուալից ճիշերով, ուրիշներ քրքջալիր և շնչասպառ։

Միայն Խաչերն է որ այդ ամէնուն անմասն կը մնայ, լուռ կերպով այդ փոքրը կը հիւծի, եկած օրերազինք աւելի գէր գտած էի, հիմա գունատեր է ու նիհարցած ալ է։ ափ մը մարմին։ բայց սիրուն տղայ չէ

Հայր Սուրբ, պիտի ուզեի ատանկ մանչ մը ունենալ ։ Դաս չի պատրաստեր, խաղալու հետամուտ չէ, քիչ կը խօսի ու խիստ նայուածքէ՝ մը աչքերը կը լիցուին ։ Գիշերները շատ անգամ գլուխը վերմակին տակ քաշած կը հեծկլտայ, պատճառը կը հարցնեմ, չի խօսիր, կը շոյեմ իր այրող գլուխը երկարօրէն, մինչև որ քնանայ։ անգամ մը միայն ըստ թէ «կը վախնամ»։

Վախր չէ՛ միայն, մտածելով սա եզրակացութեան հասայ։ Այս տղաք հայր, մայր ունէին, թերեւս ալ բարեկեցիկ էին. երբ հայրերնին մեռաւ գոնէ մայր մը կար որ իրենց կրնար ժպտիլ. հոս բոյնէ զրկուած թրոչնիկներու կը նմանին, ընտանեղուրկ, աշխարհի կեանքէն խզուած, նետուած կէտի մը վրայ, ուր վանականն ու մենակեացը անգամ տագնապի, ձանձրոյթի պահեր կ'անցընեն։

Ես վանքի որբանոցներուն մասին լաւ կարծիք չեմ ունեցած։

— Ինչո՞ւ Պ. Ալեքսանդր, հարցուցի հեգնութեամբ։

— Որովհետեւ վեասակար հաստատութիւններ են։ Ի՞նչ կ'ուզէ պատրաստել վանքի որբանոց մը, մարդիկ՝ աշխարհի համար, բայց տղաքը ո՞ւր պիտի ճանչնան աշխարհը՝ որուն մէջ պիտի նետուին հաց ճարելու համար։ Վանքը քիչ կամ շատ ուսում կուտայ տղուն, անոր մէջէն խլելով ինչ որ պիտի տային տունը, փողոցը, շուկան, յարաբերական կեանք ըսուածը վերջապէս։ Վանքը, տղան հաղորդակցութենէ զրկելով կը վայրենացնէ, կը խեղդէ բարի ժպիտը՝ արթնցնելով խոհանքի եւ տրտմութեան ընդունակութիւնը, մինչ եսը անհունօրէն կընդլայնի սնունդի նիւթ գտնելով միայն ինքզինքը։ Մեր բոլոր գուրգուրանքը, մայրական կամ քրոջ մը ապտակին հաճոյքը չեն կրնար տալ։

— Պ. Ալեքսանդր, ըսի, թերեւս ճշմարիտ են ձեր գիտողութիւնները, բայց առանց այս վանքերուն ի՞նչ զինակի մէջ պիտի իյնային բիւրաւոր որբերը, բոլոր Հայտատան ղիակնարան մըն է, իսկ մեր երկրին ցուրտը զիտես, ի՞նչ պիտի ընէին այս մերկ աղաքը . . .

— Թերեւս աւելի աղէկ ըլլային . . . քանի մը տարիէն ամէն բան կանհետի . . . մեր ժողովուրդը չի մեռնիր վարդապետ . . .

Առաջին անգամն է որ վարդապետ բարը կը գործածեր. դժգոհութիւն մը զգացի. վարժութեան հետեւանք է, մտերմացանք Ալեքսանդրին հետ, եւ մտերմութեան մէջ ներկելի են ասանկ ազատութիւններ, պայմանաւ որ հանրութեան մէջ երեւան չիդան :

Ալեքսանդր կ'ըսէ թէ որբերը զօհ պիտի ըլլան վանական ցամաք կեանքին, իրաւացի է. միթէ ես ալ անոր զոհը չե՞մ :

Կը յիշեմ շփոթութիւնս ու ձախաւերութիւնս երբ առաջին անգամ Պոլիս գացի. մինչեւ այսօր ալ նոյն անվարժութիւնը ունիմ, մարդոց ներկայութիւնը կամչցնէ զիս, եւ սուրճ առնելու գործը, հոգ մըն է ինծի համար :

Այսպէս խորհելով անցայ ձիւնածածկ բակէն՝ ուր տատրակներու հեւքը կը աիրէր միշտ եւ որ հեղօրէն ու մեծափաթիլ իյնող ձիւնէն կասած էր :

Գոմը իջայ. առաջին անգամն է որ կալցելէի վանքին անասուններուն և հանդիսաւոր բան մը եղաւ ատիկա ինձ համար, կարծես թանգարան կերթայի. առոյգ սակայն տգեղ հովիւ մը զիս ներս հրեց ցածուկ գոնէն, երեսս տաքութեամբ ծածկուեցաւ, այդ ջերմին մթնոլորտը զգալի, շօշափելի, իրական էր կարծես, զայն ղիմակի մը նման կը կրէի դէմքիս վրայ, կիսա-

խաւարին մէջ կենդանիները հազիւ նշմարեցի . տապալած եւ հանդարտորէն որոճացող քանի մը գոմէշ զուարթացուցին զիս , որովհետեւ յիշեցի վանահօր մասին ըրած գիւտա . եղները կանգնած էին , իրենց լեզուն մարագի ոսկեգոյն յարդին մէջ կը նետէին անընդհատ ու լայն ռունգերնէն ելլող առատ շունչը խուճապի կը մատնէր դարմանը . անոնց քով էին կաթնտու , նիհար եւ սեւ կովերը որոնց տամուկ դունչը ձեռներս հոտոտեցին : Ոչխարներու փարախոր փայտորմով մը զատուած է , հոն անցայ . ձեռքերս միսրճելով անոնց կակուղ բուրդին մէջ շոյեցի գլուխնին . ոչխարները մելամաղձոտ երեւցած են ինծի , մտամոլոր իմաստուններու կը նմանին ու անոնց նման ալ ծիծաղելի են : Ուզեցի այծ մըն ալ չի զրկել շոյանքէս , սակայն յանկարծ ոստում մը ըրաւ , ու ահա բոլոր փարախին մէջ խուճապը տարածուեցաւ , միւս այծերն իրենց ընկերոջ հետեւեցան ու ոչխարներն ալ :

Շուարած էի , կիսախաւարին մէջ սեւ ու ճերմակ յործանք մը կը պտուտքէր , կենդանիները կը հարուածէին զիրար , կ'ընդոտնէին , կը ցատկէին յամառ լութեամբ մը . զայրանա՞լ թէ ծիծաղիլ :

Հովիւը հազիւ հանդարտեցուց այս վրդովուած անաստններուն խիղճը՝ գաւազանով զայն ի կարգ հրաւիրելով . եթէ գիտնային որ իրենց քով եղողն ալ հովիւ մըն էր որ իր կարգին ոչխարներ կը հովուէ . . . թերեւս աւելի յարգալիր ըլլային :

Տարիներէ ի վեր զրկուած եմ այս գեղջական տպաւորութենէն . օրս շատ լաւ աւարտեցի :

Կը սիրեմ խոտերուն , յարդին , կենդանական աղքին համաձոյլ հոտը՝ որ գոմի միժնոլորտն է : Ատիկա իմ գիւղիս , խեղճ ու լքուած Սպեր , սաքուները կը յի-

շեցնէ, ուր մեր մանկութեան ձմեռ գիշերներն, օճախին ճարճատուն կրակին դէմ, մամիկներու առասպելին սարսափովը կը լեցուէինք, կամ մխացող անօսր լոյսին սահմանէն անդին Աշուղի մը վէպէն վառուած մեր երեւակայութիւնը՝ կը տեսնէր ճերմակ, կարմիր, սեւ նժոյգներն իրենց ոսկեսար թամբերով, անոնց վրայ աշտանակող շէկ, հրաչուի եւ կարմրազգեստ դիւցազուններուն հետ ։ Վեհարան ելած միջոցիս Շուշանին հանդիպեցայ, ժպտեցաւ ինծի . . . :

Աղուո՞ր աղջիկ, որքա՞ն պիտի ուզէի իրեն նման կին մը ունենալ . . . եթէ աշխարհական ըլլայի :

Է.

Դեկտեմբեր . . .

Գիշերը խուցս քաշուելով, Նարեկէն հատուածներ
կը կարդամ:

Այլուր՝ երբէք այսքան ըմբռնելի եւ վսեմ երեւ-
ցած չէր ինծի այդ աստուածային գործը: Հիմա կը հաս-
կնամ Նարեկի ճղնարանին արժէքը: Մարդկային ձեռ-
քերէ դիտմամբ դուրս նետուած մենաւոր եւ կորսուած
կէտի մը վրայ է որ հոգին կրնայ գտնել անաշխարհիկ
մտածումը ու երկնային ներշնչման անձնատուր կ'ըլլայ:

Կեանքի ձեւերէն զուրկ այս մենարանը՝ գիշերնե-
րու անսփոփ խաւարին մէջ, ձիւնի զթութեանն ու
հողմերու պահպանութեանը յանձնուած, սրտիս մէջ
կ'արթնցնէ երկիւզածութեան կայծը, ու խռովելէ յիտոյ
հոգիս՝ անոր վրայ սպեղանիներու նման կը ծաւալէ
իրերու իտէական եւ անշահախնդիր վայելումը:

Իրա՛ւ Նարեկէն առաջին անգամ ըլլալով գերբնա-
կանին ճաշակը կ'ընդունիմ, նման մեղապարտի մը, որ
ուկեայ սկիհէն կը ստանայ, ծիրանի գինիով օծուն հա-
զորդութեան մասնիկը:

Այս հոգեկան վայելու մներս քիչ կը տեւեն սակայն, կը պատահի որ զիրքը գոցելէս անմիջապէս վերջ՝ օրուան հոգերով բեռնաւորուիմ կամ թէ սիրոյ մը զօրաւոր հրապոյրն զգամ:

Ի՞նչպէս մեղմել կիրքը երիտասարդի մը, բլայ կղերական, կարմիր արխանին մէջ, ի՞նչպէս սպանել մտածումը որ երակներուն ջերմին սարսուռէն կ'արթըննայ և կ'ղձայ բաներուն էն ամօթալին այլ անուշը, կինը :

Նարեկացին չի տառապեցաւ արդիօք կուսական մարմինին կարօտով . Աղթամարի մէջ յայտնող Աստուածամարը իր երակին կինը չէ՞ր արդիօք։ Ապաշաւի այդքան հզօր աղաղակներ հանելու համար, մեղքերունոյնքան ուժգին խածտառումը զգալու է մարդ։

Ամօթալի բաներ կ'ըսես Արտակ, ամօթալի՛ . . .

Չեմ կրցած հաշտեցնել մատղաշ տարիքին ու պարտքը՝ զոր Եկեղեցին դրած է մեր վիզին անուրի մը նման։ Երա՛ւ Նարեկին ու զբաղումներս կը մացնեն շատ անգամ կիրքը, բայց սպաննել չեն կրնար, անյուսալի բռպէի մը այնպէս կ'ելլէ նստելու մէջս՝ որ ես անոր ստացուածքը կ'ըլլամ։ Պէտքը կը զգամ բաներու, զորոնք վայելած չեմ, բայց համով բլալու են։ սիրուիլ, շոյանք ստանալ, էղ մարմինի մը հետ առընչակցիլ կուզեմ։

Ես ձախաւեր մը եղած եմ, միշտ ըսեր եմ ասիկա, ամշկոտ մէկը, չեմ կրցած ընել այն՝ որուն արդէն տէր են վարդապեսներու մեծ մասը։ Պոլսոյ վարդապետներէն շատեր սիրուհիներ կը պահեն, ու քանի մը եպիսկոպոսի զաւկըներուն վրայ կը խօսուէր։

Այս գիշեր նոյն չարչարանքը այցելեց ինձի, քունը չի մօտեցաւ աչքերուս։ Կիսովին հագուած գացի որբե-

ըու յարկաբաժինը։ Բարձրանալով սանդուխներէն ու-
մութ նրբանցքէն անցնելով՝ գտայ ինքզինքս ննջասեն-
եակներուն մօտ։ Լոռութեան մէջ շնչառութիւններու
ալեակը կը փոռէր մեղմին այլ յարատեւ կոծումով։

Դեսնին վրայ ձգուած երկու շարք անկողիններու
մէջ թեթեւ քայլերով պտտեցայ՝ քանի մը վերմակներ
ուղղելով։ Ոմանք իրարու հետ պառկեր էին, երկու
վերմակ ունենալու համար։ Լա՛ւ չէ այդ բանը, սակայն
ցուրան ալ անողոք է, այնքան անողոք որ քիւերէն
սառի սլաքներ կառկախուին ու ամէն առտու քանի մը
սափոր ճախտած կը գտնենք . . .

Իմ սարսուռս ալ նուազ չէր. սպակինները սառեր
էին՝ ծածկուած եղեամի հաստ խուռով մը. հովը կուգար
անընդհատ քերուըտիլ անոնց վրայ, հեռաւոր աղա-
զակներու՝ իր ծնծուող կողերուն զայրութը խառնելով։

Լոռութիւնը կը սիրեմ՝ սակայն եթէ շատ երկար
տեւէ վախով կը լեցուիմ։ Ան մէջս կարթնցնէ միսթի-
քական բան մը ու գութով կողողէ էութիւնս։

Բաւական պտտելէ վերջ այդ վախը զգացի. խոր-
հեցայ լուսամուտերուն առջև, ձիւնակոյտերու տակ
պառկած սլաղ դամբաններուն ու սնոնց մէջ քայքայ-
ուող մարմիններու վրայ։ Մանկութեան օրերէս ի վեր
հաւացած եմ չար ոգիներու գոյութեան. դեռ տղայ
ամէն գիշեր ուրուականներ կը տեսնէի, որոնք զիս կը
գրկէին վեր բարձրացնելով ու կը ձգէին պարապին մէջ
մեծ քրքիչներ արձակելով, ահարեկ լաց մը կը ձգէի և
ծնողքս հազիւ կրնային սփոփել զիս։

Երբեմնի այդ նախապաշարումներն իրենց հետքը
ձգած են վրաս, հիմա ալ թափուր վայրերու երկիւղով
կը սնիմ . . .

Ու իրաւ ի՞նչ է վանք մը գիշեր ատեն, մանաւանդ

ասանկ ձմեռ զիշեր մը . դամբան ափ մը մարդոց : Տեսակ մը կղզի է ան զոր կարգելափակեն քնութեան անողոք օրէնքներն , ձիւնն ու հովը :

Այցելող չի կայ , չի կայ ուխտաւոր , ուղեւոր մը անգամ՝ օրուան լոյսով իր մօտէն չանցնիր :

Շաբաթներէ ի վեր ճերմակ մասնիկներ կ'արշաւեն միահարթ տարածութեան մը վրան , մռայլ երկնքի մը տակ , իրր թէ ալ արեւուն լոյսը յուսալ երազ մը ըլլար , ու կեանքին դառնալ պատրանք . . . : Սակայն զիւղեր , քաղաքներ կան՝ ուր որչափ ալ դժբախտ ըլլան մարդիկ , զիշերուան սա պահուն կրնան հանդիստ քնանալ կամ նստիլ , կրնան խօսիլ բարեկամի մը , զաւակներու , հարսի մը հետ . և մանաւանդ այս պահուն է որ կինը շրթները կը բանայ հեշտանքին , ինչպէս ծաղիկ մը իր բաժակը արեւի շողին :

Պահ մը մէջս մարած վրդովիչ սիրոյ զգացումով՝ նորէն լեցուեցայ :

Պոլիս քարոզչութեանս միջոցին ալ կը տառապէի , բայց կ'երեւի գոհազում գտած էի , գոնէ աչքերս ու ձեռքերս զրկուած չէին . մին կը տեսնէր ու միւսը կը զգար շրթներու տաքութիւնը :

Հոս զրկուած եմ բոլորովին : Կը մոռնամ , մէկը կայ , չնորհալի աղջիկ մը , այլ որուն երեսը չեմ կրնար համարձակօրէն նայիլ , հայրենի վանքի մը միթնոլսրաը այնքան աններող է :

Մտածումներու այս կարգին մէջ՝ երբ կը խորհէի մեկնիլ , ետիս դարձայ վերմակի մը շարժիլը տեսնելով :

— Օ’ . . . իսաչեր , չե՞ս քնանար , արթո՞ւն ես . . . բա՞րձր կը խօսէի արդեօք տղաս . . . բան մը իմացա՞ր . . . ըսէ . . .

— Ո՞չ . . . ի՞նչ բան . . .

Ապահովուած նստայ իր բարձին մօտ, հարցումներ ընելով :

— Չե՞ս քնանար... ինչու եկած միջոցիս ձայն չի հանեցիր. կը մսի՞ս, ըսէ՛ տղաս, բանի մը կը խորհիս, ինչու ասանկ նիհարցած կը տեսնամ քեզի...

Ու իրաւ գունատ լոյսի մը տակ՝ Խաչերի դէմքը տժգոյն ու հիւծած կ'երեւար :

— Բան մը չունիմ Հայր Սուրբ...

Անկողնին մէջ պղտիկ տեղ մըն էր գրաւած իշաշերը, ասիկա ինծի կրկին խորհիլ տուաւ անոր աղազունմարմնին վրայ, ու գթութեամբ լեցուեցայ :

Բոլոր հարցումներս, պնդումս, աղապատանքս անօգուտ անցան. ի վերջոյ սկսաւ արտասուել լիօրէն, ու ես բեկեալ կը դիտէի արտասուքներուն կոպերէն ծագիլը, տարածուիլը սառնենիին և բիբերուն վրայ, յետոյ այտերէն մեղմօրէն հոսելով բարձի ստուերին մէջ անհետիլը :

Չեմ գիտեր ո՞ր վէպին մէջ ասանկ հիւծող փոքրիկի մը նկարագրութիւնը կարդացած եմ... կարծեմ ի վերջոյ մեռած ալ է :

Մայրիկիդ վրա՞յ կը խորհիս Խաչեր... Չեր տունի՞ն վրայ...

Չի խօսեցաւ : Հակառակ անտանելի ցուրտին՝ երկարօրէն նստայ մանուկին քով, չոյելով անոր քըրտնաթոր ճակատը, մինչեւ որ քնացաւ ու իր թրջուած դէմքը ստացաւ ժպտուն այլ պարտասած խաղաղութիւն մը :

Վեհարանի սանդուխին տակ, դիտելով տնտեսուհիներու սենեակը, ինձ թուեցաւ թէ՝ կը լսեմ Շուշանի հեզ ձայնը. կանգ առի՝ յետոյ իր լուսագիծ հասակը տեսայ դրան սեւութեան մէջ... երա՛զ...

Յանցաւորի սոսկումով վազեցի սենեակս...

Ը.

Յունվար . . .

Երբ լուսաւոր ու տաքուկ Վեհարանէն ներս մտան՝
մէկէն այլափոխուեցաւ իրենց սովորաբար ցուրտ դէմքը :

Տասնեւհինգն ալ ընդարձակ սենեակին լոռւթեան
մէջ աւելի արագ և աղմկալի կը շնչէին, անձկութեամբ
դիտելով բոլորչի սեղանին վրայ դիզուած գոյնզգոյն
ծրարները՝ որոնց երանգը ձեղունէն կախուող մեծ լամ-
բարին լոյսով կը սաստկանար :

Առաջին գոհունակ տպաւորութեան մեղմանալէ
վերջ, կը սկսէր զարմացման և հետաքրքրութեան շըր-
ջանը : Իրաւ որ շատ տարբերութիւն կայ որբերու յար-
կաբամնին ու Վեհարանին միջեւ : Ծիծաղելի է սա Վե-
հարան պատուանունը, չես դիտեր ո՞ր յիմարը դրեր է .
իբր թէ կաթողիկոսի մը սրահը եղած ըլլար այս քա-
ռակուսի, մեծ սենեակը :

Տղաք կը դիտէին որմերուն վրայ գտնուող քանի
մը սլատկերները, որոնց իւրաքանչիւրը հաւանութեան
և հիացման զուսպ աղաղակի մը տեղի կուտար :

Ամննէն առաջին ակնարկները Հայրիկին վրայ կ'իյ-

նէին, որ գլուխը բաց, լայնաճակատ, մօրուեղ, իր խոր աչքերով կը տիրէ սենեակին, յետոյ՝ Դէորդ Դ. կաթողիկոսին վրայ՝ լրջաղէմ ու երկայնամօրուս՝ որուն գորշութիւնը կ'եղծեն երկու ճերմակ սահանքներ, ի վերջոյ սեւեռելով սեւ վեղարին տակէն ծաղկող գեղանի ու շէնշող դէմքի մը՝ Եսայի Պատրիարքին։ Երկարօրէն զննեցին Մայր Հայաստանին, առանց շրջանակի նկար մը, դրան հանդիպակաց պատին վրայ գամուած։ Վարսերը թափած, աւերակներու մէջտեղ նստած աղջիկ մըն էր ան, որ բան մը չէր արտայայտեր, բայց իր անունէն կարելի էր ամբողջ ողբերգութիւն մը հանել և զգալ։ Տղաք ալ այդպէս կ'ընէին երեւի. երկարօրէն վիճեցան ու բացատրութիւններ տուին, ի վերջոյ աչքերնին իջեցնելու համար կարմիր կերպասէ վարագոյրներուն ու թաւիչէ բազմոցներուն։

Այս ամէնը նոր էին իրենց համար. մանաւանդյախճապակիէ ջերմոցը ուր գեղին բոցը կը ճարճատէր։

Հիմա սեղաւորուիլ կը սկսէին. այդ պահուն իրենց անհանգստութիւնը ակներև էր, միջավայրին նորութենէն ազդուած՝ ինքզինքնին անոր օտար կը զգային, քանի որ կը ջանային ձեռքերովին ծածկել իրենց զգեստներուն պատռուածքները։

Այս առաջին անգամն էր որ մեր թաղին մէջ տղոց այցելութիւնը կ'ընդունէինք, և չեմ զիտեր ինչո՞ւ շատ յարգելի հիւրերու տպաւորութիւնը կ'ընէին վրաս։ Բայց ո՞վ պիտի խզէր տիրող այդ անախորժ լուութիւնը։

— Է՛ տղաք, բարի հրամեցիք, բարով, հազար բարով, դուք ալ այս կողմարը կուգայի՞ք . . .

Վանահօր կատակին վրայ ծիծաղն ընդհանուր եղաւ։

Տաւքուկ էր սրահը՝ ու մանաւանդ վարդան հայր

սուրբը տաքցուցած էր ստամոքսն ալ. ի՞նչ պահեմ
մեղքս՝ երբեմն ևս ալ մասնակից կ'ըլլամ իր գինար-
բուքին:

Սկսանք հարցումներու, ծիծաղելի խօսքերու, ու
արդէն քիչ վերջ Վեհարանին մթնոլորտը հրճուալից
աղմուկով լեցուած էր: Տղաք ընտանի և համարձակ
դարձան, կ'երգէին հայրենական պարերգներ, որոնց
չափով մէկ քանիները պարեցին, հաճոյքով կը հետե-
ւէի իրենց ոտքի խոհեմ շարժումներուն, յետոյ անոնց
երագութեանն ու խանդին:

Պարերէն վերջ՝ Հայաստանի, հերոսական երգերու
շարքը սկսաւ տարտամ ու երկարածիգ շեշտերով: Շատ
լսած եմ այդ երգերը, բայց անոնք չեմ զիտեր ինչո՞ւ
լեցուցին զիս խոր յուզումով, նոյն յուզումը կը զգայի
ամէնուն քով ալ:

—Ամէն յոյս մարեցա՞ւ ուրեմն, կրկնեցի Եղիա-
զարին դառնալով:

—Ո՛չ Հայր Սուրբ, օր մը մեր Յեղը հսկայի մը
նման պիտի վերականգնի անիրաւ աշխարհին առաջ:

Երգերուն տպաւորութիւնը Պ. Ալեքսանդրի սար-
քած խաղերով անհետացաւ. այդ միջոցին Վանահայրը
վաղեմի ճարտարութիւններ կը կենդանացնէր անասունի
ձայներ կեղծելով.

—Միա՛ւ, միա՛ւ... հա՛վ, հա՛վ... ֆը՛... ֆը՛...
ըֆ...

Տղաք տեղերնուն կը ցատկէին, իրարու վրայ իյ-
նալու աստիճան խնդալէն կը ջարդուէին, յոգնարեկ
մէջքերնին կը բռնէին, մինչ իրենց աչքերէն արցունք
կը վազէր:

Ի վերջոյ վանահօր տաղանդը սովորական դար-
ձաւ: Կարգը զուարձալի անէկտոթներունն էր: Բոլորն

ալ մէկ մէկ բան պատմեցին, բայց Եղիազարին մնաց յաղթանակը, իր պատմութեան ամէն մէկ բառը քրքիջ կը խլէր:

Վանքին բնակչութիւնը հոն էր՝ Վեհարանին մէջ. իմ հաճոյքս կը կրինապատկուէր տեսնելով Շուշանը Խաչերին քով նստած, այտերը վարդագոյն ու աչքերը կապոյտ կայծերով լեցուն: Քով քովի էին Շուշանին մայրն ու ծերուկ տնտեսուհին, որբերուն զուարթութեան իրենք ալ մասնակից, դրան առջեւ կայնած էին հօտաղներն ու ծառաներ: Տարին անդամ մը կ'արժէ ասանկ քրիստոնէական հաւասարութիւնը իրազործել զանազան դասակարգերուն մէջ, խորհեցայ:

Դուրսը ծիւնամրրիկ կար, անոր շունչը կուգար շոգեծածկ ապակիներուն չիմացուած եղանակներ ըսել. բաւական մը ունկնդրեցի ձմեռ գիշերներու վրդովուած սրտին շփոթ տրոփիւններուն. ինչ զատ մէկը ուշադիր չէր անոնց և չեմ գիտեր ինչո՞ւ հպարտութեամբ լեցուեցայ:

Դուրսի աղաղակները փոխեցին տրամադրութիւնս ու նոյն իսկ բաժնուած նուէրներուն բերած ծիծաղը չի կրցաւ հանել յուսահատութիւնը որ հոն էր՝ սրտիս մէջ: Ինչո՞ւ ասանկ շուտ կը փոխուին տրամադրութիւններս. կ'երեւի բանաստեղծ մը կապրի մէջս, զգայուն այլ յաւէտ անծանօթ ապրելու սահմանուած բանաստեղծ մը:

Քաղաքէն քանի մը երիտասարդներ կաղանդի առթիւ, գուրգուրանքի փափուկ զգացումով մը, հակառակ ծիւնին-բուքին՝ իրր համեստ նուէր՝ բերած էին գունաւոր թղթածրարներ, լի գոյնզգոյն շաքարով:

Ծրարները բացուելով անակնկալներ իրարու յաջորդեցին, մէկուն փոքր ջրաներկի տուփ մը կ'ելլէր, սառափէ գրիչ մը ափին մէջ կը խաղցնէր ուրիշ մը, մէկ

քանի հոգի կը զմայլէին գրչատուփի մը կաղմածին վրայ, մինչ փռքրերը թմբկիկներ կը դափէին, կանաչ, կարմիր, լուրջ կապոյտ սրնգափողերու վրայ փչելով իւրայատուկ հրճուանքի մը թելաղրած եղանակները։ Վեհարանը անտանելի քրքիջներով, աղաղակով կը լեցուէր, մինչ կէս գիշեր էր արդէն։

Թերեւս որմերուն վրայ հանգչող այդ անտարբեր հայրապետները՝ երբէք ասանկ կուզենի մը ականատես եղած չէին. ըայց ընդհանուր յոգնութիւն մը զգալի կը դառնար։

Վանահայրը կը սկսէր մրափել, Եղիազարը քիչ վերջ մեկնեցաւ. մնացինք ևս և Պ. Ալեքսանդրը։ Իւրաքանչիւրը՝ իր նուէրին վրայ հիանալէ յետոյ կուզար մեղի ցուցնել. կասկածոտները կը քաջալերէինք ու դժգոհները գոհացնել կուզէինք։ Յետոյ ամէն մէկը խնդրական ժպիտով մը կը բերէր մեզի ընծայելու իր շաքարէն մաս մը. ատիկա փաղաքչիչ էր, մանաւանդ որ Շուշանն ալ ընծաներու տարափին առակ կը ծածկէին, ու ես կը ահօնէի անոր երջանիկ ժպիտը զեղեցիկ դէմքին վրայ։

Հրապուրիչ եւ հրեշտակային էակ, հիմո կը հասկնամ թէ ուրիէ կուզան իր շնորհներուն մէկ մասը. բաւական առևն Պոլիս ապրած են. անցեալ օր մայրը պատմեց ինձ իրենց արկածալից ու աստանդական կետնքին դրուազները։

Խլոչերը այլափխուեր էր, սովորական տղան չէր, կը վաղէր, կոստոստէր ու զիրկէ զիրկ կ'իյնար. այտերը կը վառէին ու բոլորս ալ՝ Շուշանէն սկսեալ, համբոյրներով կ'ողողէինք իր դէմքը. ուշադիր կ'ըլլայի Շուշանի շրթներուն, հոն ուր իր համբոյրները կը հրալէին՝ իմիններս ալ եղբայր կուտայի անոնց և կարծես

Կը զգայի ջերմութիւնն ու բուրումը կննսառոյգ աղջը-
կան : Կաղանդ գիշերով ասիկա պիղծ բան մըն էր .
բայց հրայրքս չի կրցայ զսպել :

Ժամը ութը կ'անցնէր , երբ մեկնեցան որբերն ու
Շոշանը՝ իրեններուն հետ :

Ես երկար մնացի Վեհարանին մէջ . ընկղմած բաղ-
մոցի մը անկիւնը՝ կը ծծէի սեննեակին տաք այլ ապակա-
նած միմնոլորտը : Որբերը տակաւին ատեն մը շարունա-
կեցին աղմկել ու երգել իրենց ննջարաններուն մէջ , ու
երբ լոռութիւնը իջաւ Վանքին վրայ , այն ատեն դուրսի
գիշերին արհաւիրքով լիցուեցաւ ամէն բան :

Ի՞նչո՞ւ հանդիսութիւններէ վերջ կը տիսրիմ , չեմ
կրցած բացատրել . միայն թէ մենութիւնն ալ զիս կ'ընկ-
ծէ . փառքը , երջանկութիւնը , յոյսերը անարժէք են՝
երբ մարդ չի կրնար անոնց հաղորդակից ընել սիրելի
մը . . . հապա ինչպէ՞ս կրել այս բոլոր բեռը վանականի
իմ խեղճ ու նկուն մարմնովս :

Հովը աւելի ուժգնութեամբ կը զարնուէր ապակի-
ներուն . կը ցնցէր պատերն ու Վանքին բոլոր անկիւն-
ներուն մէջ ապաստան վնտոելէ յուստհատ՝ դուրսի բա-
կին մէջ կը պատւաքէր . սահանք կ'ըլլար ու ծովու մը
կոհակներուն պէս կուգար որմերու վրան փռուիլ , կա-
տաղի շառաջով : Երկար ունկն դրի այդ շառաջին , կա-
քելի՞ է բացատրել տարբերուն խօսքը :

Էա՛ւ էր այդպէս , միշտ ուղած եմ կաղանդը ծիւ-
նամբրիկով տօնել : Զիւնը իմ հայրենի հողիս մեծագոյն
հարստութիւնն է :

Յիշելով , և ո՞ր մոռացկոտ , ալերախտ պանդուխտն
իսկ չպիտի յիշէր այդ գիշեր , Ապերը՝ զացի հոն . ի՞նչ
կ'ընէին գիւղացիք , աղքականներս . հայր , մայր չու-
նիմ , որբ մնացած եմ կանուխէն : Հիմա կը հսկն

մինչեւ հաւախօս՝ օճախին առաջ, արշալոյսին աղքիւր
վազելով՝ ջուրերուն մէջ գարի թափելու համար :

Դարերէ ի վեր ո՞վ արդեօք ոսկեծոր աղքիւր մը
գտաւ. թերեւս այդ ոսկին Հայ ժողովուրդին հաւատքն
է ինքնարուխ ու տեւական :

Մնացի՞ն մեր օրերու նահապետական սովորութիւնն-
ները : Զարդն ու աւերումը մեր վրայ ինկան ու ինձ
չար բնազդում մը կ'ըսէ թէ՛ երբեմնի կենդանութիւնը
շիրիմի վերածուած է ծածկուելով ձիւնին սառնու-
թեամբ :

Տաքուկ անկիւն մը փոռուած, յագեցած ստամոք-
սով՝ կ'եղբայրանայի կաղանդի բարիքին զո՞ւր սպասող
հայրենի գիւղիս ու մեր արիւնոտ երկրին մերկութեանն ու
ցաւերուն : Թող շրսեն թէ՛ վարդապետ մը վրան առ-
նելով սեւ վերարկուն՝ կը մերկանայ մարդկային էն
աղնիւ յոյզերը, անշուշտ սկեպտիկներ ալ կան, բայց
ես ակնարկէ մը կ'առնուիմ, և այդ կաղանդի գիշերով
վանքին շրջակայ ձիւնադաշտերուն մէջ, մթին պա-
րիսակներուն չուրջը՝ կը հաւաքէի իմ ժողովուրդիս լա-
լահառաչ մերկութիւնը :

Կը մերժեմ վարդապետի երկար խորհրդածու-
թիւնները՝ զորս կը ծամծմէ մեր պաշտօնակիցներուն-
ուղեղը տարեմուտին՝ քարոզի մը նիւթ հայթայթելու
համար . չի խորհեցայ ծնող աարիին վրայ և ո՛չ ալ
անցնողին՝ որ այնքան սեւ հոգիով կ'երթար . . .

Երկարօրէն մնացի ուրիշներու ցաւին մէջ և քանի
մը անգամներ, գաղափարներու ի՞նչ շարայարութեամբ
չեմ գիտեր, Շուշանին գեղանի հասակը եկաւ կանգ-
նիլ աչքերուս դէմ, ստեղծագործ ժալիտով մը . . .

թ.

Յունիար . . .

Անփառունակ Ծնունդ մը :

Այսօր երբ եկեղեցիները լոյսով , խունկով կ'ողողուին ու կը լեցուին հաւատացեալներու հոծութեամբը , հոս թափուր է ամէն քան :

Ինձի համար սակայն խորհրդաւոր է այս առտուն , հարիւրաւոր տարիներ առաջ կատարուած մարդեղութեան դրուագները կարծես անդամ մըն ալ պիտի կըրկնուին , իրենց հնամենի իսկութեամբ . կը կարծեմ լսել քերորէներու թեւին մեղմ թափահարումը , դաշն ալէլուներու հետ :

Մանկութեանս օրերէն ի վեր սպասած եմ ծիրանազգեստ ու թանկ քարերու տակ պսպղուն ալեւոր մոգերուն , բայց կա՞յ լուսաւոր մը՝ որ զիրենք հոս առաջնորդէ . մեր երկինքը մութ է միշտ . . .

Ծնունդը կեանքի կայծ մը կը հրահրէ մէջս , և երբ ներս մտայ եկեղեցիէն՝ հակառակ զրտասառոյց մթնոլորտին ու ամայութեան , հրապոյր մը , վերածնած քան մը գտայ հոն :

Անդանի նկարը՝ որ Յիսուսի Ծնունդը կը ներկացացնէ, խանդաղատանք տուաւ ինձ. կարծեցի թէ իր խանձարու ըքին մէջ Աստվածորդոյն մերկ այլ զրգալի մարմինը ջերմութիւն կը չնշէր ու մայրը՝ մեղմօրէն վայրահակ, նրբօրէն կը ժաղակը իր կապոյտ սաւ անին տակէն։ Անոնց ետեւ էր Յովսէփը՝ ճաղատ, տառապագին ու խոր դիմագիծերով։ Հոն գառնուկ մը դունչը կերկարէր մանկան ոտքերուն ու եղի մը լոյն ոռնագերը խանձարու ըք կը հոտոտէին։ Հեռուն անհրապոյր արահետի մը մէջէն, լեզակազոյն երկնքի մը դեղնալոյս աստղը կառաջնորդէր մոգերը։

Երկարօրէն դիտեցի անձանօթ վարպետին այդ նախական գործը։ Թերեւս յաջող նկար մը չէ, գոյնի նուազութիւն կայ կարծեմ, գծագրութիւնն ոլ դէշ, բայց զգացումը կատարեալ է։ Յետոյ արուեստագէտին գործը կ'ամբողջանար իմ իսկ զգացումներուս թելագրութեամբ, սրովհետեւ օրուան ներշնչումները սաստիկ էին։

Բաւական ատեն յառած մնացի։ Մէկէն ծաւալող բոյրի մը աղդեցութեան տուկ դարձայ դէպի ուրիշ նկարներու, ծխացող բուրվառ չիկար Տաճարին մէջ, զգայութեան պատրանք մըն էր ունեցած։ Նստայ՝ քիչ յիտոյ լուութեան մէջ միտքս կարծործէր սա բառերը։
— Ո՞նա՞ւ նոր Արքայ . . .

Ու ես անկամ սուզուեցայ սա մտածման մէջ, ե՞րբ պիտի գայ ն՛նունդը մարդկային բարօրանքին ու մանաւանդ ո՞ւր էր մեր Ծնունդը։

Դարեր առաջ՝ երկրի վրայ խաղաղութիւնը կ'իջնէր, մարդոց մէջ հաճութիւն։ այլ չի դադրեցան պատերազմներուն աւերը, ոխութեանց անսանձ թափը։ Երակներու մէջ արիւն չի մնար ու զերիվար աղդերուն ասջեւ կը ցցուի միշտ սուսերամերկ բռնութիւնը, վայ-

բագ հրոսակներու թուքը տակաւին կաղարտէ վաստակաւորին ճակատը ու ինչո՞ւ Հայուն տառապանքը ասանկ յաւէրժադաւ :

Բմբոստ էին այս մտածումները գիտեմ ու անյարմար դիրքիս ինչպէս միջավայրին, բայց արդիլել չի կրցայ :

Երբ համառօտ արարողութիւնը լրացուց եկեղեցին, Վանքին ցանցառ ընակչութիւնը մեկնեցաւ : Ամէնէն վերջ Շուշանն ու իր մայրը դուրս ելան. դիտեցի անոնց հեռանալը ու յոռետես խորհրդածութիւններու ու մէջ՝ այդ աղջկան տեսիլը սփոփից զիս . . .

Եկեղեցւոյն դրան առջեւ կանգ առի դիտելու համար տատրակներուն կերակրուիլը, ծառայներէն մին փշրանք կը նետէր ձիւնին վրայ ու մինչ անանիկներուն տոտիկը աստղաձեւ ծաղիկներ կը յօրինէր սպիտակութեան մէջ, ես ձևոքիս գաւաղանով՝ անզգալար շարժեր եմ կակուզ ձիւնը :

Երբ անդրադարձայ շարժումիս՝ ապշար տեսայ թէ Շուշան գրեր էի :

Անսպասելին էր տտիկա, խառնեցի ձիւնը, աճապարանքով սենեակ ելայ. տրամաւթիւնս սովորականէն ծանը թուեցաւ ինձ. վիճելու, կռուելու, ձեռքս անցածները զետին զարնելու անսովոր փափազի մը անձնատուր եղայ . . .

Քիչ յետոյ որբերը կ'երդէին,

Գարուն կուգայ, վարդեր բազուին
Դաշտերու մէջ՝ ի ծոց հովտին :

• • • • • • • • • • • • • • • • • • •

Այսօր Ծնունդ է :

Այս տողերը գրած պահուս նորէն որբերը կ'երգեն ,
կարծեմ միշտ նոյն երգն է . . .

Դուրսը մըլրիկ կայ . ամէն կողմ սառնամանիքը
կ'իշխէ , անշուշտ գարունը պիտի գայ . այլ ե՞րբ պիտի
գայ գարունը քեզի իր վարդերովն Արտակ . . .

Ժ.

Յունվար . . .

Երէկ իրիկուան դէմ Պ. Եղիազարին գտցի :
Զուարթ ինչ զբաղում գտնել այս մենաստանին
մէջ . ի՞նչպէս վանել ձանձրոյթն ու տրտմութիւնը . մին
տեւական կեանքն է Վանքին , զայն չեն կրնար վանել
զբաղումներն ու ընթերցումը , իսկ տրտմութիւնը խառ-
նուածքիս յարակից՝ կը սաստկանայ ձանձրոյթին յա-
ճախումով :

Բայց եմ որ նկարչութենէն շատ բան չեմ հասկնար ,
ինչպէս ձեռագիրներու արուեստն ալ այնքան չի խան-
դավառեր զիս , սակայն հաճոյքով կ'երթամ Եղիազարին
սենեակը :

Ամէն մասնագէտներու նման ձանձրալի է , բայց
այնքան ևոանդ , հիացում կայ իր մէջ՝ որ անըղգա-
լաբար կը տարուիմ ես ալ : Յետոյ՝ որքան ալ հնօրեայ
մագաղաթներու , նկարներու արուեստին անձնատուր
եղած ըլլայ՝ Եղիազարը անգէտ չէ կեանքի մէջ յուզ-
ուող ինդիրներուն ու կը պատահի որ՝ մտերմական
ջերմին խօսակցութեան մը անձնատուր կ'ըլլանք :

Երբ խուցը մտայ, օճախին ճարճատող բոցերուն դէմ ծալլապատիկ նստած՝ ձեռագիր մը կը զննէր. Նարնջագոյնով ողողուած կիսադէմքը ստուերի մէջ կ'իյնէր յանկարծ՝ լուսաւոր խորքի մը վրայ ցայտեցնելով քիթին մեղմիկ կորնթարթը, այտերուն ողորկ ցըռաւածքներն ու սպիտակ, սարսուն մօրուքը:

Իր եաին՝ որմերէն առկախ քանի մը փոքր նկարները, լոյսի և ստուերի նոյն բացխմիկ վարանքին մատնուած էին:

Չեմ գիտեր ինչո՞ւ լաւ տպաւորուեցայ: Եղիազարը չի նշմարեց մուտքս. խորասուզուած էր սկզբնազարդի մը զիծերու անելին մէջ, ինքնազո՞ն ու բերկրալից: Սթափիելով զարմանքի աղաղակ մը հանեց:

— Օ՛, Վարդապետ, հո՞ս ես, ե՞րբ մտար որ չի նշմարեցի:

— Հրճուանքդ կը վայելէի, անպատճառ նոր բան մը գտած ես:

Չիս իր մօտ քաշեց՝ աթոռակ մը երկարելով:

— Իրաւ, ծիրանեգոյն մագաղաթ մը զտայ, աննըման սկզբնազարդով մը. քանի մը տեսակ են մագաղաթները բայց լաւագոյնը՝ ծիրանեղոյնն է, տե՛ս ողորկ է փղոսկրի մը նման:

Կ'ըսեն թէ մեր երանելի նախնիք իրենց երփնագրութիւնները երբեմն յղկուած, շտո նուրբ փղոսկրի էջերու վրան կը յօրինէին. Կ'երեւայ որ ես արժանի պիտի չըլամ հատ մը ունենալու: Չեմ յիշեր ո՞ր պատմագրին մէջ կարդացած եմ որ Կիլիկիոյ մեծագործ Լեւոն Բ. ը չորս Աւետարանները նուէր ընդունած էր փղոսկրէ էջերու վրայ: Մէկը գտա՞ծ է այդ գանձը, թէ խուժերու ապերախտ ձեռքովը փճացած, ո՞վ գիտէ... Երկու նոր թռչնազիր գտայ, քիչ վարպետ ասանկ:

յղացում մը կրցած է ունենալ։ Տես ի՞նչպէս արագիլը շնորհալիօրէն վիզը կորացնելով դէպի իր ճանկերը, կուզէ կտցահարել անոնց մէջ սեղմուած ցորենի շիւղ մը։ Ատիկա Զ գիրն է։ Նուն աւելի ծիծաղելի է։ զայն կազմող թոշունը ծաղկի բաժակէ մը ելլելով գլուխը յետ ձգած կը կտցահարէ իր նախորդ և գիրը որ գլխահակ թոշոն մըն է ուրուրի մը մազիլներուն մէջ։

Օձախին մէջ քանի մը ճիւղեր նետելով շարունակեց։

— Մ'եր նախնիք ժիր և տաղանդաւոր մարդիկ էին, դիտելով ձեռակերտերը, կը հիանամ իրենց հմտութեանն ու ճաշակին վրայ։ Բնութենէն առած են ամէն մէկ օրինակ, արդէն չե՞ն ըսած թէ բնութիւնը մայրն է ամէն զեղեցկութեան։

Տեսած եմ քանի մը վարպետներ ուսուցչութեանս միջոցին։ Հատ մը Ս. Կարտպետի մէջ հանդիպած եմ, հրաշագործի համբաւով նկարիչ մը, որ աղօթքով կը պատրաստէր իր ներկերու խառնուրդն՝ որուն դաղտնիքին ինք տեղեակ էր միայն։ Այն ատեն իր աշխատութիւնները ինծի գերիվեր բաներ մը կ'երեւային, բայց հաւատա՛ որ ասոնց քով աղու գործ անգամ չեն, ոչնչութիւններ, որովհետեւ հասկցայ որ դիտել չէր դիտեր, չէր տեսներ իրերուն ու կենդաննեաց շարժումն ու շարժման գեղեցկագոյն վայրկեաննը՝ զոր անմահացուցած են մեր վարպետներէն աննըման Պիծակը, Գրիգոր դպիրը, Նաղաշ Մկրտիչն և ուրիշներ։

Հին վարպետները խոր կերպով սերտած են թոշուններու, ծաղկանց, ձուկերու և պտուղներու կազմուածքը, անանկ որ կրնաս իրարմէ զանազանել անոնց ազգերն ու տեսակները։ Հապա անոնց գոյներուն տոկունութիւնն ու իրականութիւնը։ Այս բոլորին հետ հոգի մըն ալ իրենցմէ դրած են, ստեղծելով առընչու-

թիւններ իրար յաջորդող գրերուն մէջ, անանկ որ երբ կը կարդաս բառն ու նախաղասութիւնը, զարմանքդ մեծ կ'ըլլայ նշմարելով գիրերու նկարչութենէն ելլող ընդհանրապէս զուարճալի պատմուածքի մը, առակի մը, աւանդութեան մը մասին ակնարկութիւններ :

Կերեւայ որ Հայուն մէջ աշխարհիկ ոգին միշտ մեծ տեղ գրաւած է ու վանական խստամբեր կեանքն անգամ չէ բաւեր մեռցնելու անոր բնական զուարթախոհութիւնը : Դիտեմ Ս. գիր մը որ կազմուած է երկու ձեռք ձեռքի տուած և խնդալով գլուխնին իրարու զարնող հտպիտներէ . իսկ Ե մը ունիմ որ զինովէ մը ու ձեռքը բոնած սազէն կազմուած է :

Մինչեւ հիմա Վարդապետս, հարիւր տեսակ զարդագրեր գտած եմ . թռչնագիր, պտղագիր, ձկնագիր, ծաղկագիր ամէնն ալ . հարկաւ ուրիշ վանքերու եւ եկեղեցիներու մէջ ալ հարիւրաւորներ կան, անծանօթ ձեռագրերու մէջ :

Արդեօք ի՞նչպէս նետուած են կողմ մը, անազնիւ սրբազնութիւն . գիտեմ, սնոնք կոտնահարուին կոպիտ լուսարարէ մը, կամ տմարդի ու տգէտ քահանայներու եւ վարդապետներու կողմէ անպատկառ թղթատումէ մը վերջ՝ կրակ կը նետուին :

Չառնուի՛ս, այս տեսակէտով դատապարտելի են մեր վարդապետները, որ չէ թէ միայն չեն գնահատեր ու խնամեր՝ այլ թանկարժէք կտորներ օտարներուն կը նուիրեն կամ կը ծախեն չնշին զինով : Միայն երկու վանք կայ որ կը յարգեն այս գործերը ու զանոնք կը փնտուն, Վենետիկցի ու Վիեննացի վարդապետները իրենց գործ ըրած են զանոնք հաւաքելը :

— Էջմիածնի մէջ ալ լաւ գրադարան մը ու գըր-

Հագրեր կան կ'ըսէր Տուրինեան Սրբազանը, Արմաշի մէջ՝
ալ անխնամ չեն, վրայ բերի:

— Կրնայ ըլլալ, ամէն պարագայի մէջ Վենետիկի
միաբաններէն հայր կ. երբ չորս տարի առաջ ասկէ
անցաւ, ինձ հաւաստեց թէ մեծ խնամք կը տանին-
հնութեան աւանդներուն. նոյն միաբանը՝ որ ամբողջ
Հայաստանը պտտած էր, Եկեղեցիի հրաշալի աւերակնե-
րու վրայ կը խօսէր ու կ'ըսէր թէ օր մը գեղեցիկ ար-
ուեստի սլատմութեան մէջ մեծ տեղ բռնելու սահման-
ուած է այդ ճարտարապետութիւնը որ՝ Հայուն յատուկ է:

Անիկա անհաւատալի բաներ ըստ ձեռագիրներու
ու նկարի ճակատագրերուն մասին: Գիւղացի տղաք
տեսեր է՝ որոնք մագաղաթեայ երփնագրուած աւետա-
րանի մը էջերով փողեր շինած Փամուն բակը իշխան-
գերի կը խաղային: Անգամ մըն ալ Քաղցրահայեաց
վանքի մարապայներէն տասը թանկագին ձեռագիր ու
երկու փոքր նկար գներ է տասը ղրուշով, ասոնք
գնուելիք բաներ են, դրամը գին ունի մագաղաթին
քով . . .

Հսածներուն ճշմարտութիւնը կասկածելի չէր, բայց
մէկէն դառնութիւն մը արթնցաւ մէջս Մխիթարեան-
վարդապետին դէմ. խորհեցայ թէ կաթոլիկ վարդա-
պետները անպատճառ բան մը կը դանեն մեզ պախա-
րակելու համար եւ թէ բնաւ առիթ չեն վրիպեցներ մեր
տղիտութիւնը ճաղկելու:

— Պ. Եղիազար, ըսի, ատ վարդապետները միշտ
սուտեր կը գլորեն, ատով մենէ տեսակ մը վրէժ լու-
ծելու համար . . . յանուն հաւատքի:

— Այս խնդիրին մէջ գոնէ ատանկ բան չիկայ:
Ճիշտ կը խօսէր. իմ ընդդիմախօսութիւնս աւելի
ներքին հակառակութենէ մը կը բղիսէր որ իրեն հիմ-

ունէր Կաթոլիկ ու Հուստորչական եկեղեցիներու գարաւոր ոստիութիւնը :

Լա՛ւ է որ տանկ լայնախոհ եմ, կրօնական անձակամտութիւնը անտանելի է. անիկա երկար ատեն աղէտ ու արիւն ցրուեց բոլոր քրիստոնեայներուն վրայ :

Վերջացնելու համար ըսի .

— Չե՞ս կարծեր, Պ. Եղիազար, որ Մխիթարեան վարդապետները քիչ մը կեղծաւոր են . . .

Կեանքիս մէջ քանի մը հատ տեսած եմ, բայց՝ տպաւորութիւնս ան եղած է որ զոնէ աղղասէր-կեղծաւորներ են, Կաթոլիկ եկեղեցական դրութիւնը ատանկ ըլլալու ստիպած է զիրենք . . .

Այսպէս խօսելով՝ հասանք Կաթոլիկ միաբանութիւններու կազմութեանն ու գործունէութեանը. իրեն ըսի այն ամէնը՝ զորս Օրումեան սրբազանի հմտալից ակնարկներէն ուսած էի. հպատակով, անձնուրաց եւ հուժկու կազմակերպութիւններ են, զլիսաւորաբար Ճիզուիթներու ճիգովն էր որ Հուտերի և ընկերներուն Վերանորոգութեան գործը, ամբողջ Եւրոպայի վրայ չի տարածուեցաւ ու այդ միաբանութեանց Ափրիկէի, Ասիոյ մէջ ներկայութիւնը ճշմարիտ բարիք մըն էր տեղացիներուն համար՝ որոնց հաւատքի հետ ուսում, գարման ու երբեմն սնունդ կ'ուտան :

Պ. Եղիազարն ալ Թրափիսաններու բոկոտն կարգին վրայ հետաքրքրական բաներ պատմեց : Երուսաղէմի ճամբուն վրայ այցելեր է անոնց վանքերէն մին :

Մոթք իջեր էր. սառւար որմին մէջ վորուած լուսամուար զրկիթէ կը կուրանար. լուեցինք ու մինչ Եղիազարը նորէն կը զննէր մանրանկար մը, ակնոցը քթին զետեղած, ևս չառ կը զուարձանայի օճախին մէջ կեանք առնող բոցերուն հաղար խաղերով. անոնք սեւ քարերը

կը լիդէին՝ առաձգօրէն երերալով, կ'ոլորուէին ու մէ-էն զուրս կը խիզախէին, կարծես սենեակին մէջ պտոյտ ընելու դիտումով. երբեմն հրաշէկ կոճղ մը փլչելով, իր կրակները կը տարածէր, կոռւփով կոտրուած նոան մը հատիկներուն նման։ Օճախին շառագոյն լոյսն ալ յարատեւ բռնուուք մը կը խաղար սենեակի ստուերին հետ, որմերուն վրայ. դիտելով լոյսի այս քմահաճ պարերը կը յիշէի մանկական խաղերս։

Դեռ փոքր՝ հալածելու կ'ելլէի փախստական ստուերներն՝ ու մայրս ի՞նչպէս կը ժաղտէր հետեւելով քայլերուս. ա՞ն ազնուական ու տառապագին մայր, կը յիշեմ գուրզուրալի դէմքդ՝ երբ կը յականէիր չարաճճիութիւններս, քու երբեմնի պարմանուհիի երազուն օրերդ յիշելով։

Հայրս ամուսնացած էր՝ մօրս նման սիրուն աղջիկ մը ընտրելով, ինչո՞ւ զաւակը յանձն առաւ ամուրիութեան տաժանքը։ Շուշանը յիշեցի . . .

Եղիազարը դառնալով, յանկարծ ինծի ըստ՝

— Վարդապետ չե՞ս կարծեր որ կղերականութիւնը վեսակար բան է. հաւատքը միջնորդի չի կարօտիր. գալով կուսակրօնութեան, անխրաւութիւն մըն է ան. ինչո՞ւ փճացնել, կամ անբարոյութեան գաղտ ոճիրներուն մատնել առոյդ, կենսալից երիտասարդներ . . .

Հաճելի յայտնութիւն մըն էր ասիկա. կեղծ լըր-ջութեամբ ըսի՝

— Կուսակրօնութիւն ընտրողները ազատ կամքով ըրած են այդ բանը. իսկ զարմանալի է որ եկեղեցականութիւնը վեսակար կը համարիք . . .

— Զգենք հիմա այս խնդիրները, վրայ բերաւ. ուրիշ օր մը կը տեսնուինք։

Երբ զուրս ելայ, խաւարը Վանքին վրայ նստած

Եր ու իր շունչը մահուան քամիէն սաստիկ թուեցաւ ինծի . Եկեղեցւոյն ճակատը անորոշ խոհանքի մը տակ կը մռայլէր , մինչ անոր առջեւ տարածուող բակը ձիւներու ցոլացումէն կը հագուէր աղօտ կիսալոյս մը :

Կը ձիւնէր անընդհատ . հովը երբեմն կը ծնծէր զանգակատան կողերն ու ծածկոյթի թիթեղները , մէկ երկու աղաւնիներ յագեցած մնջիւն մը կ'արձակէին այս ցրտին ու հողմակոծ միջոցին մէջ :

Սրտովին գոհ էի . հիմա ալ անտարբեր չեմ Եղիազարի գովարանած արուեստին , իր տեսութիւնները յարգելի ու ճիշտ կ'երեւին ինծի :

Այսպէս՝ անպատճառ մէկը պիտի բանայ մեր աչքերը ուրացուած գեղեցկութիւններու վրայ , որպէս զինածինք հետաքրքրուիլ՝ ու գնահատել զանոնք :

Յետոյ իր վերջին խօսքերն ալ իմաստալից էին , կուսակրօնութիւնը անիմաստ է թերեւս . . . բայց ի՞նչ օգուտ կրնայ բերել ինծի անոր անիմաստութեամբն ու վեասով զբաղիլս , ատանկ խորհրդածութիւններ կորսեան պիտի տանին զիս , նուիրական համարուած կոչումի մը անսաստելով :

Ես կուսակրօն եմ . կը նմանիմ մարդուն , տխուրհանգիտութիւն , որ տղմուտի մը մէջ խորասուզուած է , պէտք է հոն մնամ , սպասելով վախճանիս . . . :

ԺԱ.

Յունիար . . .

Օրերը դանդաղօրէն կ'անցնին . աշխատութիւնն է որ գոհունակութեան մը հետ՝ երբեմն անզգալի կը դարձնէ մենութեան յարուցած ձանձրոյթը :

Ժամերով կը զբաղիմ որբերուն հետ . Ազգային պատմութենէն զատ ստանձնած եմ բարոյախօսութեան և երաժշտութեան դասերը . անօգուտ չեն անցնիր ժամերս , յաճախ դասախօսութեան ատեն խանդավառութիւն մը կը գունաւորէ սովորաբար տմոյն և անկարեկիր դէմքս :

Իրաւ չի խարեմ ինքզինքս , առանց սեւ , թնճուկ մօրուքիս , դէմքս ափ մը անզամ չէ եւ մոխրականաչ մորթս զիս չի ճանչցողներուն վրայ լաւ տպաւորութիւն չըներ :

Կ'երեւի բացառութիւն մըն եմ վարդապետներուն մէջ՝ որոնք ընդհանրապէս գեղահասակ ու գեղադէմ են . փոյթս , հոգիս իր գեղեցկութիւններն ունի եւ միտքս շնորհները :

Խանդի վայրկեաններուս կը մոռնամ աշակերտներու

քով գտնուիլս ու երկարօրէն կը խօսիմ. իմ վտիտ կուրծքիս համար վատնում մըն է ըրածս, բայց երկար տեսնէ ի վեր հոծ հաւատացեալներու ներկայութեան քարոզելու հաճոյքէն զրկուած եմ։ Պոլիս ամէն քարոզիս՝ գովեստի տարափներով կը շրջապատռէի ու կիրակիներս կ'անցնէի այն տեսակ մը գինովութեան մէջ՝ որ աշխարհը կը գեղեցկացնէր աչքերուս, տենդալի սիրտս բարի կ'ընէր, լեցնելով զայն նոյն իսկ չնչին բաներու սիրով։

Կը հասկնա՞ն զիս հոս. կ'ըմբռնե՞ն տեսութիւնները որոնցմով մեզ մարզեց Տուրիննան սրբազանը։

Ինչ որ ալ բլլոյ, եթէ բոլորովին ալ չի հասկնան զիս, իմ եռանգս իրենց կրնայ հազորզել իմաստներուս մէկ մասը. կը տեսնեմ խելահաններուն համակրական և ուշիմ նայուածքը, յափշտակութիւնը փոքրերուն։

Այսպէս կ'իյնան մարդիկ. լաւագոյն միջավայրի մը մէջ իրենց կարողութեան մշակումն ու քննադատութիւնը զիրենք պիտի բարձրացնէր, մինչ գոհացող, մըտաւորապէս աղքատ շրջանակի մը հիացումը զանոնք կը կասեցնէ, ձգելով ինքնագոյն անփութութեան մէջ՝ որ անհատին մանն է։

Ես զձ Արտակ, թերեւս քեզի ալ վերապահուած է նմանօրինակ ապազայ մը. Վանքի մը անկիւն որբերու, գեղջուկներու և քաղքենի ուխտաւոր տափակութեանց մէջ պիտի քաւես մեղքը զոր զործեցիր ընդունելով այս ապերտիստ պաշտօնը. ու օր մը երբ աղազուն անդամներդ պարարտանալէ վերջ կիժոտին, երբ ծերութիւնը ձիւնէ մաղերուդ և մօրուսիդ ալ վրայ՝ այն ատեն պիտի խորհիս՝ թէ ընկերներէդ նուազ օժառւածներն իսկ քենէ ընտրեալ եղան, բարձրանալով զիրքի ու աստիճաններու։

Հեղնո՞ղ է բազգը, կրնայ հասնիլ օրը երբ թափօրի
մը մէջ դողահար հետեւիս անոնց փառաշուք հանդեր-
ձանքին ու քայլերուն, նուաստութեան և ամօթի խարանը
ճակտիղ։ Այն ատեն պիտի հասկնաս թէ ի՞նչ ըրաւ
վանքը քեզի։ ահա հոս է վանահօր օրինակը։

Չափաղանցութիւն այս բոլորը։ հոս երկար չեմ
կրնար մնալ, պիտի հետեւիմ ձգտումներուս, կարողու-
թեանս թելաղրանքին, սրտիս՝ որ փառասէր է ու կ'ը-
սէ «Եռիբապետութեան աստիճանները կրնան բացուիլ
առջեւդ»։

Արդեօք ի՞նչպէս պիտի տայի անդրանիկ քարոզ մը
պատրիարքութեանս սռածին կիրակին։ Սիրաս կը տրո-
փէ։ Ծովածաւալ բազմութիւն մը ժամուն մէջ՝ ուր
ծայնս կամարներուն տակ թեւ առնէր և պայթէր ալե-
ծածան ղանգուածներուն վրայ։

Կը սիրեմ Տուրինեանի խօսքին խորութիւնը, բայց
կը նախընտրեմ Օրումեանի պարթեւ ձայնն ու հռետորի
շարժուձեւերը։ Չայնը, շարժումը ու մտածումի ար-
գաւանդ հոսումը պէտք է զիրար լրացնեն։

Այս ո՛րքան ծիծաղելի եմ ես ինքս իր մէջ։ թե-
րեւս ամէն վարդապետ ալ այնպէս է, կամ նոյն իսկ
ամէն մարդ։

Ափիոնամոլներու կը նմանիմ՝ որ զնցոտիներու վրայ
երկարած ծիրանի կը հազնին, ու սովահար ստամոքսով
կը կարծեն բազմիլ համադամներու առջեւ։

Երաժշտութեան դասերս ալ նուազ սիրելի չեն ինձի
համար։ միջակ ձայն մը ունիմ, բայց ձայնագրութիւնը
յըզկած է զայն։ կը սիրեմ երգել։ անընդհատ շարա-
կանի մը, երգի մը նազարաթը կամ սկիզբը կը ծամեմ։
Երգը ուրախութիւն չի տար ինձ, նոյն իսկ տիրութեան
պատճառ մըն է, կամ թէ աւելի լաւ պիտի ըլլար ըսել»

թէ որքան ալ անիմաստ, յիմար ըլլայ անոր դարձուածքը, ինձ բնական եղող տխուր հոգիէ մը կ'արձագանգուի:

Իմ երգս կը նմանի քիչ մը փապարներէ ծորող ջուրին, որ թերեւս յստակ է՝ սակայն զինք շրջապապատող տարրերու թխութիւնը հագած:

Որբերը կը սիրեն երգերս լսել. անցեալ օր սանգուխին գլուխը կարծեմ տեսայ Շուշանը, իր մայրը Անուշն ու միւս տնտեսուհին, երեւի հաճոյք կը զգան Պ. Ալեքսանդրն ալ յայտնեց թէ լաւ կ'երգեմ:

Երգելը գոհացում է ինձ համար, տրամադրութեանս համեմատ կը փոխուին երգերս. կը սիրեմ մելամաղձուտ եղանակները մանաւանդ՝ երբ սիրոյ կարօտը իր գիրգ ափերով կը խողտացնէ սիրտս:

Դասերն աւարտելէ վերջ՝ կ'երթամ Վանքին մէջ հոս հոն դեգերիլ. կը մտնեմ փռատուն՝ վայելելով ծխաչունչ հացերու թիթուաշ այլ մեղրալի բուրումը. յետոյ խոհանոցը կանցնիմ, բաւական մը խօսակցելու համար Շուշանին, Անուշին ու հօտաղներու հետ. հոգագործները մեկնած են իրենց գիւղերն՝ գարնան վերագառնալու համար, ազնիւ ու տխուր մարդիկ էին:

Արդեօք կը նշմարե՞ն թէ Շուշանի հոն չի գտնուած ժամանակ՝ ածապարանքով կը մեկնիմ: Ի վերջոյ, բակէն անցնելով կերթամ Վանքին մեծ դրան առջև՝ ուրկէ ձիւնին անբծութիւնը կերկարի մինչև հեռաւոր գորշու ցածուկ հորիզոնը: Քիւերէն սայլատուր սառի նիզակներ գետնին կը սպառնան: Անանկ՝ ամէն շարժում, ձեւ, գոյն դադրած, կորած, մարած է որ՝ մարմինս պըրկող սարսուռներուն աղդեցութեան տակ վեր կաճապարեմ, խորհելով թէ կեանքը ի կորուստ դիմած է անվերադարձ կերպով:

ԺԲ.

Յունվար . . .

Կէս օրերէն յետոյ, որբերը տնական աշխատութիւններ կ'ընեն :

Կը դիտեմ որ այս զբաղումները կը նախընտրեն իրաւունք ալ ունին, անտանելի է իրենց դասարանին ապականած ու փոշելից մթնոլորտը : Մենք կը սպաննենք զիրենք :

Տեսնելու բան է ի՞նչ ժրութեամբ կաւլեն նրբանցքներուն հողէ դետինը, փոշիի ամպի մը ետեւ կը ծածկուին, ու կը խնդան փոխանակ տրտնջալու . ուրիշներ խոնաւ լաթերով սառած ապակիները կը մաքրեն, մինչ ննջարաններու սառ մթնոլորտին մէջ՝ սաւաններ կը թոթուեն, կը փոխեն բարձի երեսները, վերմակները կարգի բերելու կ'աշխատին : Տեսակ մը տաժանակիր աշխատանք է աքսորանքի այս բերդին մէջ՝ որբերուն կատարածը . ու իրաւ շա՛տ կը նմանին ցմահ դատապարտուած աքսորականներուն իրենց կնտուած, լերկ գլուխներով, մաշած, գունատ զգեստներովը :

Միայն Խաչերը գործի չի մասնակցիր, մէկ երկու

աշխատանքէ փախ տուած ծոյլերու հետ : Կը կենան պատռւհանի մը առջեւ կծկտած , սարսռահար , կաս կապուտ գէմքով մը դիտելով միջոցը՝ ուրկէ կտպոյտը վտարուած է ամիսներէ ի վեր : Ծերեւս պարզ երկինքի մը վրայէն սահող ոսկեղեղմ ամսի մը երաղին անձնատուր կ'ըլլան :

Ի՞նչ զիտնամ . հապա ինչո՞ւ դիտել այս միօրինակ , ձանձրալիօրէն սպիտակ ու սառ միջոցը . կարելի է նաև վանքէն մեկնող ու հեռաւոր տեղեր տանող աղատ ճամբայները որոնել ձիւնին տակ . . .

Կամ որ կը նախանձին իյաչերին անգործութեանը . չեմ յուսար որ դործին ծանրութիւնն ըլլայ ատոր պատճառը : Մանասէն կը պուար այսօր :

— Դուն ինչո՞ւ չես աշխատիր . . .

— Քեզի ի՞նչ . . .

— Ի՞նչ ըսել է , վերի արտին ցորե՞նն ես . . . մեզի պէս մէկը . . .

Յակոր , այն որ շատակեր է արտակարգօրէն ու կը նիհարնայ , կաւելցնէր ,

— Հարուստի տղայ է . . . քիպիր . . .

— Հիմա ամեննիս ալ հաւասար եղանք . . . ան հարստութիւնը հորին մէջ ինկաւ . . . ա՛ռ սա աւելը , հա՛ սանկ . . . ասոր քիչ մը երես կուտան , վրայ կը բերէր փոշիներու ետեւէն հասնող ձայն մը :

Զիս տեսնելով լռեցին . այդ միջոցին Պ . Ալեքսանդրն ալ եկաւ :

— Պ . Ալեքսանդր կերեւի որբանոցի կեանքը չար կը դարձնէ տղաքը :

— Եթէ կարենայի քակել կուտայի ասանկ հաստատութիւնները . լա՛ւ է բոպիկ , քաղցած իրենց ծնողքին քով մնային , քան վանքերուն , կամ որբանոցին մէջ քայքայուէին :

Յետոյ պատմեց այն ամէնը՝ որոնց ականատես կ'ըլլար. տղաքը վատուժ էին, բարոյալէս անմխիթար. հայհոյանքը բերնի ծամոց ըրած, կոպտութեան հակած, վիճակիրութիւնն ու քինախնդրութիւնը օրէ օր աճելու վրայ:

Իրենց մէջ կը մեծնար այն որդը՝ որ մարդը ձեռքն ինկածը խածելու, ծռելու, քանդելու հաճոյքին կը մղէ: Տղոց մէջ կը տարածուէին նաև գաղտնի մոլութիւնները, զորս ձանձրոյթն ու միօրինակութիւնը կրնան ստեղծել:

— Աշխարհքէն վրէժ պիտի լուծեն այս որբերը օր մը անոր մէջ իյնալով:

Խաչերին վրայ ալ անդրադարձանք:

Առաջին օրերու հեղ տղան չէ ալ, ստել սկսած է. դասերը չի պատրաստեր, գիրքերը, քանի՞ հատ ունի որ, կորսնցուցած պատրուակելով: Շարաթ մը առաջ պատռած էր տեսրակները ու գացեր էր Արեքսանդրին բողոքելու. իսկ գիրքը տախտակամածին կոտրուածքէն ներս սահեցուցեր էր տակաւին երէկ:

— Մինչեւ վերջ պնդեց թէ Արամը, իր խաղընկերն էր նետած, աւելցուց ուսուցիչն:

— Ամէնէն սիրական զբաղումնին, յարեց Պ. Ալեքսանդրը, հայրենիքի վրայ խօսիլն է: Պարապուրդի ատեն, զիւերները քնանալէ առաջ անպատճառ հայրենի ցիշտակ մը կը քրքրեն:

Այն ատեն է որ կը հանգին, քաղցր ու մարդկային կ'ըլլան. գուրգուրալի բառերով կ'որակեն զիրար:

— Զէ՞ աղբարիկ. խաղողը հավանք եղած քուրսուին վրայ կը կախէին, բերնիս ջուրերը կը վազէր...

— Մեր սլարտէ՞զը Երուանդս. թութի ծառե՞րը հապա. վարէն գետին ձայնը կուգար...

— Մեր տան ճամբուն վրայի փշատները գարնան
անուշ կը հոտէին . ճերմակ ուլ մը ունէինք կը յիշ-
շե՞ս . . . կ'աւելցնէ ուրիշը :

— Ծնունդի գիշերուան պտոյտնի՞ս՝ թաղէ թաղ . . .

— Խենդ Ակո՞րը տղաք :

— Ի՞նչպէս ետեւնուս քար կը հասցընէր , խօսք չէ . . .

— Քիւրտերը լերան ճամբով եկան . . .

— Եկեղեցին այրեցին . . . հայրս ան ատեն ձեռքը
ծունկերուն զարկաւ . . .

Բոլոր անշունչ իրերուն վրայ կը խօսին , բայց չեն
խօսիր մօր , քրոջ , եղբայրներու վրայ՝ զանոնք երա-
զելով կը գոհանան :

Վանքի մը առանձնութեան մէջ ամօթոլի պիտի
ըլլար անոնց անունը տալ :

Այսպէս ժամերով անկողինէ անկողին կը ձգուի յուշե-
րու արտում հիւսքը , մինչև որ յուզուին ու քնանան :
Առտուն երազնին կը պատմեն , տան կապուած երազ-
ներ ընդհանրապէս :

Ասոնք աղէկ նշաններ չէին , մելինեցայ յուստրեկ
տրամադրութենէ մը տարուած . այս կեանքը յոռետես
ու վայրի կ'ընէ հոգին , ես ալ թերեւս քիչ ատենէն
պիտի զգամ իր ծածուկ աւերները իմ վրաս . . .

Վեհաբան տանող սանդուխին վրայ գտայ Վանա-
հայրը , որ ծառային հետ կատակելով կը խնդար , երանելի՛
ապուշ : Միասին սենեակ մտանք . գաղջ մթնոլորտը մեզ-
մեց սարսուռս , տալով գոհունակութիւնը մարդու մը՝
որ ծանր տաղտուկներէ կազատի :

Վանահայրը զբաղելով զոյգ տատրակներուն հետ ,
զուարձալի խօսակցութեան մը ձեռնարկեց :

Խորունկ մը կը շնչէր , կը ֆշար , կը հազար փոխն ի
փոխս ու կը թքնէր մեծածաւալ կապոյտ թաշկինակին մէջ :

Մինչ ան կը խօսէր, նիւթն անգամ չեմ յիշեր
այնքան չեի զբաղէր իր խօսքերով, ես կը դիտէի հրա-
շալի անասնիկները. անոնց մութ կարմիր թաւշեայ
աղուափետուրէն յարատև ծփանք մը կանցնէր, և խոր
այլ կարծես հեռաւոր իրենց մնչիւնին կ'ընկերանար չնոր-
հալի գլուխներու ճօճումը, այդ շարժումով տատրակ-
ներուն ցայտուն կուրծքը կը հազնէր զմրիւթի, ամե-
թովսի երանգները :

Անոնց տեսքը ինձի յիշեցուց տաճիկ այն հոյակապ
հանըմները, որոնք Պոլսոյ կամուրջէն կը քալեն աստ-
ուածուհիի վայելչութեամբ :

Տէր Աստուած սնոտի խօսքերու ի՞նչ առատութիւն
այս մարդուն քով, ու միշտ նոյն լիցուած կուրծքի
խժուքը, նոյն սուլող հեւքը, նոյն շառաչուն հազն ու
թուքը բառերուն ընդմէջ :

Չեմ գիտէր ուրկէ ուր, մէկէն իրիմեանի վրայ
խօսք բացաւ :

— Աս մարդը անիծեց աղղին խերը, ու հաստ ցու-
ցամատը երկարեց Հայրիկի պատկերին :

— Ինչո՞ւ, հարցուցի զարմացմամբ :

— Ան էր որ հերիսան երկաթէ շերեփով խառնել
սորվեցուց Հայ աղղին . . . հետեւանքը . . .

— Յեղափոխութեա՞ն կ'ակնարկէք Հայր վարդան :

— Հրամեր ես . . .

— Յեղափոխութիւնը անհրաժեշտ էր եղաւ :

— Առոնք նորահասներու բերնին ծամոց խօսքեր են :

— Հիներն ալ հին միտքով կը դատին :

— Մեր աղզը թուրքին հողին վրայ կապրի. անոր
հպատակ, ծառայ է : Առած մը կայ Վարդապետ, հինե-
րը ըսած են «Այն ձեռքը որ կտրել չես կրնար, պա՛գ
ու ճակատիդ տար» :

— Ազգերն առանց յեղափոխութեան չեն կրնար ազատիլ . ազատութիւնը նուէր չի արուիր , կ'առնուի . ըմբոստութիւնը նուիրական բան է :

— Հայը անկարող ազգ է , տկար է , Քեռիին ազգական չէ , ուժ չունեցողը տեղը կը նստի . . .

— Ազգը ստիպուած էր ընելու ինչ որ ըրաւ . . .

— Հիմա ալ միջոց թող գտնէ որդերը պահելու , անոնց աէրտը մենք կը քաշենք : Ինչ որ է՝ թող ողորմիս տան մեռելներուդ Վարդան . ես փրկեցի առ Վանքն ու Քաղաքը թալանէ : «Զի կտրուելիք ձեռքը համբուրելու է» ես ասանկ կ'ընեմ , այսչափ . հերիսային շերեփով մեր գլուխը կոտրեցին . . . Դո՞ն ալ հիմա ձեռքդ գլխուդ կը զարնես Մկրտիչ , բայց անօգուտ . . .

Հասկցայ թէ ինչ ևսական տեսակէտէ մը կը դատէր այս բոլորը : Քաշուեցայ խուցս :

Գիշերը մութին մէջ , մենութեան հետ դէմ առ դէմ . վերմակին տակ թաղուած , երկարօրէն անդրադարձայ վանահօր խօսքերուն վրայ :

Վանահայրը իրաւո՞ւնք ունի արդեօք , յեղափոխութիւնը պէտք չէ՞ր փորձէր Հայերու հոգին : Բայց բոնութիւնը գիտակից մարդուն մէջ ըմբոստութիւն միայն կրնայ հանել : Յետոյ ակնարկութիւն ըրաւ Պ. Ալեքսանդրի մասին ալ , կ'երեւայ անոր դասախոսութիւները կը լրտեսէ . զգացնեմ իրեն որ խոհեմ բլլայ : Պոլիսէն լաւ լուրեր չեն գար . նամակէ մը կիմանամ թէ լրտեսութիւնը , հետապնդումները , կապանքն ու գաղտնի մահացումները չափ չունին : Ահ դժոխային երկիր , ուր սիրտը երբէք պիտի շտեսնէ արդար զգացումներու ծլիլն ու միտքը՝ ինք իր մէջ անգամ , աղնիւու ազատ բաներու հակելու երկիւղը պիտի ունենայ :

Ես կը սոսկամ Տաճիկէն ու մանաւանդ իր արդարութենէն . . .

Վանքի գիշերներու դագաղին մէջ՝ ուր մենութիւնն ու լոռթիւնը դիակի մը նման կիշխին, ցուրտին հետ ևս կը դողամ այս մտածումներով։ Երբէք քաջ չեմ եղած արդէն։

Լքելով այս վրդովիչ գաղափարները, գոցեցի լայն բացած աչքերս և բնողնուպ կարմրագոյն տատրակները տեսայ. յետոյ կամուրջէն թրքուհիներ կանցնէին. խորհեցայ Շուշանին վրայ. . . ջերմութիւն մը ազդրերուս երկայքին խաղաց ու հեշտութեան բուռն զգայութիւնովը ցնցուեցայ։

Միշտ աւելի եւ աւելի մինակ կը զգամ ինքզինքս. . .

ԺԳ.

Մարտ . . .

Հազիւ չորս օրէ ի վեր ելած եմ անկողնէս, ուր կողատապր զգետնած էր զիս ամիսէ մը ի վեր։ Բարեբաղդաբար կարելի եղաւ բժիշկը կանչել քաղաքէն։ Իր յալտարարութեանը համեմատ հիւանդութիւնս թեթեւ էր, բայց ձղճիմ կազմուածքս ուժգնօրէն ցնցուեցաւ անկէ։ Հիմա պէտք է զգուշանամ ցուրտէն, խոնաւութենէ եւ յուզումներէ։ Ի՞նչպէս պիտի կրնամ . . .

Հանդիսուը անհրաժեշտ է ինձ՝ ապա թէ ոչ կրնան տակաւին անանկ հետեւութիւններ գալ՝ որոնց վրայ խորհելու իսկ կը վախնամ։ Հիւանդի մը համար յոռետեսութիւնը լաւ չէ։ արդէն ստոյգ մահէ մը պրծիլս, համեմատական առողջութիւնս կերծանկացնեն զիս։ յոգնած եմ, ճիգի ու մեծ շարժումներու անկարող, բայց երանական, ազնիւ անդորրութեան մը մէջ կապրիմ։

Հիւանդութեանս սկզբի օրերուն յուզումը, տենդն ու զառանցանքը իր սաստիկ շրջանին, դեղերու դառն համը, հոտը գարշելի, մօտս շարժող դէմքերն ու խուցիս անսովոր երեւոյթը յիշելէ աւելի կ'երեւակայեմ։

աննիւթ , ազօտ կ'երեւան իբր երկար երազի մը շփոթ հանգրուանները :

Բանէ մը չեմ խռովիր . զարմանալի՛ վիճակ . իմ դիւրայոյզ հոգիս անտարբեր հանդիսատեսը կը մնայ իրերուն , մարդոց ու անոնց խօսքերուն , իբր թէ երբէք լսած չըլլայի զիրենք , կամ անոնք ինծի խօսած չըլլային :

Կուգան բաներ կ'ըսեն , նոյն իսկ գուրգուրալից բառեր կը բերեն , ազնիւ մարդիկ , յանձնարարութիւններ կ'ընեն առողջութեանս ի նպաստ , ես կը նայիմ իրենց , այսչափ . չեմ գիտեր հիւծած ակնարկս բան մը կը խօսի՞ անոնց : Յաճախս բառերը կանցնին ինէ ներս , բայց արձագանգ չեն գտներ . բան մը չ'արթննար մէջս , հետեւաբար ոչինչ կը մարի :

Իրերուն ու առարկայներուն կը նայիմ անոնց երբեմնի իմաստը առանց ըմբռնելու . թերեւս վիճակներու յետին կարելիութիւնն է աս . մարդուն երանութիւնը :

Այո՛ յառիլ , տեսնել , վայելել անշահախնդրօրէն , անասնօրէն , առանց իր անձէն բան մը հազցնելու աշխարհին : Զարմանալի է որ դատողութիւնս կը գործէ ու կը զգամ վիճակիս անսովորութիւնը . . . :

Երէկ առաջին արեւն էր որ տեսայ , գարնան նուրընծայ ժպիտները զդացի :

Քանի մը անգամ գացի պատուհանիս մօտ նստիլ , ուսերուս ցփսի մը եւ ծունգերուս վրայ վերարկուս ձգած , վայելելու համար սարսափելի եւ երկարատեւ ձմրան մը ու հիւանդութեանս ոգեվարին հաճոյքը :

Բարեկենդանը անցեր է արդէն . երէկ Ալեքսանդրը կ'ըսէր թէ անհաճոյ տօներ էին զայն , գրեթէ տիսուր . պատճառը հիւանդութիւնս էր անշուշտ : Խեղճ մարդիկ ու մանաւանդ ապերախտ վայր՝ ուր մէկու մը տկա-

բութիւնը միւսները կը զբկէ օրինական ու անմեղ հաւճոյքներէ :

Այս յարակից կամ անկապ մտածումներն ու պատկերները անանկ անձիկ ինքնեկութեամբ մը կ'անցնին մտքէս, որ կարծես թէ այդ բոլորը մտածումէս ու իմ զգացումներէս օտար տեղէ մը գային, իրը հանգրռուան գտնելու ուղեղս՝ և նոյնհետայն իսկ շարունակէին իրենց ճամրան :

Արեւը բաւական է սակայն. արեւը : Ան ձիւնի լայնածիր տարածութեանց վրայ աղամանդի բիւրաւոր դիւրարծարծ ու յանկարծաշէջ կայծեր կը վառէ, մինչ երկինքը տակաւին կը պահէ վախի պէս մութ բան մը իր կապուտին մէջ, մերժելով ճառագայթներուն ջերմութիւնը :

Հնաւուրց՝ այլ կորսուած սիրելի, արեւ, զթութեան պէս արդար ու մայրական, հիմա գիշերն ալ քեզ կ'երազեմ . . .

Երբ ձիւնի շողուն անբծութենէն պարտասին աչքերս, կը գոցեմ զանոնք ձեռներս ծունգերուս վրայ լքելով : Ան ատեն պզտիկ ու հեշտին սարսուսի մը հետ գաղջութիւն մը ճակատէս կը սահի այտերուս, յամրօրէն կաթելով մօրուքիս մէջ . յետոյ կը ծաւալի դէպի ուսերս ու իրանիս վրայ, մինչեւ ընդարմացած ծունգերս : Այդ անդորրի բոպէներուն է որ Շուշանը կը տեսնեմ հրաշէկ կոպերուս առջեւ, հպարտ ու գեղեցկօրէն վայրի : Չեմ յուզուիր, ինչպէս երթեմն . զեղեցկութեան գերագոյն վայելումն է իմինս, զեղեցկութիւնը գեղեցկութեան համար . . . այսօր միայն, անդամ մը դողացի կարծեմ :

Հիւանդութեանս երբ մայրը բացակայ էր քովէս, զինք կը տեսնէի սնարիս մօտ, աչքերուս ջերմին մառախուղին ընդմէջէն : Քանի մը անդամ դեղերը կարծեմ

իր մատներով երկարեց քերնիս : Անխօս , հաճոյակատար ու հրեշտակային սպասարկու մը եղաւ Շուշանը՝ հիւանդ Արտակին :

Այս բոլորը ի՞նչպէս կրնամ խորհիլ առանց բարախումին , որ սովորական ատեն մը սիրտս կրնար խորտակել , երբ անոր փոքր մէկ հպումը՝ բոց մը կը բարձրացնէր հոգւոյս մէջ : Ես կը նմանիմ գիտունին որ իր անդամներէն մին փորձարկումի կ'ենթարկէ՝ սառն ու անփոյթ . . .

Յիմա՞ր ես Արտակ , այս հիւանդութիւնը քու փըրկութիւնդ եղաւ : Իրաւ՝ Շուշանին հանդէպ զդացածս սովորական բան մը չէր , սիրոյ սկիզբ մը կը ստեղծուէր : Իսկ հիմա՝ լաւ է եղածը . լաւագոյն է միշտ անտարբեր մնալ . . . նոյն իսկ անկարեկիր :

ԺԴ.

Մարտ . . .

Կազդոյրի շրջանին մէջ եմ :

Տակաւին անհետացած չեն թռքային վարակումի մը
մասին ունեցած կասկածներս, մանաւանդ ձախ թռքս
կը վախցընէ զիս. երբեմն սուր ցաւեր կը զգամ հոն :
Բայց՝ վերահաս գարունը, մանաւանդ ամրան օրերը
վստահութիւն կուտան ինծի :

Առաջին օրերու յոդնաբեկ վիճակը չունիմ. զար-
մանալի և հեշտին վիճակ՝ որ մարելով ֆիղիքական բո-
լոր ուժերու կենսունակութիւնը, կեանքէն կը զատէր
զիս, միտքս անբացատրելիօրէն ջերմ մշուշի մը տակ
ծածկելով, որուն մէջէն ինձ ամէն բան յամրօրէն կը
ժապտէր կամ ես կը ժապտէի անոնց՝ ու իմ ժափիտս ոչինչ
կրնար բացատրել :

Հիմա ուժերս կը վերանորոգուին. արդէն կրնամ
քիչ մը պտտիլ հոս հոն, յամրօրէն ու գինովի մը տա-
տանումով : Շաբաթէ մը ի վեր բանտուած սենեակիս
մէջ, լուսամուտէն կ'ընդունէի հետղհետէ ճշդուող և
կենսալի զգացումները՝ որոնցմէ զրկուեր էի :

Հակառակ երբեմնի ձանձրոյթիս, հիմա հաճոյքով

կը դիտեմ Վանքին բոլոր անխօս և տրտմալի խուցերը, եկեղեցւոյն զով ու խոնաւ գաւիթը։ Խոհանոցն ու գոմերը, նոյնիսկ գերեզմանատունը, որուն ձիւները գրեթէ հալեր են, զուարթութիւն կուտան ինծի։ Երբեմնի այս մեռելութիւնը որուն Վանք կ'ըսեն, հիմա կեանքի մասին կը խօսի հետո . . . Ամէն ձշմարտութիւն յարաբերական է կ'ըսէր Տուրինեանը . . .

Այս առտու առաջին անգամ ըլլալով գայի որբերուն . խանդաղատանքով ընդունեցին զիս . մանաւանդ Խաչերը երկար նայեցաւ դէմքիս իր դորչ և տրտում աչքերով։ Այդ տղան ինծի թուեցաւ արծաթ կանդեղի մը ոսկի բոցը, որ կը հիւծի խորանին սեւ մէկ անկիւնը և որ ընդհուպ խաւարին մէջ պիտի լուծուի։

Չեմ գիտեր ի՞նքը կարևեցութեան արժանի է թէ ես . ես նուազ հիւծած չեմ։ Թերեւս երկուքս ալ գութի արժանի ևնք, բայց մարդ միշտ տրամադիր է իր անհատական թշուառութիւնը ուրիշներունէն թեթեւ տեսնելու։

Միւսներն ալ նուազ սրտաշարժ չեն . երբեմն նուազ գունատ էին . իսկ զգեստնին, ա՞ն մի հարցընէք, ալ կարկտան չի վերցներ, հագածնին ալ կօշիկ չէ։ Ի՞նչպէս կը համակերպին այս բոլորին, չէ սակայն, չըթունքնին ծալք մը առած է, այդ ծալքը միայն խուլ դժգոհութիւնն ու ձանձրոյթը կրնան շինել։

Դրկուած նուէրները սպառեցան, գաւառը օգնութեան չի կրնար հասնիլ, իր միջոցները հատան . պատրիարքարան գրուած թուղթերը ապարդիւն կ'անցնին։ Ո՞ր մէկուն հասնի խեղճ պատրիարքարանը։ Միւս կողմէ կը լսեմ թէ պատրիարքը խնջոյքէ խնջոյք կը վազէ։

Ի՞նչո՞ւ Պոլիս չըլլայի, գոչի երկու զօրեղ հարուածով քանդելու համար այդ ոնայն փառասիրութիւնը։

Որբերուն քովէն վրդովուած սրտով վերադարձայ :
Դործը պիտի քայքայուի , երկար չի կրնար տոկալ : Եթէ
այդքանո՞վ վերջանայ . . . թէեւ ողբալի վախճան մըն է :

Մահուան մը նախազգացումն ալ կ'ունենամ յա-
ճախ : Միշտ ասանկ եղած եմ , շուտով յուսահատու-
թիւնը կը զանէ զիս և տռաջին օրերէն իսկ վարժուած
եմ սեւ կէտ մը տեսնելու :

Բայց սլարապ բան մըն ալ չէ նախազգացումը ,
ան ճակատագրին դրօշակիրն է , ազդարարը , և չեմ
հաւատը ճակատագրին , բայց . . . Պէտք չէ ասանկ յու-
զումներու տամ ինքզինքս , արդիւնքը բարերար չը-
լար , մանաւանդ արդէն իսկ քանի մը օրէ ի վեր արտ-
մութիւն ու ձանձրոյթ կը զգամ ու անոնց հետ՝ Շու-
շանը տեսնելու փափագ մը :

Այս առտու զարթօնքիս , աւելի բուռն կերպով
լեցուեցայ այդ զգացումներով :

ԺԵ.

Մարտ . . .

ԱՇ միամիտ եմ, անմիտ մը որ կորուստի կ'երթայ . . .

Հիւանդութեանս հետեւող քանի մը օրերու անզգացութիւնը՝ ինծի կարծել առւաւ թէ ամէն բան վերջացած էր եւ թէ պիտի դադրէին առաջին իսկ օրերէն մէջս ծլող կասկածելի համակրութիւնները, որոնք սիրոյ կրնային յանգիլ։ Սիրոյ մը նախազգացումն ունէի, բայց կը մերժէի ճշմարտութիւնը ըսել ինքոյնքիս։

Հիմա Շուշանը կը սիրեմ ես . . .

Բայց ի՞րօք սիրոյ մը իրականութիւնը փլած է վրաս, թէ շքեղ՝ այլ վաղանցիկ ուրուանկարն է անոր։

Պոլիս՝ քանի մը աղջիկներու համակրած եմ, սակայն այդքան առաջ չեմ կրցած երթալ։ սիրոյ պտուղը, որ շատ քաղցր ու դառն է կ'ըսեն բանաստեղծները, չեմ ճաշակած ես։

Բայց ահա կը զգաս անոր առաջին քայլերը սրտիդ տրոփիւնին մէջ Արտակ . . .

Շուշանը հիւանդութեանս ծառայեց ինծի, հրեշտակի դեր կատարեց։ իրեն ի՞նչ կրնայ նուիրել Վարդապետ մը՝ երախտազիտութենէ զատ։

— Աիրտը . . . կ'ըսէ սիրտս :

Անիծուած է կուսակրօնին սիրտը . չոր պիտի մնայ ան կեանքի աւիշէն զրկուած ոստի մը պէս : Ոստը կրնա՞յ ծաղկիլ . պէտք չէ ծաղկի . . . Բայց՝ այրելու յարմար է :

Սրտիս մէջ կայծ մը ինկած է, ոստոստուն, մանրիկ, մրկող կայծ մը . բա՛ւ է . անիկա կրնայ հրահրիլ, մեծնալ, մոխիրի վերածելու համար զիս :

Պիտի գօտեպնդուիմ սակայն . կիրքը սկզբնական սաղմին մէջ խեղդել առաքինութիւն է, ու ես առաքինի ըլլալ պարտական եմ ամէն բանէ առաջ :

Լա՛ւ է Շուշանին երախտագէտ ըլլալ . գաղտօրէն կամ հաղիւ մատնող ժպիտներով հասցնել իրեն մաքուր սրտի մը մաքրագոյն շնորհապարտութիւնը, բայց՝ անյայտ ու ծածուկ ապրող զգացումը ցեխի չափ անարժէք է կ'ըսեն, ու մանաւանդ՝ տխուր չէ՞ երախտագէտ ըլլալ երբ սէրը կ'արհամարէ զինք, ու ոստիւնով մը կրնայ խեղդամանել, սրտին մէկ դժխնմ անկիւնը :

Հիմա սա վայրկեանին, նորէն յամրօրէն բան մը կը բարձրանայ մէջս . ան կը բարձրանայ ու ես կնկըզմիմ . իր դառնահամ ու յորդող կոհակէն կը վախնամ ես . իր ժպիտը սիրոյ ժպիտին կը նմանի, անոր նման անծանօթ է ինձ, ահարկու այլ մտերիմ . . .

Կը դառնամ ետիս, տեսնելու համար մէկը . ոչ ոք կայ թափուր ու լոին սենեակիս մէջ . սրտիս բաբախումը եթէ զայն չի լեցներ, սակայն ուժդին կը թափահարէ ականջներուս առջեւ : Ու մինչ կը հարցնեմ՝

— Ո՞վ կը փնտոես մենաւոր ու տառապեալ հոգիս : Կ'ըսէ էութիւնս,

—Շուշա՞նը . . . Շուշա՞նը . . .

Այո՛ Շուշանը յիմար Վարդապետ . . .

Կողս միսրճուող ցաւի մը հետ, երկար ատենէ ի
վեր առաջին անգամ ըլլալով արտասուելու պէտքը կը
զգամ . . .

Զգե՞մ զրիչն ու իյնամ մահիճիս վրան . . .

ԺԶ.

Մարտ . . .

Անցեալ օրուան յուղումս սուղի նստաւ ինծի . առողջութիւնս դէպի ետ շարժում մը ունեցաւ : Զախ թոքս աւելցուց իր պարբերական ցաւերը . երբեմն գիշերները քրտինքի բարակ , դաղձ և մածուցիկ խաւ մը մարմինէս կ'առկախուի , մինչդեռ անողոք հազ մը կողերս կը ցնցէ :

Թոքախտի սկզբնաւորութիւն մըն է արդեօք : Միշտ այսպէս կը խորհիմ , ու ամէն անգամ ալ վրաս կը խընդամ . կասկածի բոյն մըն ես Արտակ :

Բայց ի՞նչ կրնան ըլլալ այս տանջող հազն ու քըրտինքը , յաճախակի կողի ցաւերը : Բժշկարանի մը մէջ կարդացեր եմ որ ատոնք թոքախտի նշաններ են . բայց կան ջղային հազը , ջղային կողացաւերն ու քրտինքը :

Բան մը ճշդել չեմ կրնար . թող ժամանակը տայ իր որոշումը . . .

Օդերուն գեղեցկութիւնը կրնայ փութացնել կազդոյրս : Արդէն Մեծ Պահոց վերջին օրերը կը համրենք , գարունը սկսած է ժպտիլ թաց և երկնող հողին , երկնից կապոյտներուն ու արեւին :

Սալորենիի ու ծիրանին մործերը կը պտկին :

Պ. Եղիազարը ըստ թէ կռունկները անցեր են, արագիլներն ալ քանի մը օրէն կը հասնին :

Այս ամէնը ես չեմ ընդունիր մահուան ճանկերէն ազատած հիւանդներու նման իբրեւ գերազանց պարգևներ, որովհետեւ՝ տխուր եմ...

Կարծեցի թէ հիւանդութիւնս տարած էր Շուշանի հանդէպ իմ տածած զգացումներս, յետոյ կաղղոյրի օրերուս մոռնալ կարծեցի զանոնք : Սխալած եմ, չարաչա՞ր սխալած, որովհետեւ անցեալ օրուան արցունքներս ալ բարւոքում չի բերին ինծի :

Մէջս հիմա աւելի ամուր է այն բանը՝ ուրկէ կը վախնամ : Տէր Աստուած, Սուրբեր ես կը սիրեմ Շուշանը...

Երբ դառնօրէն սիրոյ կը նայիմ, կ'ուզեմ զինք վտարել, խեղղել արհամարհանքիս տակ, ան կը ժպտի Շուշանի բարկօրէն ծաւի աչքերով :

Մէր աղէտ մը կը թուիս ինծի . ես քեզ սահմանել չեմ կրնար, պիտի չի կրնայի նկարդ յօրինել այլ կը զգամ քեզ, կը հոսոտեմ ու սիրտս ուժգնօրէն կը տրոփէ որովհետեւ դժխնմ մատնութեան օր մը հոն մտար :

Ահա կը հեւամ ես . ի՞նչպէս մարել տենդը ազագուն էութիան մը ծոցը :

Կ'ուղեմ մոռնալ ամէն բան . փորձեր կ'ընեմ ուրանալու վանքը, Շուշանը, իր սէրը :

Իրաւ երբեմն սուզուելով մտածման մը մէջ, անդորրութեան կը յանձնեմ հոգիս, բայց խենթի պէս կ'ոսանում տեղէս յանկարծ : Բան մը կուգայ արթընցընել զիս . անիկա Շուշանի խռովիչ պատկերը չէ միշտ, հապա անբացատրելի էութիւն մը որ մէջս է, ընկեր քայքայուած կաղմուածքիս, պահակ մը՝ որ կը յականէ

զիս անմռունջ, թոյլ կուտայ մռացումի խարէութեան վայելքն ունենալ ու մէկէն պոնդի հարուածով մը կը հրաւիրէ զիս սիրոյ տառապանքին :

Ամէն ջանք ապարդիւն է ալ ինծի համար : Ես ձգեր եմ զբաղում, գործ՝ ու իր ստուերին նման Շուշանին կը հետեւիմ . . .

Բայց իրօք սէր մըն է ունեցածս . տարակոյս մը կ'առնէ զիս երբեմն : Առաջին անգամն է որ ասանկ բռուն գգացումի մը կը հանդիպիմ, հիւանդութեանս ախտաժէտ արդիւնքներէն մէկն ըլլայ գուցէ, դիւրանցիկ բան մը :

Կը յիշեմ որ Վէրթէրը կարդացած եմ աշակերտութեանս շրջանին . Վէրթէրի զգացումներուն յար եւ նման են իմիններս . Վէրթէր կը սիրէր նշանուած աղջիկը . . .

Ի՞նչ պիտի ըլլաս դուն Արտակ . կորստեան հովերուն դիսիկոր ստրուկ մը . . . դիւրախաբ հողի :

Յետոյ՝ կը սեւեռիմ ժամերով : Անսովոր, ծիծաղելի այլ սարսափելի է ժամերով առարկայի մը սեւեռիլ և չի տեսնել զայն, ժամացոյցը հարցուփորձել, անոր յառիլ երկար ու չի կարենալ կարդալ ժամանակը, ուրիշներու պատահած է նմանօրինակ բան մը : Սակայն կայ բան մը, զոր կը տեսնեմ յար ու անով կը զբաղիմ . . . Շուշանը :

Զայրութն ալ հետս է :

— Վարդա՛պետ, հիւանդութենէդ վերջ բարկասիրտ դարձար կ'ըսէր անցեալ օր Վանահայրը ինծի : Իրաւունք ունէր :

Խորունկ է իմ տրտմութիւնս ու բարկութիւնս սաստիկ :

Ես անձնասպանութեան դիմող Վէրթէրին կը նմանիմ ու անոր պէս կաճի մէջս մելամաղձոտութեան ունայն բաղեղը :

Վէրթէր սպաննեց ինքզինք վատ օր մը . իսկ ես չունիմ քաջութիւնը մահուան նետելու ինքզինքս՝, ինչպէս որս մը՝ գաղանին առաջ . . .

Չէ՛, անձնասպան ըլլալ իմ գործս չէ . անէանա՛լ, զրկուիլ արեւէն, կեանքէն ու այրող սէրէ մը : Յետոյ կրօնականի մը անձնասպանութիւնը մնծագոյն մեղանչումն է Աստուածային օրինաց դէմ, եկեղեցիէն ալ նզովուած :

Եթէ այդպէս է ինչո՞ւ աղջիկ մը սիրել, եկեղեցին կարգիլէ ամուրի եկեղեցականին սէրը : Կը սխալիմ, եկեղեցին չէ . առաջին գարերուն ամուրի կրօնաւոր չիկար . յետնագոյն ժամանակի չարագործ հայրապետներն էին որ ամուրի եկեղեցականութիւնը հաստատեցին :

Մարդկային կազմուածքին դէմ տրուած այս վճիռը կը մերժեմ ես . հիմա ատելով կ'ատեմ ամուրի եկեղեցականը : Բայց ես կամքովս ընդունեցի այս սեւերուն տակ ծածկել ամէն զգացում :

Ճիշտ չեմ խորհիր : Պարտաւոր եմ արդար ըլլալ տառապանքիս խորութեանը մէջն իսկ :

Երբ մարդ՝ տղայ է դեռ, եկեղեցւոյն պերճանքէն կուրացած՝ անոր չքեղանքին մաս կազմել երազէ, յանցաւո՞ր է :

Յետոյ հազար երազներէ, փառքէ ու քիչ մըն ալ միսթիքական հոգիէ տարուած եթէ մտնէ վանական կեանքին մէջ, ինքը չէ ոճրագործը :

Պատիժը գիտակցօրէն գործուած ոճիրին փոխարինութիւնն է . քիչեր գիտակցօրէն վանք գացած են կուսակրօն ձեռնադրուելու համար :

Կուգայ վանական մենիկ կեանքը : Սուրբերու չոր հոգիներովը մնող տղան կտրուած է աշխարհի հազարգակցութենէն : Ամէն բան կրօնի, հոգւոյ, հանդերձեալ

կենաց շուրջ կը դառնայ ու անոնց սովորութեամբ՝ ուսանողը կը սկսի ակամայ ատել աշխարհը։ Ահա արդէն իսկ հոգին կապտուած։

Ալ սնկարելի է քայքայել տարիներէ ի վեր ստեղծուած ու սնած ազդեցութիւններն այն պահուն՝ երբ պատանին ազատ կը համարին ընդունիլ կամ ոչ՝ կուսակրօնութիւնը։

Վանքը թող չի տար քակել այն կապերը՝ որոնք մեր հոգւոյն սանձերն եղան երկար ատեն։

Իսկ երբ հաղնինք վերարկուն, ահա աշխարհի հետ դէմ առ դէմ։ Իմ թշուառութիւնս այդ օրէն սկսաւ, յամրաքայլ ու ծանր թշուառութիւն մը, հիմա կը զգամ։

Երեք ճամբայ կայ մեղի, կամ շնոլ այլոց կիներուն հետ, ինչ որ կ'ընեն կուսակրօնները ընդհանրապէս, այսպէս զիտեմ, կամ լքել վերարկուն, իրաւ անկարելի այլ երջանիկ յիմարութիւն կը փորձես զիս, կամ տառապիլ անօգուտ, անհետեւանք սիրոյ մը մէջ ու խորխի մը նման այրիլ . . .

Ասոնք կը խորհիմ երբ սէրը սիրտս կը պրկէ։

Ան երբեմն ալ կը շոյէ զիս, որովհետեւ սիրոյ այս տառապանքին մէջ կը զգամ խիստ կարճատեւ այլ բուռն հաճոյքներ ալ երբ Շուշան ժապելով ինծի նայի, կամ խօսի հետս. յետոյ սիրոյ երազները այլազան են, խոռվիչ . . .

Ահա ցնորանքներէս մէկն ալ. Շուշանը գուշակա՞ծ է բան մը զգացումներէս, երբ արշալոյսին՝ Ժամուն գրան կամարին տակ տատրակներուն կեր տալու պատըրուակով իրեն կը սպասեմ կամ օրուան մէջ քանի մը անգամ կ'երթամ խոհանոց, փռատուն և այն տեղերն ուր կը յուսամ գտնել զինք։

Զեմ կարծեր, որովհետեւ անբիծ հոգի մը ունի. աւելի անբիծ քան անձրեւներէ սրբուած և արեգակին քաղցր լոյսէն համբռուրուած երկինքի այս լիճը որ լուսամուտովս կը չրջանակուի :

Բայց ինչո՞ւ Շուշանը Վանքին մեծ դրան առջեւ երբեմն ձեռքը դունչին, հեռուները կը խորասուզի ու կ'երազէ :

Բա՛ւ է : Այս յուղումները պիտի կործանեն զիս, ուժ պէտք է փորձութեան իմին դէմ : Հիմա աղօթքս, ա՛լ զօրավիդ չըլլար ինծի . ընթերցումներու տուած եմ ինքզինքս, կը կարդամ Ս. Բարսեղի և Փիլոնի վարուց մասին ֆրանսերէն ուսումնասիրութիւն մը : Երբեմն գասերու կ'երթամ . կը պատահի որ դասարանին պատուհանէն Շուշանը տեսնել կարծեմ, այն ատեն ձգելով դասս վար կ'իջնեմ, դեգերելու անօգուտ կերպով ամէն կողմ, պատելու իր ետեւէն . ապա տժգոյն, յոզնաբեկ ու դողահար կ'ելլեմ սենեակս . . .

Դարման չունիմ . ամէն բան առժամնայ է, ես չեմ կրնար, չեմ կրնար Վանքի մը ստուերին և խոհանքին մէջ ուռճացող գեղանի աղջկան մը պատկերը աւրել աչքերէս :

Որբերուն երգը ինծի կը հասնի ահա . իմ հողւոյս մէկ արձագանգն է ան, տրտում և յուսահատ . . .

Կը հաղամ . . . երթամ ոլքտկալ բակին մէջ :

ԺԵ.

Ապրիլ . . .

Եղիազարին քով միայն մխիթարութիւն կրնամ
գտնել պահ մը : Քանի մը խօսքով փարատեց թռքախտի
մասին անուցած կասկածներս :

Թերեւս ծածկեց բուն իսկ իր մտածումը, հետեւա-
բար ճշմարտութիւնը, բայց իր խօսքերը այնքան հայ-
րական են, ազնիւ որ չնմ կրնար ախորժ չի զգալ :
Անդրադարձաւ նաև շփոթ և մտազբաղ վիճակիս, ա-
տիկա հիւանդութեանս հետեւութիւնը համարեց, բայց
ժպիտ մըն ալ տեսայ դէմքին վրայ, իրեն համար ան-
սովոր էր այդ ժպիտը :

Արդեօք գուշակա՞ծ է հոգւոյս մէջ աճող հզօր զգաց-
ման էութիւնը : Թափանցող է Եղիազարը, բայց կա-
նուխ է իմանալու համար իմ մէջ սնող՝ փափուկ ու
թաղծաղէմ մանուկը, ան չի կրնար տակաւին տեսած
ըլլալ բոցը որ կայրէ զիս :

Ուրիէ՞ գուշակէր . արտմահար եւ տմոյն դէմքէ՞ս,
որ մտածումներս արտայայտելու աղէկ գործիք մը չէ .
Խօսքերէս, ապաքինողի մը մեղմ եւ անոյժ բառերէն

ոչինչ կրնայ հետեւցուիլ . թերեւս՝ սեւեռումներէ ու մտախոն վիճակէս , հիւանդութիւնս և անոր թեթեւ շարունակութիւնը՝ հազը , կողի ցաւերս կրնան պարտկել զանոնք :

Կերեւայ սիրահարները կասկածոտ կ'ըլլան եւ սովորական վիճակէ մը իսկ պատրաստ՝ գարտուղի հետեւութիւններ հանելու եւ տանջուելու :

Երբեմն Շուշանի պարզ մէկ նայուածքը յուսալ կուտայ ինձ . . . ի՞նչ բան յուսալ՝ անոր անկարելի համակրանքը , նոյն իսկ սիրտն ունենալու յիմարական երազը ։

Երանի՛ Եղիազարին . գրչագրի մը կամ փոքր նկարներու առջեւ կը մունայ աշխարհը , անոր յարուցածքոլոր կիրքերէն կը մերկանայ կամ թէ այդ աշխարհը կը դիտէ իմաստասէրի անշահախնդրութեամբ , ինչպէս ես կ'ընէի ապաքինութեանս առաջին օրերուն :

Աշխարհէն ոչինչ սպասելով , անոր իրերուն մասին իր դատումները ճիշդ են , թէեւ յաճախ զուրկ չեն հինդառնութեան մը տուած խորչոմներէն :

Իր ներքին կեանքը՝ երփնագրութիւնները , գեղագրուած մագաղաթն ու մանրանկար պատկերները կը լեցնեն :

Շիկագոյն մագաղաթի վրայ շինուած Աստուածածնինկար մը գտեր է խորանին տակ գտնուող գետնափորէն . օրերէ ի վեր այս նկարով կը զբաղի ու Մասունքի մը նման կը գուրգուրայ վրան : Պատուելու համար զիս , ցոյց տուաւ ինձ զայն՝ մերկացնելով մետաքսեայ մանիշակագոյն թաշկինակէն :

Սիրուն բան մը կերեւայ . կապոյտ խորքի մը վրայ Ս . Կոյսը Մանուկը գրկած՝ նստած է գահի մը վրան : Որդին ժպտելով , աշուկները մօրն է ուղղած , մինչ կիսաբաց շրթները բան մը կ'ըղձան : Կարմիր ցփսի մը

գլխուն, չարաճճի ժպիտով մը կը նայի մայրը տղուն։ Երկու կերպարանքներն ալ ազնուական են. անծանօթ արուեստագէտը ներշնչուած մէկը ըլլալու էր։

Պդտիկ Խաչելութիւն մըն ալ գտեր է. ամպամած, մթին միջոցի մը մէջ ժայռի մը վրան կանգնած է Խաչը՝ իր զոհին մոխրագոյն մարմինով. դաւագին է ոգեվարող Յիսուսին դէմքը, Խաչին ստորոտը կայ գանկ մը երկու բաղկոսկրի մէջտեղ. միշտ նոյն անողոք, անպատկառ քրքիջը կելլէ գանկին խաւար աչքերէն ու փշրուած քանի մը ակռայներու պարապէն։ Ասիկա պատկերին չարաշուք եղերականութիւն մը կուտայ։

— Բանի մը զարմացած եմ վրայ բերաւ Եղիազարը, այս նկարներուն մէջ՝ գոյնը երկրորդական տեղ մը կը բռնէ, դէմքի և անդամներու գիծերը անկատար են, ճիշտ չեն, բայց արտայայտութիւննին կատարեալ է։

Վարի եկեղեցին նկարներ կան՝ որ լաւ գծուած են, բայց բնաւ սպաւորութիւն չեն ձգեր. ուրեմն գոյնը և գծի ճշդութիւնը չեն որ գործին արժէք կուտան յաճախ հապա զգացումը յատկանշող, ցայտեցնող քանի մը էական գծեր, զորս աչքը տեսնելու և ըմբռնելու վարժ ըլլալու է։

Երբ իր ախորժալուր խօսքերը վերջացուց, անգամ մըն ալ նայելով շիկագոյն մագաղաթին վրայ՝ Աստուածածնի ժպիտին մէջ կարծեցի նշմարել Շուշանին ժպիտը բայց՝ Մանուկ-Յիսուսը տրտմեցուց զիս։ Իմ սիրոյ ուժգին այլ անզօր զգացումս էր որ կը վիրաւորուէր, որովհետեւ ես չէի կրնար օր մը հրճուանքն ունենալ իմս եղող կնոջ գրկին մէջ տեսնելու քաղցր մանկիկ մը։

Յանդուզն մտածում . . .

Անձկութեամբ նայեցայ Եղիազարին. իր թափան-

ցող և ուլունքի պէս կապոյտ աչքերը նորէն կը ժըպտէին հայրական ներողամտութեամբ թաւ յօնքերուն տակէն :

Ելայ դուրս սպրդելու, որովհետեւ երջանիկ ծերունին նորէն մխրճուեցաւ գաւազանազրքի մը յաւելուածին մէջ՝ ուր անծանօթ աշուղի մը սիրոյ տաղերը կային :

Բակէն անցնելու ատեն՝ ժամուն դրանը առջեւ Շուշանը տեսայ. քանի մը գառնուկներ զսպել կը ջանար, անասուններէն մին անոր նուրբ մատները կը հոտոտէր : Կանգ առի, կրելով զգացում մը որ կ'արգիլէ մարդուն իր սիրոյ առարկան վայելել : Այդ քնքոյշ, ոստոստուն, պիսակաւոր գառներուն հանդէսլ լեցուեցայ ոխով, իրը թէ անոնք ըլլային իմ ապերջանկութեանս պատճառ :

Ես կ'ատէի գրեթէ անիծելով այդ հէզ անբանները ու մանաւանդ այն մէկը՝ որ Շուշանին մատները կը հոտոտէր . եւ նախանձը կը կրծէր զիս . . .

Նոյն միջոցին որբերը Վանքին մեծ դռնէն ներս թափեցան . մթնչաղն ու զուարթութիւնը կը ծածկէին իրենց անսփոփ, պատառատուն երեւոյթը . Խաչեր կ'աքացէր Մանասէն :

— Վարդապետ պարտասած կ'երեւիս, կը հեւա՞ս . . . ինձ մօտենալով վրայ բերաւ . Ալեքսանդրը :

— Այո՛, հիւանդութենէս վերջ . . . այսպէս եմ ալ : Վեր վաղեցի : Հազի բուռն, երկարատեւ նոպայ մը կողերս ցնցեց :

Վեհարանին մէջ՝ Վանահայրը իր տատրակներուն ոտքին մանր ուլունքներ կը կախէր, պարբերաբար համբոյրներ տալով անոնցմէ էգին . . .

Տիուր չէ՞ այս բոլորը :

ԺԼ.

Ապրիլ . . .

Զատկի արձակուրդը անցնելու համար, որբերը քաղաք մեկնեցան :

Քանի մը անձնուէր ընտանիք եկան մեզ առաջարկել հիւրընկալութեան այդ ձեւը : Տղոց համար սփոփանք մը պիտի ըլլայ ընտանեկան խնամքը ու թերեւսիրենց ցնցոտիներէն նորոգուած վերադառնան : Ալեքսանդրն ալ գնաց :

Վանքին մէջ քանի մը հոգի կը մնանք . Վանահայրը, Շուշանը, Եղիազարն ու միւսները :

Այս կրկնակ մենութիւնը հաճոյքով կ'ընդունիմ . Ինքզինքս քիչ մը աւելի ազատ պիտի զգամ հետապընդող ակնարկներէ . չեմ ուզեր որ զգան կամ զուշակեն ինչ որ վանքի մը որմերուն մէջ կը թաւալի լոին եղերերգութենէ մը աւելի հզօր թափով . լա՛ւ է որ մարդ միայնակ տառապի . . .

Կրած փոփոխութիւնս զարմանալի է, ես որ երբեմն կ'երազէի քաղաքն ու անոր շարժումը, հիմա առանձնութիւնը կ'ուզեմ, կը սիրեմ . սիրոյս հետ մինակ ըլլալ իմ միակ իղձս է :

Ուր է երջանկութիւնը՝ երբ մարդ այնքան յարափոփոխ է իր բարեբաստութեան ըմբռնման մէջ . . .

Առաջ յարատե շշուկ մը կար. փեթակի մը ըզզոցն՝ ու նոյն իսկ ձայներ կը լեցնէին մենաստանը. թող դադրին անոնք, ես կուզեմ լսել ու անձնատուր ըլլալ սիրոյս երազին ու ձայներուն, անոնք կը բաւեն լեցնելու ամէն ամայութիւն :

Յետոյ ազատօրէն, համարձակ պիտի կրնամ վայելել Շուշանը :

Առաջին մէկ երկու օրերս արդէն մանկունակ զուարթութեան մը մէջ անցուցի. դացի Շուշանին ու մօրը քով, խօսեցայ հետերնին ու խնդացի ալ :

Սակայն՝ կայ բան մը ուրկէ կը նեղուիմ. առաջ շեշտակի կրնայի նայիլ ուրիշներու աչքին, հիմա հետպհնետէ անկարելի կը դառնայ ատիկա, Շուշանին չեմ յառիր, թէև աչքերս միայն զինք կը խնդրեն, թերեւս մատնուելէ կը վախնամ, որովհետեւ ակնարկներս անոր կրնան խօսիլ ինչ որ լեզուս կը լոէ :

Ի՞նչ կրնար ըլլալ սակայն՝ երբ յայտնուէր սէրս . . . պիտի պատահէր այն՝ որուն սոսկմամբ կ'ըղձամ. իյնալ ոտքերուն առջև, բռնել իր պատրիկեան մատները համբուրել, համբուրել և ներողութիւն խնդրել :

Վարդապետ մը հասարակ աղջկան մը առջև ծնրադիր . . . նորօրինակ է ասիկա ինձ համար, պատահած է այդ տեսակ բան մը երբէք :

Յետոյ՝ քանի մը օր առաջ կը սեւեռէի ժամերով, հիմա անհանգիստ, կասկածու, յարաշարժ եմ. վրդովուն վիճակ մը՝ որ տեղէ տեղ կը աանի զիս: Ոչ, տեղէ տեղ չէ. ես Շուշանը կը հետապնդեմ, կը փնտռեմ անգիտակցաբար, բնաղդօրէն:

Ասոնք ի վերջոյ ուշադրութիւն պիտի արթնցնեն,



Նկատի առնուին, քննուին, ճշդուին խոհանոցին կամ գոմի մը անկիւնը, Վանքէն քաղաք տարուին և մինչև Պոլիս գտնեն իրենց արձագանգը :

Ի՞նչ բաներով պիտի լեցուին մեր օրաթերթերը, բռնութեան թաթին տակ ապասերող թուղթի այդ լայն էջերը :

Վարդապետը ՏԱՏԿԱՆԻՒԻ մը դեռասի աղջկան կը սիրահարի . . . վանիշին մէջ :

Այս պիտի ըլլար զգայացունց վերնագիրը աչքի զարնող մեծ տառերով գրուած ու զզուելի կախման կէտերով վերջաւորուած : Օրաթերթի մը թարմութիւնն ու հրասլոյրը աւելցնող բան մըն է կարծեմ յայտնութիւնը, չէ՞ Արտակ :

Ու ո՞վ գիտէ ինչպէս հազարաւոր մարդիկ, բուռն ու կործանող տառապանքի մը այդ արձագանգին առջեւ պիտի ծիծաղին կրկնելով՝

—Վարդապետ, սիրահարութիւն, ահա թէ ուրինկած է կուսակրօնութեան բարոյականը . . .

Կրկին ու կրկին պիտի կարդան ու նորէն խնդան, սրամիտ գուեհկութիւններ կուտակելով յետագայ մանրամասնութեանց վրայ՝ զորս խեղկատակ ու կատաղի թղթակից մը կրնայ երեւակայել :

Այսպէս անսպառ նիւթ մը պիտի ելլէ իմ սեփական թշուառութենէս, ուրիշներուն իբրև ժամանցի նիւթ :

Չէ՞ եղած որ ես ալ ծիծաղած ըլլամ նմանօրինակ պարագայի մը առթիւ :

Եսական է մարդը, ու մեր անձնական տառապանքէն դուրս ամէն բան կրնայ հեղնուիլ . . .

ԺԹ.

Ապրիլ . . .

Զուարթ տրամադրութեամբ մը ելայ այս առտու :
Բացի պատուհանս ճիշդ այն պահուն երբ նախիրը դաշտ
կը քշէին : Զլապինդ այծերն և ուլիկները զիրար կը
հալածէին՝ երբեմն կանգ առնելով սկսելու համար եղ-
ջիւրներու կարճ այլ հերոսական մենամարտ մը : Կը սի-
րեմ այծերը, ինքնատիպ են և ազատութեան սիրահար :
Յետոյ ոչխարներու սպիտակ ու միազանգուած հօտը
գլխիկոր ու դանդաղ կը հոսէր շրջապատուած լուսա-
գէս ու մայող գառնուկներէն, ապա երազուն կովերը
կը հետեւէին անոնց, երկարասրուն ու դեղեւող հոր-
թերով . գոմէշները վերջապահներն էին սև, զազրելի
ու դանդաղ :

Հաճելի էր տեսնել այս անասնական զանդուածը
ու մանաւանդ լսել մայիւններու, պոռոչի ու թինդող
քոժոժներու յարաճուն ընդխառնումը՝ որ խոնաւ, տա-
կաւին միգամած գարնան առաւօտին մէջ՝ աւետուող
հեռաւոր արեւն ու աւիշներու զարթնումը կողջունէր :
Այսպէս՝ մինչ դաշտերու արահետներուն վրայ դան-

դաղող կենդանեաց գնացքին կը հետեւէի աչքերովս, ահա գոմի վարի դուռնէն դուրս թռաւ ահարկուու անսանձ ցուլ մը, որ միջոցին մէջ մոլեգին պուռչ մը նետելով՝ սուրաց դէպի հօտը:

Աղաղակով ու շարժումներով լի այս նկարը յոյզով լեցուց զիս, իմ հրճուանքս գրեթէ մանկական էր, կը խնդայի, ծեծելով պատուհանին փայտերը:

Բլուրներու ետեւէն քիչ յետոյ կը ծաթէր հրաշէկ և հզօր սկաւառակը արեւին, տակաւ կը տժգունէր երկինքի կապոյտը՝ մինչ անդերու հողին վրայ ծփուն մէզը կանօսրանար և ես նշմարեցի յամրավար զութանը, յծկան սպիտակ եղներու ճիգը, սրճաղոյն փեռեկումները հողին:

Գարուն է ալ. կը հաւտամ որ եկաւ, եկաւ որովհետեւ ծառերուն վրայ արդէն իսկ կը զգացուի շունչ մը որ արմատներէն կը բարձրանայ մինչև ծայրը կատարներուն. կենդանացնող աւիշն է ան:

Կը շիկնին բարտիներու սլացիկ ճիւղերն, ու գետեզրի ուռիներուն վարսքը՝ կլապտաններու հետ կը շփոթեմ: Թերեւս պարտէզի որմերուն ետեւ դալարիքի կանաչ այտերուն տակ, դեղին և սպիտակ ծաղիկներ աչք բացած են:

Ասիկա Պոլսոյ ձմերավերջը չէ՝ երբ փետրվարի յետին օրերուն յանկարծ գարունը հազար կողմէ ձայն կուտայ ու բիւրաւոր ծաղիկներու մէջէն կը նայի:

Հայաստանի համար ամէն բան ուշ կուգայ... բայց աւելի հաճոյալի է սրտիս ասիկա ու ես հիմա կը սկսիմ աւելի սիրել դժնդակ ձմեռուան մը յաջորդող արեւու, կապոյտի և կանաչի այս օրերը:

Խոնաւ էր օդը և ես ծանրօրէն կը շնչէի. այդպէսով կը վտանգուէր առողջութիւնս սակայն ինչ հոգ, երջանկութիւնս բաւ էր ինծի:

Երջանիկ և զուարթ ինչո՞ւ... թերեւս անոր համար որ ինէ Շուշանը կը նայէր այդ գարնան առաւօտին :

Բնութեան երկունքին մէջ՝ կը զգամ իմինս ալ որովհետև երիտասարդ եմ, թէև պարտասած ու տկար։ Չունենա՞մ այս վերածնող բոլոր բաներուն մէջ՝ իմ ալ յարութեանս յոյսը...

Առաջին անգամ ըլլալով բանաստեղծութիւն մը գրելու փափագն զգացի առտուն...

Իէս օրէն յետոյ երբ խոնաւութիւնը նուազեցաւ, գացի շիրմաքարերէն մէկուն վրայ նստիլ վերարկուս բազմոց ընելով :

Լա՛ւ է ասանկ հանգչիլ բայց օդին մէջ՝ երբ արեւին թափանցող չերմութիւնը քանի մը սարսուռներ տալէ. վերջ՝ ոսկորներուդ մէջ կը թափի :

Յամրօրէն երազանքի մը անձնատուր եղայ՝ գոցելով աչքերս :

Արեւուն դեղին լոյսը արիւնագոյն կը ներկէր կոպերս ու ես պահ մը անոնց կարմիրին վրայ ալապաստրէ քանդակի մը նման Շուշանի դէմքը տեսայ :

Փակ պահեցի աչքերս վայլելու համար սիրոյ յաւէրժական այդ նկարը։ Քրքիջ մը սթափեցուց զիս։ Փոքրիկ սափոր մը ձեռքը տնտես կարօին հետ կատակելով, գետեղը կ'իջնէր :

Նայեցայ իր հասակին, խարտեաշ մազերու հիւսքին, հպարտ քայլերուն։ Երբ անհետացաւ վազեցի իր անցած ճամրուն վրայ, վերադառնալու համար նորէն իմ տեղս :

Ետիս դարձայ, աւագ խորանին արտաքին սապատնէր քովս ի վեր կանգնած իր նեղ, երկար լուսամուտերովը՝ աղեղնաձև ժանեկաւոր յօնքերու տակ. աչքա

ինկաւ նաև հնօրեայ գերեզմանի մը մութ խաչքարին
վրայ :

Երկուքն ալ խոժոռ ու սպառնալից թուեցան ինծի .
միոյն ստուերին ու միւսին ծանրութեան տակ պիտի
հանգչի ամէն բան օր մը . . .

Արեւը կանհետէր շողելից հորիզոնին վրայ , հե-
ռաւոր լեռներու ստուերին ետին . ու արդէն իրիկուան
հետ կը տրտմէի նորէն , որովհետև գիշերուան մենու-
թենէն կը սկսիմ վախնալ ես :

Աւելի ճիշդ՝ ուզածս չեմ դիտեր . ցերեկները գիշեր-
ուան կը սպասեմ , իսկ մութին՝ երբ խորտակուած ու
հրէշային , խուցս դառնամ Շուշանի լուսամուտին տակ
երկար դեգերումներէ յետոյ՝ աղօթարանի կապոյտ
շողերն կ'երազեմ ու կուլամ . . .

Ի.

Ապրիլ . . .

Եկեղեցին կը դառնամ :

Խթումի արարողութիւնները կարծ սազմոսերգութեամբ մը լրացուցի , մինչ հիմա հարիւրաւոր տաճարներու մէջ բիւրաւորներու բազկատարած ներկայութեան՝ Յարութեան խորհուրդը կ'երգուի :

Որքա՞ն լաւ էր ինծի համար անոնցմէ միուն մէջ ըլլալ , ծծելու խունկը ու վայելելու համար ջահերու ոսկիին տակ ծաղկող դէմքերու ժպիտը :

Բայց այս իրիկուն ի՞նչպէս աղօթեցի ես , տէր Աստուած :

Հիւանդութենէս ի վեր երրորդ անդամն էր որ Եկեղեցի կ'հրթայի . կարծեցի գոնէ այս անգամ հոն միիթարութիւն գտնել , բայց աղօթքի բառերն բան մը չեն բերեր , յետոյ այդ մենութիւնը , անբացատրելի միմոլորտը , թափուր խորաններն ու անոնց առաջքթող հսկումի կանդեղները կ'ընկճեն զիս :

Զիլերու , ծնծղայի ձայներուն , բազմախուռն ամբոխի մը ժխորին , աղաղակներուն պէտք կը զգամ ահա :

Սէրը երբեմն նեկտար մըն է որ ցնորանքիս մէջ ինքնաբաւ կը դարձնէ զիս, կը կարծես՝ երջանկութիւնը լիօրէն վայլել մինչև մահուան օր մը, բայց յանկարծ թոյնի պէս ան կ'ապականէ արիւնս սարսափներով համակելով զիս. դժողքի մը գաղափարէն կը դողամ ես : Չեմ հաւտար դժողքին՝ այլ անոր դողն ունիմ երբ եկեղեցին եմ, խորանին դէմ, Աւետարանին առջև :

Այս երրորդ անգամն է որ սէրս գալարուն, պաղ սողուն մը կը լլայ զիս զգեանելու համար : Այս' պաղ ու գալարուն օձ մը . . .

Ժամուն մէջ սիրոյ վրայ խորհիլ տուող շատ բաներ կան : Ինչո՞ւ աշխարհը եկեղեցիէն ներս մտած է կամ եկեղեցին աշխարհի մէջ ինկած :

Աստուածածնի պատկերը Շուշանը յեշեցնել կուտայ ինձ միշտ, միշտ : Սիրտս կը խոցուի, այլ Ան՝ կարծես նոյն պահուն մազերը երկու հիւսքի, դշխոյի մը խրոխտանքով յամրաքայլ քոլէս կանցնի՝ մանկամալիս ու թաղծաղէմ :

Կը նայիմ իր ետեւէն, ժպտելու ատեն չեմ ունենար որովհետեւ ահա կրօնականի իմ հոգւոյս դէմ եկեղեցին կը հանէ իր բոլոր սաստերը : Դասին մէջ իսկ շանթահար ըլլալու երկիւղը կունենամ :

Արդար պատուհասում . թող Սրբոց, Երանելիներու, եկեղեցական սուրբ Հարց զայրութը շղթայազերծի գըլխուս, ինչպէս մրրիկը ովկէանի մը մենաւոր և անօգուտ խութին վրայ . . .

Ես կը նախընտրեմ այդ վախճանը . անիկա նուազագոյնն է չարիքներուն՝ զորս կեանքը դարանած է ինձ դէմ երիտասարդութեան և սիրոյ սնքոյրին տակ :

Սակայն խթում է . Զատիկը պիտի ծագի վաղն իսկ հայաստան աշխարհին վրայ :

Ի՞նչ կայ ինձ համար : Կը յիշեմ, Ծնունդին խորհեցայ ցաւերուն վրայ աղգիս . այն ատեն ըմբոստութիւնս կ'եռար մեր թշուառութեան և աւետուած փըրկութեան եզրերուն անհաշտութենէն . իսկ հիմա՞ , երբ մերկ խուցիս մէջ՝ անմիտ օրագրի մը այս էջերը կը մրոտեմ, ինչու նոյն վեհանձն թռիչքով չեմ խանդավառիր :

Բան մը եսական ըրաւ զիս . սէրը : Բայց լսեր եմ և փորձովս գիտեմ որ սէրը գթած ու ազնուական կը դարձնէ հոգին :

Ես բան մը չեմ ուզեր կեանքէն երկար ատենէ՝ ի վեր ; Նախասիրութիւններս հրաժեշտ առին ինէ , վառքի տենչանքն ալ մարեցի և ուրիշներու յաջողութիւնը անտարբեր կը ձգէ զիս :

Աւելի կը սիրեմ մարդիկը . իրա՛ւ աւելի կը սիրեմ . . . Որովհետեւ քանի մը անգամ ինձ այնպէս թուեցաւ թէ կ'ուզէի երթալ , գրկել ու մաքուր համբոյրով մը համբուրել որբերը , Վանքին մարդիկը , նոյն իսկ աղբահոտ հօտաղներն ու իրենց անասունները . . .

Սէրը մաքրալոյս արեւ մըն է որ մռայլ ովկէանի մը , կեանքին վիհերը կը լուսաւորէ , զանոնք շքեղացընելով :

Ուրեմն ինչու այս սուրբ երեկորին , տակաւին խաւարը չ'իջած , անձրեւակոծ օրուան մը մեկնող մըրմունջներուն հետ իմ սիրտս ալ չի յուսայ . . .

Նորէն կը հազամ ու միշտ ճախ կողս կը կոտտայ : Կը հասկնամ . Ֆիզիքական այս տառապանքը կը դառնացնէ զիս : Կ'ըսեն թէ երկարատեւ հիւանդութիւն մը՝ ենթական եսամոլ , անհանդուրժելի , կրքոտ կը դարձնէ :

Իմ պարագաս ալ ա՛տ է թերեւս . յետոյ մենաւոր

եմ սիրովս միասին, որովհետև ան՝ զոր կը սիրեմ տարակոյսի նշոյլն իսկ ունեցած չէ հատնումիս մասին, ու մինչ ամէն մարդ այս երեկոյ կրնայ իր երջանկութիւնը ճանչնալ ակնարկի մը կամ համբոյրին մէջ՝ եւ զանոնք զուր կ'ոգեկոչիմ ու կը տառապիմ . . .

Բայց՝ ահա Վանահայրը կը պոռայ: Անկուշտ անասունի մը ձայնն ունի այս մարդը, ես կը սարսուամ իր ձայնին սաստկութենէն . . . այնքան քայքայուած եմ: • Պէտք է երթամ իրեն հետ իթումի ճաշն ուտելու: Ուտե՛լ . . . ի՞նչպէս երբ մէջդ կայ բան մը որ կ'ածի ու սնունդդ կ'ըլլայ, քեզ ուտելով . . .

ԻԱ.

Ապրիլ . . .

Զատիկի արձակուրդը արդէն կը վերջանայ և ես գոհացում գտած չեմ. ի՞նչ բանով կրնայի գոհ ըլլալ :

Առաջին օրերը քաջալերական թուեցան ինծի. կը յուսայի Շուշանը աւելի մօտէն վայելել, ժամերով խօսիլ իր հետ և ո'վ գիտէ թերիւս բաներ մը ըսել . . . չըսել բայց հասկըցնել :

Այսօր իմ սնանկութիւնս կայ միայն : Չի կրցայ երկարօրէն խօսիլ հետը. քանի մը բառ ու ահա միշտ վերջացան ըսելիքներս, իրրև թէ զրկուած ըլլայի բազմակողմանի ծանօթութիւններէ ու իմ խօսելու փափազամարած ըլլար առյաւէտ : Կը կենամ իր մօտ յաճախ, սարսուալի ու տրոփուն սրտով, յիմարութիւններ կ'ըսեմ մէջ ընդ մէջ, անանկ խօսքեր զորս կատեմ, իմ թշնամիններս կը նկատեմ որովհետեւ, սէրս միայն իրմով զբաղիլ կը սիրէ . . . բայց ինչու կը լոէ իր առարկային առաջ :

Շուշան մանկունակ անմեղութեամբ մը պատասխան կուտայ, կարծես գութով լեցուած կը նայի դէմքիս,

ու քիչ վերջ տիրող լուսթենէն նեղուած կերթայ։ Ես
կը մնամ քարացած, մտածման բարիքէն զրկուած
մարդուն դատարկ ուղեղով։

Բան մը դիտեցի սակայն Շուշանին վրայ, հիմա
աւելի մնամաղձոտ է, թէև միշտ լուրջ ու երազուն
եղած է ան։ Անշուշտ Վանքին ազդեցութիւնն է, այս
մենարանին որ բնութեան շքեղ ծոցին մէջ տխուր է,
մահանոտ, անցաւորին խոհանքովը յագեցած։

Բնութիւնը իր շքեղանքին մէջ իսկ տրտում է
երբ կեանքին երգը չի բարձրանար անոր վրայ։ Եկե-
ղեցին աղբիւրը կ'ըլլայ հաւատքին և բարւոյն այն ա-
տեն, երբ մարդկային կեանքը՝ կեանքով կը նուիրա-
գործուի։

Հոս՝ այս գմբէթներն ու շինութիւնները, բակը,
շիրմաստանն ու կանաչ դաշտօրէն, զանոնք գրկող կա-
պոյտը, միսթիկ խորհուրդներու նկանակը միայն կու-
տան ինծի ծամելու։ Ես, ատոր սահմանուած կրօնա-
կան երբ կ'ուզեմ նետել ու կոխոտել զայն՝ հապա ի՞նքը
արրունքի հասած աղջիկ, գեղանի, առոյգ, ինչո՞ւ չի
խորհէր կենսալի քաղաքին ու կրակոտ տղոց վրայ . . .

Առտուները ժամուն սիւնակապ դրան խորշին մէջն
է, տատրակներով զբաղած, իրիկուան դէմ շիրմաքարի
մը վրան կը գտնեմ զինք ձեռներէն մին քունքին,
մխրճուած երազանքի մը մէջ որ դաշտերուն վրայ կը
կորսուի։ Երթամ հարցնելու անոր նիւթը հողին, քա-
րերուն և ծառին, ծաղկանց կամ եթերին . . . ի՞նչ կը
խորհի, որո՞ւ վրայ . . . իմ վրայ թերեւս . . . չի՞ կրնար
ըլլալ։

Երէկ Եղիազարի սենեակէն մէկնելէս վերջ նորէն
շիրմաքարի մը վրան նստած գտայ զինքը։

— Բարեւ օրիորդ Շուշան . . .

— Բարեւ Հայր Սուրբ :

Ոտքի ելլել փորձեց, չի ձգեցի :

— Օրիորդ վերջալո՞յսը կը դիտէք . . .

— Այո' . . .

— Գեղեցիկ է տեսարանը . . . աղուոր են դաշտերը և
լա՛ւ է պտոյտներ ընել ասանկ օդով . . .

— Այո' . . .

Այսափի : Հակառակ խօսելու կամքիս պապան-
ձումը կապեց զիս :

Այդ պահուն ամէն բան կը մերժուէր մտքիս, լե-
զուս կը շարժէի բերնիս մէջ՝ այլ իր շարժումը յօդա-
ւոր ոչինչ կը ծնէր :

Լոռթեան վտանգը զգացի. պիտի ձգէի՞ որ թրո-
չունը հեռանար . . . ինծի համար պատեհութիւններուն
վերջինն էր ատ, որովհետեւ արձակուրդի յետին երեկոն
էր, որբերը պիտի գային մէկ երկու օրէն :

Սակայն ի՞նչ ըսել. չէի կրնար խօսիլ : Անկարելի,
անկարելի էր սիրոյ օտար եղող մարզերուն վրայ յա-
ծիլ : Իսկ սէրս հապա ինք ինչո՞ւ չի խօսիր վերջա-
լոյսին դէմ երազող այս ծաւի աչքերուն, ինչո՞ւ հո-
վիկի մը փոյփայանքովն ու ողոքող մրմունջով չի ըսեր
իրեն՝

— Կը սիրեմ քեղ . . .

Անշուշտ պիտի ապշէր, շառագունիր ու գահավէժ
խուսափեր ճիշով մը որ մատնէր ամէն բան :

Բայց կասեցնել զինք՝ իմ ձեռքս է. այո՝ կասե-
ցընել նայիլ իր աչքերուն մէջ անանկ մը որ սէրս
դաշոյնի մը պէս իր սիրան ալ խրի, և խոր ու մռայլ
ձայնով մը նորէն կրկնել

— Քեզ կը սիրեմ Շուշան . . .

Յետո՞յ . . .

Սիրոյ յիմարութիւնը անվախճան չի կրնար ըլլալ, պէտք չէ պարտկել անկարելին, անհունը՝ գծորոշ մարմնոյ մը ու մանր ուղեղի մը խուցին մէջ :

Իմ կիսափուլ շինուածքիս մէջ չեմ կրնար ծածկել սիրոյ հզօր շունչը :

Սակայն բան մը չի կրցայ ըսել ու չպիպի կրնամ երբէք . . .

Չեմ գիտեր որքան մը մնացինք լուռ, ես կանգնած, գետնամած աչքերով, ձեռնափայտով մը խաղալով գետնի հողերուն հետ, ինք նստած, նայուածքը դէպի գետակը ձգած : Մէկէն ոտք ելաւ, սարսուացի, ու ապշահար անգամ մը երեսս նայելէ վերջ գնաց մինչև Վանքին երկաթապատ դուռը ծանրաքայլ, անկէ ներս ուժգին փախուստով մը անհետացաւ :

Երկարօրէն ետեւէն նայեցայ . ինձ այնպէս կը թուէր թէ ան միշտ նոյն գահավէժ վազքով կերթար այլ չէր հասնէր, ու ես իր վախովը լեցուեցայ :

Երբ բիւրեղային թափանցկութեամբ և թեթեւօրէն շիկնող եթերին դարձայ քիչ վերջ, բոլոր իրերը անսովոր գեղեցկութեամբ երեւցան ինծի . . .

Զիլերու դաշն թինդերը կը լիցնէին միջոցը, անդերու հեռաւոր մէկ կէտէն գամբու մը խոպոտ հաշիւն մը կը նետէր մերթ ընդ մերթ :

ԻԲ.

Ապրիլ . . .

Այս արձակուրդը կը սկսի ճնշել վրաս . թող գան որբերը ժամ առաջ , հիմա միակ փափազս այդ է : Եւ արդէն չեմ գիտեր ինչո՞ւ ուշացան , վագանսը լրացած է , կ'երեւայ Պ . Ալեքսանդրը ծուլութիւն կ'ընէ :

Երկու շաբաթ առաջ մենութիւնը կը փնտռէի իր գովքը հիւսելով , անոր քաղցրութիւնը զգալ կը կարծէի , ինչպէս անոր բերած սիրոյ յաւէրժական ժամերուն անձուկովն ալ լեցուած էի : Իսկ հիմա նորէն ժխորին կը դառնամ , որովհետև այն՝ որուն վրայ կեղրոնացուցած եմ կեանքս ու զգացումներս ոչինչ տուաւ ինծի :

Խեղճ աղջիկ . ի՞նչ կրնայ տալ . ևս չ'ուզեցի բան մը իրմէն , մանր յայտնութիւն մի իսկ չի կրցայ ընել՝ զգացնելու համար սիրոյ աղիտաւոր օրէնքին աւերը մէջս : Այո՛ ինչո՞ւ սպասել . . . երբ ոչինչ տրուած է :

Սէրը քիչ մարդ այսքան կոյր և ապերախտ է ըրած . իմ մէջս են կորստեան դառն սերմերը , ևս իսկ ճնայ դանոնք , այլ իմ ցնորանքիս մէջ՝ կորոնեմ յան-

ցապարտութիւնը իրերուն ու մարդոց։ Այս ամէնը ոչինչ կը փոխեն իրականութենէն։ Թող բանականութիւնս, եթէ մնաց, ծամէ անօգուտ՝ իմ դատակնիքս կամ անմեղութեանս ջատագով կանգնի։ բան մը չի կրնար փոխուիլ եղածէն։

Ես կը սիրեմ Շուշանը։ սիրտս չքմեղանք չունի . . . կը սիրեմ զինքը անանկ մը որ խելագարութեան խարազանին տակ ոռնացող դատասլարտեան իսկ՝ պիտի գթար վրաս տեսնելով զիս։

Թերեւս սիրոյ պարզ էութենէն տարբեր բան մըն է իմինս։ բարդ եւ մինչև հիմա ակտմայ սանձուած զգացումներու յորդում մը որ մէկէն փշելով կուսակրօնի կեղծաւոր կեանքիս անուրները, կիյնայ մաքուր և աստուածային էակի մը վրայ՝ որուն արժանի չեմ։

Շուշան անգիտակ է սիրոյս։ այնքան անգիտակ որքան դէմքը շրջանակող ապիշում մազի թելերէն մին՝ իր այտերուն փափկութեանը։ Եւ ես աւելի վատ ու ոճրապարտ եմ, որովհետեւ կուղեմ բաներ՝ որոնց գոյութեան կասկածն իսկ չի կրնար երեւակայել ան ու թերեւս սրբուկեացի՝ մը տուած պատկառանքով կը մօտենայ ինծի . . .

Բայց ես ինչո՞ւ դաշտերուն մէջ, գետեզրը կամ նոյն իսկ տաճարին ստուերոտ ու զանխուլ մէկ անկիւնը չեմ կրնար խօսիլ իր հետ սիրոյս մասին։ խօսիլ, համոզել զինք ու վճռելէ յետոյ, մթին զիշեր մը Վանքէն հեռանալ, անոր դրան առջև լքելով այս սև վերարկուն։ յետոյ ամուսնանալ . . .

Եղած են յանդուզն ու սրտի տէր աղջիկներ որ մահուան տեղ կեանք բերեն։ թերեւս Շուշանն ալ անոնցմէ է։ Քաղցը ու վեհերոտ արտաքիններու տակ, կ'ըսէր Տուրինեան, պահուած են յաճախ ամէնէն վըժուական ու անվեհեր հոգիները . . .

Այն ատե՞ն : Քանի մը ամիս գայթակղութիւնը շրջան պիտի ընէր գռեհիկ մարդոց ու թերթերու շատխօսիկ , ծուռ բերաններուն մէջ : Կ'ատեմ օրաթերթերը , գարշահոտ շտեմարաններու կը նմանին , ուր առանց ընտրանքի ամէն բան կը դիղեն :

— Կը բաւէ համբերող եւ անփոյթ ըլլալ . . . Կ'ըսէր Օրումեանը իր ժողովրդավարութեան դասերուն մէջ , ի վերջոյ ամէն բան կը մոռցուի :

Բայց ես վախկոտ եմ : Ամէնուն տրուած չէ յանդուզն հարուածներու ճաշակը . չէ թէ գործը , հապամտածումն իսկ զիս դողի կը մատնէ : Ծիծաղելի է այս վիճակը կը զգամ , որովհետեւ կուսակրօնութիւնը ձգած եւ կամ անոր մէջ իսկ աշխարհիկ վայելքներուն անձնատուր եղած դասակիցներ կը հեզնեն այս բոլորը . ե'ս միայն պիտի չի կրնամ խղել այն կապերը , որոնք վարդապետը կը զրկէն կեանքէն , կեանքին իսկ դիմաց . . .

Զո՞ւր ալ չէ որ մարդ անցեալ մը կ'ունենայ . պարապ չէ որ ինքինքին պատմութիւն մը կը շինէ , ի՞նչպէս ուրանալ այդ պատմութիւնը , փշրելով կուսակրօնութեան հանդիսաւոր յանձնառութիւններն ու ժողովրդանուէր ցանկութեան ուխտը :

Ինչո՞ւ կը տառապիմ ուրեմն : Սիրոյ բոլոր լուսաւոր ուղիները խոր , անյոյս անելներ են ինծի համար . լա՞ւ է որ կորսուիմ անոնց մէջ , սանձելով տենչանքիս բոցերն , վերարկուիս մթին ծալքերուն մէջ ամփոփելով անձս ու սեւ գիշեր մը տառապեալ հոգիս թողլով Ամենակալի ահեղ դատաստանին . . .

Շատ կը հազամ նորէն : Քանի մը օրէ ի վեր կողերս անդադրում կը ցաւին և առատօրէն կը թքնեմ . միշտ ալ լորձունքս կը քննեմ . . .

Զգեմ զրիչս , թէեւ զրելը սփոփանք է , ու երթամ վանքին մեծ դրան առջեւ , ճամբուն վրայ Շուշանին սպասելու :

ԻԳ.

Ապրիլ . . .

Որբերը եկան : Լըռին մենարանը ահա կ'արթննայ մանուկներու զուարթ ձայնով : Ինչքա՞ն դորովանքով կը նայիմ այդ աղմկարար տղոց . առաջ որբերու ձայնը չէր բաւեր լեցնելու նոյնիսկ բակը , իրենց ներկայութեան ունեցած էի միշտ թաղծութեան տպաւորութիւնները , որոնք յատուկ են վանական խուցերու : Այսօր ամէն բան նոյնն է , նոյնն է Վանքը , որբերն ալ նոյն , բայց բզզիւն մը , տեւական շշուկ մը կայ շուրջս ու գոհ եմ :

Այս տպաւորութիւնը արդիւնքն է իմ սպասող անձկութեանս՝ որ իր սիրոյն մէջ նաւարեկ , դարձեալ կը դառնայ դէպի իր հին կեանքին : Բայց կարծեմ որբերը աւելի ուրախ են , զիրենք փոխուած գտայ . կազդուրուած կ'երեւան :

Արդեօք դժգոհանքով չի մտա՞ն Վանքին մեծ դուռնէն ներս , ատիկա կը զգամ ես , որովհետեւ միշտ իրենց քաղքի յիշատակներուն վրայ կը խօսին , կը յոյտնեն ամօթխած շեշտով մը այն գգուանքները՝ որոնց առարկայ եղաւ իրենց զրկուած որբութիւնը :

Քանի մը օրէ ի վեր տղոց կը խառնուիմ զքօսանքի պահերուն, հետեւելով իրենց կարծիքներուն, շարժումին և պատմութեան:

Նուէրներ առած են. զգոյշ հպարտութեամբ կը նային իրենց զգեստին, կօշիկներուն, ազնիւ քաղաքացիք որ իրենց չունեցածէն իսկ բաժին հաներ են ասոնց:

Խաչերն ալ չի կենար, անանկ մանրամասնութիւններ կ'ըսէ, որոնք զիս չեն հետաքրքրեր. անմեղօրէն աղջնակի մը վրայ կը խօսի որուն ընկեր եղեր է, և որ իրեն տուեր է ինչ որ չքնաղ և խանդակաթ փոքրիկ մը կրնայ շռայլել ասանկ սիրուն մանչուկի մը, անմեղունակ սիրոյ մը միջոցաւ...

Այդ զեղումի պահերէն դուրս, ան միւսներուն նման անտարբեր չերեւար. անկիւն մը կը կծկուի, սուզուելով երազանքի մը մէջ՝ որուն առարկան չեմ զիտեր, կամ թէ հոն է, քաղաքը, զինք հիւրընկալող տանը մէջ...

Զի՞ կրնար ըլլալ որ պզտիկ մը սիրահարի փոքր աղջկան մը:

Պատահած է նմանօրինակ դէպք մը. ընկերներէս մին, կարինի առաջնորդական անդապահ Սուրէն վարդապետը պատմած է ինծի անմեղունակ սիրոյ յուզիչ դրուագ մը: Որքա՞ն կ'ուզէի որ այդպէս եղած ըլլար, քանի որ ալ ես հակառակ կոչումիս ձայնին կը սիրեմ: Երկու անքնական, չէ՛, աններելի սէրեր: Ուրեմն ես ալ այնքան անմիտ եմ որքան թերեւս Խաչերը իր սիրոյն մէջ. կամ թէ ան ալ ինծի չափ իրաւունք ունի սիրոյ մը...

Կրկին անմտութիւններ կը թափեմ. իմ սէրս յիմարութիւն կը խմցնէ ինծի. ես չեմ այն տարաբախտ մարդերէն որ իրենց թշուառութեան ու կորուստի

անելին վրայ՝ բաղդակից մը կը փնտռեն, հոգ չէ թէ
մանուկ մը ըլլայ ան . . .

Վանքին մէջ ինէ զատ ամէն մարդ երջանիկ է :
Պ. Ալեքսանդրը կ'ըսէր երէկ,

— Քաղաքը լաւ օրեր անցուցինք . . . բայց Վարդա-
պետս, քեզ աւելի նիհար և տժգոյն կը տեսնեմ. տկար
կ'երեւաս, չի ինամե՞ս ինքղինքդ . . . Պոլիս դառնալու
միտք չե՞ս ըներ :

Նայեցայ իր տառապած մարդու աչքերուն, յու-
զումէս կը դողայի, մինչ ան շարունակեց անակնկալ
կերպով նիւթէն շեղելով :

— Ե՞րբ արդեօք աշխարհիկ կեանքը վանքերէն ներս
պիտի մտնէ. պիտի գա՞յ ազատութեան այն օրը, երբ
վանքերը տիպար ագարակներու վերածէինք որջակայ
գիւղացիներուն համար : Պիտի գա՞յ այդ օրը . . .

— Զեմ գիտեր Պ. Ալեքսանդր, բայց աղէկ գիտե՞ս
որ աշխարհիկ կեանքը վանքերէն ներս չէ մտած . . .

— Ինչպէ՞ս . . . հարցուց՝ զարմացմամբ երեսս նա-
յելով :

— Բան չիկայ . . .

Զի դիտեր, խեղճ մարդիկ չէք գիտեր որ աղջկան
մը սիրով կայրիմ : Բայց վերջը այս զրկումներուն :
Զգալ, ըղձալ անլուր ուժգնութեամբ, ա՛հ սիրտս կը
զարնէ որովհետեւ զինքը յիշեցի ահա, հիւծիլ ու շուրջդ
ամէնքը միջավայրին պատիր թելադրութեամբ զգա-
տացած, չիմանան այդ բոլորը, չի գուշակեն :

Կարելի՞ է տանիլ գաղտնիք մը մինչեւ ծայրը, ո՞րը
գացած է . . . «Զիկայ գաղտնիք որ չի յայտնուի» կ'ըսէ
Ս. Գիրքը, բայց ահա հոս ամէնուն մէջ եմ, կը սիրեմ
Շուշանը, կ'անձկամ անոր կուրծքին, դէմքին, շունչին,
ոտքերու դպրտիւնին, մարմինս կը մաշի, ու մէկը չի

գար այս մենութեանց խոռովալի մէկ վայրկեանին թեւիս հպիլ, մըմնչելու ականջէս վար՝ ~~—~~

—Վարդապե՛տ . . . Արտակ, գիտեմ որ Շուշանը կը սիրես . . .

Ատ բաւ է որ ես անոր գիրկը նետուիմ լայահառաջ, աղէխարչ ձայնով, բրածեծ տղու հեծեծանքներով . . . Այդ բոլորը բաւ են ինծի համար իրրե խոստովանանք ու քաւութիւն :

Վանահայրը բթացած է, Ալեքսանդրը թերեւս անփորձ մը, բայց կայ մէկը, Եղիազարը, որ կրնայ նայիլ հոգւոյս խորը, որովհետև թափանցող է ան, գիտէ լուծել գրի, կենդանիներն եւ պատկերի մանրամասն գաղտնիքներն . իմ գաղտնիքս պարզ է, շա՞տ պարզ . . . պա՞րզ է արդեօք . . . ուրեմն ի՞նչպէս չի կրնար կարդալ :

Ատելի է մասնագիտութիւնը, ան խորաթափանց հոգին անանկ անօգուտ նիւթերու մէջ կը մխրճէ՝ որ այլեւս անկարելի կ'ըլլայ անկէտարբեր տեղ նայիլ :

Եթէ ե՛ս երթամ Եղիազարին յայտնել. միակ ելքն է ատիկա և ան միակ մարդը : Բայց ի՞նչ կրնայ տալ ինձ. խրատներ, դասական իմաստութեան խօսքեր, նկարասէրի ու երինազրողի իր կեանքէն սիրոյ դժբաղդդրուազներ, կամ աշխարհը սկեպտիկի մը հայեկով դիտողի յորդորներ . . . Բան մը չեն կրնար բերել այդ բոլորը, ես այդ ամէնուն վրայ կը թքնեմ :

Սիրահարին սիրտը չի կրնար ամոքուիլ . իմաստութեան յորդորը էն մեծ ոճիրն է իմինիս պէս սիրոյ մը գէմ, որովհետև իմաստութիւնը դարերու առապարներէն եկած ծերունի մըն է, զառամ ջատուկ մը, անզօր՝ երիտասարդի մը սիրոյն առջեւ . . .

Բայց ո՞ւր է իմ ուժս : Ահա որ կը դառնանամ նորէն, կատաղութիւնը ակռայներս կը խտղտացնէ,

խածնել կ'ուզեմ. կրնայ ըլլալ որ անոնց տակ թոյն մը
սպասէ . . .

Դարձեալ կերգեն որբերը, որբերը բակին մէջ երգ
մը կերգեն. ծանօթ է ան ինծի, բայց յիշողութիւնս չի
կրնար ըսել թէ ո՞րն է: Երթամ տղոց շարժումին խառ-
նուելու:

Դուրսը գարուն է, ծիծեռնակները ժամուն դրան
կամարակապին անկիւնը բոյն կը շինեն ու գետինը
շոյելով կապոյտին մէջ կը սլանան: Ամէն կողմ կանա-
չութիւն է ու ծաղիկ:

Որբերու հոգին լեցուած ըլլալու է աղուոր բանե-
րու յոյսով, անոր համար անոնք այդքան աշխուժով
կ'երգեն:

Երթամ: Ասիկա այն պահն է, երբ Շուշանը սիրա-
կան գառնուկի մը՝ իր ափով դալարիք ու ծաղկեալ
ճիւղեր կուտայ . . .

Ի՞՞.

Մայիս . . .

Ս. Բարսեղի և Փիլոնի մասին գրուած ուսումնասիրութիւնը կարդացի :

Հոգեւոր կեանքին իրենց նուիրումը զմայլելի է . մածահոգի մարդիկ, որ աշխարհէն հրաժարեցան նուիրուելու համար մենաւորի խոկման ու զրկումներուն : Սակայն երկու զարմանալի խոստովանութիւններ ուշադրութիւնս գրաւեցին սուրբերու անձնակենսագրութեան բաժնին մէջ :

Ս. Բարսեղ կ'ըսէ «հեռացայ բաղաժի բնակութեակն իրեւ չարեաց վառարան, բայց իմացինս ձգել չի կրցայ:» Փիլոն սուրբը աւելի որոշ է՝ «Զգեցի ծնողն, բարեկամ եւ հայրենիք, նուիրուելու համար Աստուծոյ ծառապութեան եւ յաւիտենական ճշմարտութեանց վայերնեան. զո՞ւր ճիզ, կիրքեան մողուեալ եւ խածուած միտք, կամքին ի հիճուկս, կը հակեր աշխարհային բշուառութեանց եւ ընդհակառակն շատ անզաւելիւ մոսծումն աենութեան մէջ ոգեւորեալ ամբոխ մը տեսաւ:»

ինծի համար ի՞նչ աղուոր չքմեղանք այս քանի մը
տողերը . . .

Երկար ատենէ ի վեր ասանկ սփոփանք մը չէի ու-
նեցած . այդ թանկագին տողերուն մէջ վերջապէս կը
գտնէի անգիտօրէն՝ այլ յարատեւ հետամտուած մխիթա-
րութիւն մը :

Ուրեմն՝ որքան ալ կամքը զրահուած ըլլայ ու մար-
մինը անապատականի քուրծերով տրտմի, մարդը աշ-
խարհին ու կիրքերուն նայելէ չպիտի դադրի : Կրօնքի
պատգամներն ու եկեղեցւոյն բանադրանքը անզօր են,
երբ երիտասարդին աւիւնը կը խօսի :

Չեմ գիտեր ի՞նչպէս այդ առղերուն աղդեցու թևամբ
վախկոտ ուղեղս լուսաւոր ու ջերմին դարձաւ : Սկսայ
կացութեանս, զիս շրջապատող իրերուն ու մարդոց
յստակ իմացումը ունենալ, մանաւանդ մտածումներ
ստեղծեցի, շքեղ ու անպարտելի ասպարներու նման
մտածումներ, անվեհեր մտածումներ : Ու անոնց դէմ
խոնարհեցան հոգեւորականի իմ ուխտերս նկուն և
պարտասած :

Տաղանդաւոր բաներ ըսի վեհերոտ Արտակին, իսկ
հեգնութիւնը՝ վերարկուիս սեւ երեսին իր թոյնը հո-
սեցուց :

—Ալ բա՛ւ է պոռացի . . .

Աչքերս արցունքով լեցան, գոհունակութիւնս այն-
քան մեծ էր . ինծի թուեցաւ թէ կրնայի մեծ գործե-
րու, գոնէ մեծագոյնին ձեռնարկել . գիշերի մը յա-
ջորդող արշալոյսէն առաջ, մթնշաղին, փոյթա որ
մռայլ կամ ծիրանաղգեստ ըլլար, հպարտ ու աղատ
պիտի մեկնէի Վանքէն . . .

Անշուշտ փրկութեանս վաղորդայնին իրիկունը ամէն
բան Եղիազարին, Ալեքսանդրին և Վանահօր պիտի
յայտնէի ըսելով,

— Բարե՛կամներ, վաղը կը մելնիմ... հրաժեշտ կուտամ Վանքին ու ձեզի... ներեցէք իմ թերութիւններուս ու մարդկօրէն նայեցէք Արտակին վրայ... անունս Արտակ չէ՛ ալ... ես Արամ կը կոչուիմ, իմ երբեմնի անունս, իմ երբեմնի առնական ու շքեղ անունս Արամ էր...

— Ի՞նչ... յիմա՛ր ես Վարդապետ... ուր կ'երթաս...

— Կ'երթամ...

Նախ կատակ պիտի կարծուէր վճիռս, զուարթութեամբ ընդունուելով. անկեղծ ու յամառ պնդումներուս վրայ կասկածանքով երեսիս պիտի նայէին : Հռութեան պարտկածը իրենց դէմքին վրայ պիտի կարդայի, որովհետեւ անոնց նախապէս ապշած դիմագիծը, յիմարի մը առթած արգահատանքն ու տարակոյսը պիտի հագնէր ապա :

Կեանքիս մէջ ե՞րբ պիտի կրնայի նմանօրինակ երջանկութիւն մը ունենալ :

Ուրիշներու յիմարութեան երկիւղը ներշնչել՝ այլինքն իր մէջ նայիլ բիւրեղի մը անապակ խստակութենէն, բանականութեան մը վրէպը կասկածեցնել՝ հզօր զգալով հոգին քան երբէք, և միտքը անվկանդ՝ ճշտարշաւ արեւի մը չափի...

Քաղաքէն պիտի գրէի քանի մը պարզ բառերով հրաժարագիրս. հրաժարագիր մը առանց բացատրութեան, առանց կեղծաւոր յերիւրանքներու... Յետոյ պիտի գայի Անուշէն՝ Շուշանին ձեռքը խնդրելու :

Ատեն մը ինքզինքս նորապսակ երեւակայեցի, հարսանեկան փափուկ անկողնին մէջ, Շուշանին հետ գրկափարուած... զաւակներու հայր...

Հիմա որ այս տողերը կը գրեմ՝ տակաւ կ'արթըն-

նամ երազէ մը . երա՞զէ մը թէ՝ հնօրեայ ջատուկի մը
թալիսմաններուն կախարդող զօրութիւններէն :

Ահա կը հաղամ, նորէն կը հազամ ու տխրելով
կը տխրիմ, որովհետեւ անզօր եմ ճակատագրին
դէմ . . .

Երթամ իմ սեւ տրտմութիւնս պտտցունել դալար
դաշտերուն վրայ . դուրսը գարունը վայրկեան առ
վայրկեան կ'աճի . կ'ուզեմ աւելի հզօր զգալ մահս,
կեանքի խոլական ու ամենարուեստ փթթումին դի-
մաց . . .

ԻԵ.

Մայիս . . .

Հիւանդութենէս ի վեր առաջին անգամ ըլլալով՝ պտոյտ մը ըրի գետեղը և դաշտերուն մէջ :

Մայիսի հրաշալի օր մը . արեւը վերէն մետաքսեայ շղարչի մը պէս կը սփռուէր կանաչ դաշտերուն վրայ : Վարդագոյն ծաղկած են ծիրանիները, սալորին ձիւնասպիտակ է, ու ինչ որ կ'արբեցունէ մթնոլորտը, փշատի մանրիկ ու գորշ տերեւներու մէջէն խնդացող ոսկի ծաղիկն է :

Անցայ ցանկորմերու քովէն, գետեղը փափկատերեւ ուռիներուն տակ դեգերեցայ ընդերկար, յետոյելելու համար բաց դաշտերուն մէջ : Կուրծքս այս մթնոլորտին անվարժ կ'երեւար, դժուարաւ կը չընչէի, դողահար էր մարմինս ու գլուխս զինովութեան նմանող բանի մը անձնատուր :

Երկար դիտեցի Վանքը արմկող բլուրներու կանաչ կողերը, ու անոնց մէջտեղ ցցուող կարմրորակ գըմբէթը : Ամէն բան փոխուած, փոխուած բնութիւնը՝ նոյնպէս ես որ լուսաւոր ու բարի օրուան մէջէն կա-

կուղ խոտերուն եւ դեղին ծաղիկներու վրայէն կ'անցնէի
ամօթահար :

Եղաւ երբ՝ աշխատաւոր մշակներուն կը մօտենայի,
երէկ բան չի մղեց զիս անոնց քով. չանդրադարձայ
նաև այն ծրագիրներուն վրայ, զորս օր մը՝ նմանօրի-
նակ պտոյտի մը միջոցին, Վանքին հարստութեան հա-
մար յօրինած էի :

Նստայ վարսադիտակ ուռիի մը տակ՝ առուին
եղրը, անորոշ, գրեթէ աննիւթ երազանքի մը անձ-
նատուր, մինչ հօտաղը չեմ զիտեր թլուրներու որ
դարուվարէն ինձ կը զրկէր սրինգի երգ մը, ճարա-
կող հօտէն ելլող մետաղական հնչիւններու հետ : Ուն-
կընդրեցի եղանակին . դէմքս ծոթրինաբոյր հովիկի մը
մը տուած միտ գրի երգին, մարգարտածաղիկի թեւեր
հովին յանձնելով :

—Կը սիրէ՞ զիս, այո՛ . . . ո՛չ . . . բայց գրեթէ միշտ
այո՛ . . .

Երկարօրէն նուազեց հօտաղը՝ ու ես երկարօրէն
անձնատուր եղայ իմ տարփանքի առարկայիս : Մտա-
ծումիս աղջկան շատ յարմար էր այդ սրինգին երգը .
սիրոյ տաղ մըն էր անիկա, շինական սիրահարի մը
աննենգ ու խոռվայի սրտին մէկ էջը . անոր մեղմ ու
ծաւալուն ելեւէջը, յառնող աւիշներու, բոյրերու, կա-
նաչութեան, արեւին գաղջ կաթէն թորող լազվարդին
հետ՝ հոգւոյս մէջ կը թափէր :

Կը հեւայի, արբեցողի նման սրբիռ էի : Երգը
դադար առաւ, ու ես կը շարունակէի զայն լսել դեռ
երկար :

Մէկէն գորովանքի անանկ ինքնացայտ կո՞ւակ
մը ելաւ մէջս, այնպիսի յոյզ մը լեցուց սիրտս որ
փոռեցայ գետնին վրայ՝ և դէմքս թաղելով մարմանդ-

ներուն մէջ, ձեռքերովս սկսայ թափահարել կանաչութիւնը։ Հողին, բնութեան հետ նոյնանալու, անոր մէջ անէանալու պապակ մը եկաւ վրաս, սեւ հեծեծանք մը կուրծքս լեցուց ու արցունքներս հոսեցան . . .

Չեմ գիտեր որքան լացի, երբ մատի մը հպումը զգացի ուսերուս վրան։ Շուշանին վրայ խորհեցայ։ այս անտարակոյս Ան էր փափկածդօտ ուսիին տակ, գլխուս վերեւ, որ շիկնած ու քնքշօրէն դողահար՝ զիս կ'արթնցնէր։

Ամօխն ու վախը զիս հողին գամեցին։ շարունակեցի մնալ հին դիրքիս մէջ, խեղդելով լացս։ Յետոյ յամրօրէն վեր առի գլուխս, ցատկեցի, չորս կողմ նայեցայ։ վազելով ծառերուն քով՝ թուփերու ետին անցայ փնտռելու համար անիկա՝ որ եկած էր կենալու. գլխուս վերեւ ու տեսած էր դեղին կոճակները մարդարիտներուն ինչպէս անոնց ճերմակ թերթերը . . .

Յուսաբեկ՝ իջայ գետեզը զովացնելու համար ճակատս։ Վարդագոյն շոգիներով լեցուած օդը ջուրերու խաղացքին մէջ կը թափէր իր ոսկիի. ծիրանիի ու վարդի գոյները, մինչ դէմի դաշտերուն կանաչը յարաշարժօրէն մթագնելով, երբեմն լուսաւոր ծփանքով մը կողողուէր։ Այս ամէնը իրականութիւն էին, կամ իրականութեան երազը, ես կը տեսնէի զայն՝ այդ երազը, ու յանկարծական վախով մը կը լեցուէի թէ մի գուցէ մէկէն վերջ գտնէր ան։

Հեռուէն, մրգաստանի որմերուն ետեւէն կուդարծանրաշարժ հօտերուն վերադարձի աղմուկը եւ աւելի բարկ, աւելի կծու կ'ըլլար հոտեւան փշատներու հոգին։

Վերադարձայ։ Վանքին մեծ դրան տակ տեսայ զինքը։ Յիսուս-Փրկիչ՝ դուն գիտես թէ երբէք սիրտս այդքան հզօր բարախած չէր։ Կը սեղմէի վերարկուիս

ծալքերը կուրծքիս վրայ զուր տեղը : Ինծի այնպէս կուգար թէ, սիրտս ծեծող անձնիւր հարուած՝ անկէ դուրս կը ցատկէր երթալ զգետնելու համար Շուշանը, յետոյ անոր առջեւ քրքիջով մը կայնելու, կամ աղերսալից պատմելու համար բոլոր վէպս անոր . . .

Կքեցի գլուխս, հազիւ բարեւելով անցայ քովէն, իր զարմանահար ակնարկներուն տակ :

Անկողնիս վրայ փռուած՝ շատ լացի այս երեկոյ : Այնպէս կուգայ ինծի որ լործունքիս հետ այսօր կարմիր բան մըն ալ թուքի . . . արդեօք թոքախտաւո՞ր եմ :

ԻՉ.

Մայիս . . .

Այս երկրորդ անգամն է որ Շուշանն ու իր մայրը քաղաք կ'երթան։ Հիմա թերեւս աւելի քիչ կը խօսիմ հետը, բայց իր հեռաւորութիւնը չեմ կրնար տանիլ, արդէն Վանքին մէջ իսկ զրկուած եմ իրմէ։

Միշտ աչքս ճամբուն վրայ է. գետեզրէն անդին ուղիներու երկարութեանը վրայ կը մաշին իմ ակնարկներս, երբ կ'երթամ ժամերով արեւին տակ, շիրմաքարի մը վրան նստիլ։

—Ե՞րբ պիտի գայ . . .

Վանահօր հարցուցի այս բացակայութեան պատճառը, մայրը հրաման առնելու ատեն ըսեր է որ Պոլսէն եկած բարեկամ մը տեսնելու կ'երթայ, Վանահայրը ասիկա ըսելու ատեն, ինչու նշանակելի ժպիտ մը բերաւ կարմիր ու ատելի դէմքին վրայ։ Գուշակա՞ծ է . . .

—Ցա՛ծ կնիկ, թերեւս Շուշանը նշանելու կը տանիս, այս կասկածն ունիմ։ Բայց որու կրնայ նշանել, ով կրնայ տիրանալ այդ չքնաղ ու աղքատ աղջկան. անմիտ հարցում. ամէն մարդ, կօշկակար մը ահարկու

Ճեռքերով՝ կարծ խելքով, առառւընէ մինչեւ իրիկուն պատանքու կտաւներ ծախող՝ խանութիւ աշկերտ մը, զրիչի մը կտորով հաղար անմառթիւն չարող գրագիւրին մէկը :

Ով որ ալ ըլլայ, նոյնիսկ մտքով ու գրամավ հաշրուստ մը, ես իր թշնամին եմ, մահացու ոսոխր. ահա արդէն իսկ կը զգամ լեզի բանի մը խոկութիւնը՝ որ ատելութիւնն է բոլոր մարդոց հանդէպ. ալ գէշ կը տեսնամ աշխարհը, գտժան, չարասիրտ, իմ բոլոր աղէտներու իրմէ կուգան :

Առաջին անգամ երբ Շուշան մեկնեցաւ Վանքէն, որիշ մտածում չի կրցայ ունենալ, պիտի նշանուի ըսի, մանաւանդ որ վերադարձին՝ Անուշ գաղտուկ մը կը խօսուըտէր միւս անտեսուհիին հետ, ի՞նչ բանի վրայ կրնար խօսիլ. թերեւս ալ շատ անգամ ան այդպէս խօսած էր ու ես չէի նշմարած, բայց հիմա սէրը զիս կասկածու եւ իրատես կ'ընէ, ես բնազլօրէն կը հաւատամ նշանուքի մը կարելիութեան, եթէ արդէն իսկ իրագործուած չէ: Խեղճ կինը ատկէ զատ ուրիշ բան չէր կրնար ընել սակայն, ո՞ր մայրը սեւազգեստի մը վրան պիտի խորհէր . . .

Այդպէս է. բայց ահա կը տառապիմ ես, կը տառապիմ . . .

Այնպէս կը տառապիմ եւ նախանձով կը լինամ որ, ամէն անգամ երբ Շուշանի լուստոր գիծերն անցնին իմինիս մաշած թխութեանը առջեւէն, յիմարութիւն կը խմեմ, լուսնոտի մը սարսուռներով կը կատղիմ, ինքղինքս ոճիր գործելու կարող կը զգամ:

Դաշոյն մը կը բաւէ. նուրբ, սուր, ափիս մեծութեամբ դաշոյն մը, թող ըլլայ ճաճանչաւոր խոչ մը, օրէնեալ ջորի մէջ ընկղմող մանր խաչերուն փոքրա-

գոյնը, սնձանօթ ոսոխներուս ճակտին բանալու համար կարմիր ճեղք մը, ինչպէս աղէկ ձմերուկի մը վրան. լաւ է զիւտդ չէ՞ Արտակ. ձմերուկին վրայ սայրասուր գործիով խիստ վերք մը ստեղծել: Չե՞ս վախնար հէզ սիրալու և ազաղուն անգամներս չէ՞ք դողար, ո՞չ կ'ըսեն, երբէք... Չգել որ նման ստեղծագործիւն մը կոպիտ թեւերու մէջ խամրի, ամոյն դաւակներ ծնի: Իրա՛ւ այս պահուն բան մը կ'ըլլամ, գլուխս կերերայ ինքն իրեն ու կ'ըղղամ որ դէմքս խածնող մը կայ... յիմարութիւնն է:

Այս բոլորը ենթաղրութիւններ են, սնոտի երազներ թերեւս: Նոյն բանն է, երբ ամիսներ վերջ իրագործուին. այն առե՞ն, չեմ զիաեր՝ թերեւս մոռնամ կամ մեկնած ըլլամ:

Երթալու, հեռանալու եմ ասկէ քանի որ ամէնուն բերնի ծամոց եղած չէ գաղանիքս. արդէն Եղիազարը գիտէ ամէն բան, երէկի իրեն տուած այցելութիւնս ապշեցուցիչ յայտնութիւն մը եղաւ ինծի համար:

— Մեկնելու ևս ասկէ Արտակ, ըստ ինծի, որովհետեւ կլիման չի յարմարիր քեղի...

— Քաղաքի բժիշկն ալ նոյնը կ'ըսէ, պատասխանեցի:

— Բու հիւանդութիւնդ կրկնակ է, շարունակեց:

— Կրկնակ, պոռացի երեսին, ոտքի ցցուելով, մատնուելու մեծ վախով մը համակուած:

— Այո՛. զիս իբր մեծ եղբայր մը ընդունէ. ինչո՞ւ ծածկեմ, երկար ժամանակէ ի վեր դիտած եմ կեանքդ եւ կ'ըսեմ թէ գէշ զառիվարի մը վրայէն կ'երթաս...

— Ինչո՞ւ...

— Հիւանդ ես ու կը սիրես...

— Աա՛հ...

Այս եղաւ միակ բացագանչութիւնս. նետուեցայ իր

ծունդերուն առջեւ, ու գլուխս թաղելով գիրկին մէջ՝
սկսայ հեկեկալ :

Յետոյ ոտքի ելելով գոչեցի,

— Հիմնովին կը սխալիք, չեմ սիրած երբէք՝ բայց
հիւանդ եմ, կարծեմ թոքերէս արիւն կուգայ . . . բայց
կ'աղաչեմ այդպէս լուրեր մի տարածայնէք . . . մի, մի՛
կ'աղաչեմ, ես ի՞նչ ընեմ այն ատեն, անդարձ պիտի
կորսուիմ . . .

Ու նորէն լալ սկսայ անյուսօրէն սեւ, սրտակեղէք
հսծեծանքով մը, ձեռքերովս ճակատս ու դէմքս գոցած :

— Ծածկելու պէտք չիկայ, կարծուածին չափ ան-
տեղեակ չեմ յուզումներուդ. ամիսներէ ի վեր հալիլդ
կը տեսնեմ, այսօր առիթն է որ քեզի ըսեմ բոլորը.
Վանահայրն իսկ զարմանալի կը գտնէ վիճակդ եւ չա-
րութեամբ կ'ըսէր անցեալ օր ժամէն վերջ՝

— Սրտակը սիրահարուած մարդու մը կը նմանի . . .

— Ապահովցուցի զինքը թէ՝ հիւանդութեան ար-
դիւնքն է մտամոլոր վիճակդ. Վարդապետ Պոլիս մնկնե-
լու ես, Որբանոցը հոգեվարք է, Վանքն ու շրջակայ Հա-
յութիւնը չեն կրնար զայն ապրեցնել, կեդրոնէն ալ
նպաստ չի գար, ամէն բան քիչ օրէն պիտի քայքայուի :
Քեզի կը մնայ կարելի եղածին չափ շուտ մնկնել : Լուրջ
դարմանի կը կարօտիս, շա'տ լուրջ, ուրիշ բանի վրայ մը-
տածելու ատեն չէ . յետոյ զղջալը զոր է . . .

Այս խօսքերը խաղաղեցնող դեղի մը նման ազնիւ
էին : Անկարելի էր ստել, անձնատուր եղայ Եղիաղա-
րին, պատմեցի բոլորը, մինչ ան վոքը մագաղաթի մը
աղտերը կը մաքրեր խոնաւ լաթի մը կտորով : Խօսած-
ներս հիմա չեմ յիշեր, անկապ էին, կցկտուր . ատեն-
ներէ ի վեր մէջս կուտակուած զղացումներու ու մտած-
ման թերատ պատկերները գծեցի իրեն շատ արագ,

հեւ ի հեւ, երբեմն կիսաւարտ ձգելով նախադասութիւն, մը՝ հազարու համար երկարօրէն, մերթ չնշասպառ կանգառնելով բառի մը վրան։ Իր ալեւոր և հայրական դէմքէն կը հետեւցնէի թէ, Եղիազարը իմ կցկտուր խօսքերէս ամբողջ սիրոյս վէպը կը կազմէր շատ յըստակորոշ, նման՝ նոյն պահուն իր ձեռքին մէջ՝ կեղտերէն մերկացած «քարկոծ Ս. Ստեփաննոս»ի նկարին։ Շատ խօսեցայ, նոյն իսկ աւելորդ, անխոստովանելի բաներ ըսի։ սիրտս սնգամ մը բացած էի, պիտի պարպէի դայն, թերեւս թեթեւութիւն գար վրաս։

— Տե՛ս սա զարդարիրը, ԺԳ. դարու Աւետարանէ մը մնացած միակ է՞ն է։ աղուոր չէ։

— Այո՛ մրմնչեցի։

Աւելութեամբ լեցուեցայ մէկէն։ այս մարդը սէրս ու վիշտերս կը հեգնէր ու ոյն զիրար կացահարող, գունազեղ ծաղկըներով ընդելուզուած թռչուններու խումբը հրէշներու նման երեւցան աչքիս։ Կ'ուզէի խլել այդ մազաղաթի անշնորհք էջը, խածատել, ոտքով ճզմել։

— Երթա՛մ Պ. Եղիազար, ըսի, բայց խնդրեմ, շատ կաղաչեմ, հօր մը պէս ներողամիտ եղէք ըսածներուս համար, ու մանաւանդ մոռցէք զանոնք, որովհեաւ շատ մը չափաղանցութիւններ ալ կան մէջը։

— Զէ՛ վարդապետս, բոլոր ըսածներդ շիտակ են, մի՛ սրտնեղիր երբ զարդագրին հանդէպ հիացումիս՝ քեզ ալ մասնակից ընել ուղեցի։ զիտե՞ս ծերութիւնը։ Բայց կը կրկնեմ՝ նախ առողջութիւնդ։ վերջը անօգուտ կ'ըլլայ։

Բակին վրայ նայող նրբանցքին մինչև ծայրը ընկերացաւ ինծի, մէկ երկու բարեկոմական հարուած տալով, ուսիս։ Լաւ մը սրբեցի աչքերս սանդուխներէն իջած պահուս։ բակին մէջ՝ ուր տղաք աղմկալի խաղ

մը կը խաղային, քանի մը բառ փոխանակեցի Պ. Ալեք-
սանդրին հետ :

— Հա՛յր Սուրբ, այսօր աղէկ կը տեսնեմ քեզ :

— Աղէ՛կ . . .

— Այս' չատ աղէկ, դէմքդ զունաւորուած է :

— Թերեւս Պ. Ալեքսանդր . . .

Այդ պահուն Վանքին մեծ դռնէն կուղային այ-
ծերը, գառներն ու ոչխարները . միմնոլորտը քանի մը
վայրկեան անտանելի աղմուկով ու մայիւններով լեց-
ուեցաւ, մինչ տամուկ բուրդերէն ելլոզ հաճոյալի բուրում
մը ողողեց բակը . քիչ մը վերջ լոեց ամէն բան . տղաք
ալ չէին խաղար : Յետամնաց գոմշուկ մը, չեմ գիտեր
ինչո՞ւ առանց որոշ զոհունակութեան, երբեմնի զուար-
ճալի բառախաղ մը յիշեցուց ինձի :

Յամեցող գտոնուկ մը՝ ժամուն դռնէն դէսլի խո-
հանոց կը վաղէր մայելով . ատիկա այն անտառնն էր
որ տերեւ ու ծաղիկ կուտէր Շուշանի ափէն . հովիւը
գաւաղանը արձակեց անօր ոտներուն, գառնուկը ցա-
ւաղին մայիւնով մը փախաւ ներս . . .

— Ե, է՛, մի՛ զարներ վայրենի, պոռացի, ու ծայնա
խեղդուեցաւ յուզումիս մէջ :

Յետոյ վաղեցի դուրս, դո՛ւրս, նստելու շիրմաքա-
րի մը վրան, երկարօրէն յառելով մթարին մէջ հազիւ
գծագրուող ուղիին, ուրկէ պիտի ծագէր Շուշանս . . .

ԻԵ.

Մայիս . . .

Եղիազարին հետ ունեցուծ յուզումնալի խօսակցութենէս վերջ՝ վիճակս չէ բարւոքած :

Միսիթարուիլ կարծեցի սիրտս մէկուն ափը պարպելով, սակայն քանի մը ժամուան սփոփանքէ վերջ՝ գտայ սովորական վիճակս, հիմա՝ երբեմն ալ կասկած կ'ունենամ թէ մի գուցէ ծերունին յայտնէ ամէնուն՝ ամէն բան . . .

Կը ճանչնամ Եղիազարի հոգին՝ ինչպէս ոսկեայ սկիհի մը պարունակութիւնը, բայց իմ մտածմանս ու զգացումներուս տէրը չեմ ես. ժամանակէ մը ի վեր սանձաինէ դուրս ճակատագիր մը կը վարէ. մնուա՛ւ երբեմնի փառաւոր կամքդ Արտակ . . .

Եղիազարը կարծես գիտնալով անձկութիւնս՝ միշտ կայցելէ ինծի, աշխատելով զուարթութիւն ճարել. կը զգամ իր ազնիւ ճիգը՝ ու երբեմն դիտումնաւոր ժպիտ մը կը ստեղծեմ շրթունքիս ծայրը :

Երբ հատնին իր սրամիտ խօսքերը, այն ատեն՝ ձեռագրերուն վրայ կ'անդրադառնայ, նկարներու

ու անոնց գծագրիչներուն անունը կուտայ աղապատանքով :

Մեկնելէ առաջ՝ առողջութեանս համար յուսադրիչ մէկ երկու բառէ վերջ՝ կը կրկնէ միշտ :

—Արտա'կ մեկնելու ես, լաւ ես բայց խնամքի կը կարօտիս . . .

Կը կարօտիմ շա՛տ խնամքներու ու թերեւս ալ եւ ոչ մէկ խնամքի . . . Արդեօք Եղիազարը չի՞ խորհիր իր հոգւոյն ճշմարտութեան մէջ՝ իմ մօտաւոր մահուանս վրայ : Հիւանդներու հետ խօսելու կերպ մը կայ . գերեղմանի մօտ գտնուողին իսկ՝ գարնան պառյաներու ու փրցուելիք վարդերու վրայ կը խօսին . . . գիտեմ այդ ամէնը :

Մեկնելու եմ ասկէ, խոստացայ Եղիազարին հեռանալ Վանքէն, կեղրոնական վարչութեան դրկուելու հրաժարագիրս ալ պատրաստած եմ : Ի՞նչ նպատակներով եկայ հոս ու որքան անփառունակ է այս վերջաւորութիւնը . . .

Բայց այս ամէնը, Եղիազարին պատկառելի ու բարեկամ խօսքերը, մեկնումի յոյսերս, հիւանդութիւնս որ յամրօրէն կը գրաւէ թռքերս, որովհետեւ արիւն կը թքնեմ ու գիշերները հազի նոպայներ կ'անցունեմ ոչինչ են՝ սէրս կը շահապետէ ասոնց վրայ ու իր առարկան կուզէ, կը պահանջէ . իր անուշ առարկան՝ որ ահա արդէն իսկ շաբաթ մը կ'ըլլայ՝ եւ հոս չէ . . .

Մինչեւ ե՞րբ նստիմ շիրմաքարին վրայ, որուն մօտ ուզեցի մայրամուտի մը՝ իրեն մերկացնել հոգիս . մինչեւ ե՞րբ յետամնաց թռչուններուն հետ դառնամ յուսաբեկ՝ խուցիս մենութեանն ու մութին մէջ թաղել սարսուուն էութիւնս . . .

Յոյս չիկայ գիտեմ . . . բայց պիտի նստիմ խաւա-

բին մէջ գիշերն ալ՝ եթէ չի վախնամ Վանահայրէն, որքերէն. պիտի դուրսը նստիմ՝ որովհետեւ դոդոշներու երաժշտութիւնը յիշատակներս կ'օրօրէ ու քաղաքին կողմը վառող լուսածոր աստղ մը՝ հոգւոյս սեւ բոցին կը ժպտի, անոր ակնարկներուն նման . . .

Կը սպասեմ Շուշանին, որ քաղաքն է. հո՞ն է, կրնայ մեկնած ըլլալ. անկարելի է ատիկա՝ որովհետեւ հոս են իրենց գոյքերը :

Ծերուկ տնտեսուհին ալ այս յապաղումին պատճառը չի դիտեր, բայց վստահեցուց զիս որ մէկ երկու օրէն մէջտեղ կ'ելլեն :

Մանկութեանս օրերուն՝ եղած է որ սպասուած բանի մը հրապոյրը ժամերս երկար ու տաղտկալի ընէր. հիմա սպասումին անձուկը կուտէ զիս, կը կըրծուիմ ևս ինչպէս ժամուն թանկ կտաւները որդերէն, կամ կարմիր պղինձը կանանչ ժանդէն :

Ինծի ծանօթ չէ անոնց երեւնալու պահը, բայց կը կարծեմ որ ամէն յամեցող վայրկեանի հետ՝ հեռաւոր արահետին վրայ սլիտի ծագի Շուշանի լուսաստուերը՝ ինք գեղանի և արագաքայլ, ետեւէն՝ մայրը յոգնաբեկ ու դժգոհ . . .

Ի՞նչպէս ըլլար որ մէկէն անցնէին բոլոր ժամերը ու ան երեւար . . .

Անկարելի յիմարութիւն մըն է այս, բայց ևս յիմարութիւնը կը նախընտրեմ ու կը ճաշակեմ սիրոյս առաջին օրերէն ի վեր . . .

Շուշանի պատկերն ալ յամրօրէն կը կորսնցնեմ : Նստած մեծ դրան մօտ, սպասումէն յուսաբեկ, պարտասած յառումներէս՝ կը գոցեմ աչուըներս, իր պատկերին նուիրուիլ կուղեմ. երեւակայութիւնս կը մերժէ ինծի տալ այդ պատկերը : Այն ատեն հնարքներու դի-

մելով, հիւանդութեանս օրերը միտքս կը բերեմ. Եկեղեցին, բակն ու խոհանոցը, գետեղը դալար անդերուն մէջ կը փոխադրուիմ, ծանօթ շրջանակներու մէջ անոր պատկերը վերստեղծելու համար. չոր ու անիծուած միտք չի գործեր, թերեւս ալ կը քայքայուի մասնիկ առ մասնիկ . . .

Երբ ամէն հնարք անզօր ըլլայ, այն տանն յուսահատութիւնս ալ կը բեկի լարուած դերձանի մը պէս ու ալ սիրոյ գինովութեանը կապաւինիմ:

Այդ լքումի վայրկեաններուն է որ յանկարծ մէջս կ'իյնայ ան. կը տեսնեմ զինքը չքեղ ու բաղձալի. հազիւվայելքին հսկած՝ ահա նկարը կը սուզի մէզին մէջ . . .

Այդ բոպէին՝ մէկէն տուլութեան եղիծը կը վերածի մէջս, ինչպէս այս տապանաքարերուն անկիւնը գաժան վուշը. Շուշանի նշանածը կը տեսնեմ զազրադէմ, գարշելի, իր մեծ քիթով, մսոտ շրթունքներով, գիշատիչի տչքերուն վրայ՝ նսեմ ճակատով մը :

— Այս, ի՞նչպէս մեծ, լորձնոտ բերնովդ պիտի համբուրես իր աղուոր դէմքը, դո՛ւն անասուններուն էն գծուձը, ինչպէս իր ճկուն մարմինը այդ փայտահարի թեւերուդ մէջ պիտի տրոբես . . . լոէ՛ սիրս, ըսածս գիտեմ:

Ես ալ գեղեցիկ չեմ, բայց բոլոր մարդիկ ինէ տգեղ են . . .

Ալ չեմ կրնար գրել. բա՛ւ է ու շատ իսկ այս օրագրի անշահ կտորը, յետոյ ի՞նչ բանի կրնայ ծառայել . . .

Գիտեմ՝ երբ հիւանդանոցի մը անկիւնը տաժանելի հոգեվարքէ մը վերջ մեռնիմ՝ աշխարհքէն մուցուած, օրաթերթի մը շահագործման նիւթ պիտի կազմէ . . .

Վարդապետի մը օրագիրը հետաքրքրական է չէ՞ . մանաւանդ վարդապետի մը սիրոյ օրագիրը, հազուա-

գիւտ է ատանկ բան մը, յետոյ նոր զգայնութիւն ու
կիրքի ի լոյս չի հանուած տպաւորութիւններ կրնայ
քաղուիլ անկէ . . . Այս էջերէն տող մը իսկ պիտի չու-
նենան . . .

Երթամ Խաչերին քով՝ երէկուընէ ի վեր տկար է,
զօրաւոր զլիսու ցաւով մը՝ խեղճ փոքրիկը չ անկողին է
ինկած . . .

Ի՞՛

Յունիս . . .

Խաչերին հիւանդութիւնը կը ծանրանայ . տենդը կ'աւելնայ երբեմն ու յանկարծ կը դաղրի : Ասոնք լաւ նշաններ չեն :

Մեղմօրէն կը հեծէ երկարատեւ ու միօրինակ ձայնով մը՝ որ աւելի ցուրտին ու անօթութեան մատնուած անասուններու մղկացին կը նմանի :

Չուզեր խօսիլ , իմ բոլոր կարեկից հարցումներուս հաղիւ կը պատասխանէ : Իր ազաղուն մատուցները ճակատին վրայ են միշտ , հոնկէ դուրս հանելու համար ցաւը՝ որ զինք անկողին է նետած :

Ի՞նչ կրնայ ըլլալ այս հիւանդութիւնը . անողոք բան մը կ'երեւայ , իր տագնապները կը տեսնեմ ես Խաչերի արդէն իսկ քամուած դէմքին վրայ :

— Բժիշկը անհրաժեշտ է կ'ըսէր Պ . Ալեքսանդրը . իմ կարծիքս ալ նոյնն է՝ սակայն Վանահայրը կը կրկնէ միշտ ,

— Տէ՛ որբ ըսածդ դիմացկուն է , անհոգ եղիր Արտակ վաղը ոտքի կ'ելլէ . . .

Հակառակ Վարդանի այդ դժկամութեան՝ արդէն քաղաք զրկեցինք ծառայներէն մին, հիմա բժիշկին կը սպասեմ վայրկեանէ վայրկեան :

Զարագոյժ նախաղգացումը ինծի ման մը կը հաւաստէ . Խաչերի մահը, թերեւս իմինս ալ :

Ե՞ս, ալ ուրիշ բանի վրայ չեմ կրնար խորհիլ . դեղեւուն՝ այլ կենսալի բանականութիւնս դէպի սեւ գիծ մը կը վաղէ . մահուան ճամբայներ կը տեսնեմ միայն, թէեւ ամօթալի է վարդապետին համար՝ կեանքի արշալոյսին հակող անմեղ հոգիի մը վերջալոյսին նայիլ :

Պիտի իննամեմ Խաչերը, իմ պարտքս է կարելին ընել . բայց ի՞նչ կ'ընեմ ես ինքզինքիս համար, կամ ուրիշները կը խորհին իմ վրաս . բոլոր նոր առած դեղերս անօդուած կ'անցնին :

Երէկ իրիկուան դէմ, որբերու ննջարանին մէջ՝ երբ Խաչերի սնարին քով նստած էի, մէկէն սենեակին դուռը բացուելով՝ Շուշանը հեւասպառ, քրտնած ներս մտաւ . տեղէս վեր ցատկեցի, չեմ գիտեր սիրտս ի՞նչպէս կաղաղակէր այդ պահուն : Աղջիկը զարմանահար յետ գնաց, անմեղունակ ժպիտով մը :

— Դո՞ւն ես Շուշան . . . ո՞ւր էիր . . . այս ո՞րքան բացակայութիւն օրիորդ :

Յետոյ կատակելով աւելցուցի՝

— Է՛ քաղաքը ի՞նչ ըրիք տեսնեմ . . . ի՞նչո՞ւ գացիք . . . բարեկամնե՞ր եկած էին Պոլիսէն . . .

Յառեցայ իրեն . նախ շիկնեցաւ, ապա տժգոյն տեսայ դինք :

— Այո՛ հայր սուրբ, ազգական մը ունէինք . . .

— Լա՛ւ, լա՛ւ . . .

Երջանկութիւնս պատմել դժուար է . կարծես դարու մը կարօտ կառնէի իրմէն :

Շոյելով Խաչերի չոր եւ այրող ճակատը, սովածի անկշտութեամբ կը նայէի Շուշանի խարտեաշ մազերուն, սպիտակ դէմքին, աչքերուն՝ որոնց թուխ թարթիչներէն բիւրեղեայ կտպոյտ լոյս մը կը սահէր, կիյնար վրաս երբեմն. ու ես դողանար կըմպէի այդ լոյսը, վայելելով ծաղկենկար տպածոյէ շրջազգեստէն ցայտող իր դաշն գիծերը։ Անոր մարմինէն ելլող այդ չնորհին հետ՝ ինծի կը հասնէր նաև լեվանտի բոյր մը, որ կը սարսռացնէր բոլոր անդամներս, ջիղերս խտղըտացնելով։ Մեզմ՝ այլ աւելի արագ կը դառնար սրտիս զարկը . . . կը զգայի ատիկա։

Հրաշալի՛ էակ, աւելի գեղեցիկ կ'երեւիս, աւելի շնորհալի քան Աստուածամայրը՝ զոր Եզիազարը անգամ մը միայն ցոյդ տուաւ ինծի . . .

— Ուրեմն բարեկամներ տեսնելու զացեր են կ'ըսէի իւրովի։ Շուշանը չի կրնար ստել, ես կը հաւտամ իրեն եթէ ստէ իսկ։ Բայց ե՞րբ հայ աղջիկ մը կրցած է իր կեանքի էն մեծ դէպքերէն մին յայտնել համարձակ։ Փոյթս, ան քովս է հիմա, կը տեսնեմ զինք, բաւ է ինծի այդ քանը։

Տեսնելով այս աղջիկը, աւելի լաւատես դարձայ Խաչերի հիւանդութեանը մասին։ Խաչեր նուազ նիհար երեւաց ու իր հեծեծանքը յուսահատութիւնս չէր սլրկեր այլեւս։

Շուշան բաւական մը նայեցաւ Խաչերին, ճակատը շոյեց, խանդակաթ բաւեր աւելցուց՝

— Զէ՛ Խաչեր աղուո՞րս, վաղը պիտի աղէկնաս, բան մը չէ, նայէ՞ տաքութիւն ալ չունիս . . .

Խաչեր շեշտակի կը նայէր Շուշանին. իր գորշ աչքերը արտայայտութիւն չունէին, կամ թէ անոնց յառաւմը ներքին աւերող ցաւի մը միօրինակ, կատաղի աշխատանքը կը պատմէր։

Յանկարծ՝ Շուշան հակեց գլուխը, թոթուեց կուրծքին վրայ, ձեռները աչքերուն տարաւ, շրմներուն անկիւնները բեկում մը ունեցան. խուսափուկ հեծկլտուք մը լսեցի ու տեսայ թէ կը փախէր . . .

— Շուշա՞ն, Շուշա՞ն կանչեցի ու իր ետեւէն դուրս նետուեցայ մինչև որբերուն դասարանին առջև, սան դուխին գլուխը. հոն բնաղդաբար կանգ առի: Պ. Ալեքսանդրը և որբերը դասարանէն դուրս եկան ապշահար. կարծես աղէտ մը պատահած էր:

— Ոչի՞նչ, պատասխանեցի ամօթով, Շուշանին ետեւէն վազեցի որ բժիշկը գալուն՝ անմիջապէս հոս զրկէ . . .

Վարժապետը ժպտելով՝ ներս հրեց տղաքը:

Լքուած ու հէգ որբեր, այսպէս ձգած եմ զիրենք, մինչդեռ իրենց տառապանքը հոս բերաւ զիս:

Ի՞՞.

Յունիս . . .

— Դժբաղդ պղտիկս . հէգ Խաչեր . . .

Բժիշկը եկաւ , քննեց ու եզրակացուց՝

— Ծանր մէնէնժիթ մըն է Վարդապետ . . .

— Բժիշկները հիւանդութենէն աւելի մտհը կը ճանչնան՝ ըսի յուսարեկ , յետոյ կրկնեցի , մէնէնժիթ՝ չէ՞ Տոքթոր , ու բաւական մը յառեցայ բժիշկի իր սուր դէմքին՝ որուն վրայ սև ակնոցներ՝ կարգիլէին անոր ակնարկը որոշել :

— Այո՛ մէնէնժիթ . դեղ չեմ կրնար տալ , միշտ պաղջուրով թրջեցէք գլուխը . իսկ դո՞ւք Վարդապետ . . .

— Վիճակս գիտէք . . .

Նորէն քննեց զիս . զարկաւ ցուցամատովը կուրծքիս տախտակներուն , քունքը երկարօրէն փակցուց սրտիս՝ ու միշտ նոյն հեղ ու անտարբեր ձայնով յարեց՝

— Դացէ՛ք ասկէ , կարելի եղածին չափ չուտ հեռացէք Վանքէն . . .

Ճերմակ թուղթի մը վրայ դեղերու անուններ շարելով երկարեց ինծի , մինչ ես կ'ըսէի ,

— Բժիշկ, ես իմ հիւանդութիւնս շատ չեմ զգար,
որովհետեւ աւելի ծանրն ու յոռեգոյնը կայ։ Զի խօսեցաւ։

Իրեն մինչև Վանքի մեծ դուռը ուղեկցելէ վերջ՝ վա-
զեցի ելայ Խաչերին քով։

Փոխն ի փոխ հիւանդին քով կը հսկեն Անուշն ու
պառաւը։ Երբեմն Շուշանն ալ կուգայ։ Եղիազարը քիչ
անգամ այս կողմ կանցնի իր սենեակէն՝ սակայն երկա-
րօրէն կը նստի հիւանդին քով։ միայն Վանահայրն է
որ անտարբեր կը մնայ այս ամէնուն։

Վանքին կեանքը լռին է, սակայն լի տխուր գոր-
ծունէութեամբ։ ամայի բակէն որբերէն մին կը վազէ
երբեմն ձեռքը շիշ մը, կամ անձեռոց մը բռնած։ յա-
ճախ կիներն են որ երագաքայլ կերթան հոս ու հոն։

Անշշուկ կ'անցնին ժամերը։ չեն անցնիր՝ մենք
կանցնինք։ Որբերը յանցաւորներու երեւոյթով կը պըտը-
տին։ ալ չեն երգեր, թէև երգերու ու հաճոյքի եղա-
նակն է աս։ կուգան դրան անկիւնէն կը դիտեն Խա-
չերը ու կը փախին։

Հիւանդութեան տասներորդ օրն է աս։ տղուն վիճակը
աւելի ծանրացած կը տեսնեմ։ Արդէն նիհար, հիմա ափ
մը դարձաւ, գիշեր թէ ցերեկ կը հեւայ կամ բարձրա-
ծայն կ'աղաղակէ։

Աչքերը շիլ կը նային, յաճախ սարսափով մը դա-
նոնք կը գոցէ լոյսին դէմ։ կը կծկուի վերմակին տակ ու
երկար կը մնայ տաժանելի սարսուռով մը՝ խօսելով ան-
հասկնալի, հատկուն բաներ։

Դիշերները կը զառանցէ։ ինծի համար դժնդակ է
լսել իր զառանցանքը։ Երբեմն անանկ կը թուի թէ՝
ես եմ զառանցողը, որովհետեւ զօրաւոր ջերմով մը ես
ալ իր հետ կը տառապիմ։

Երէկ գիշեր երկար ու աղեխարչ նըռւիւններէ վերջ,

քանի մը կտրատուած ձայն հանեց։ յետոյ գլուխը ուժ-
զնօրէն վեր բարձրացնելով՝ պրկեց շրթները, ճակա-
տէն մինչեւ վիզը ջղային սարսուռ մը ինկաւ։ այն ատեն
կրկին թաւալեցաւ բարձին վրայ։

Այդ սենեակը պառկող տղաքը չեն քնանար, գի-
տեմ ես ատիկա։ երբեմն իրենց թոյլ հառաջանքը կը
լսեմ, եամ վախին աղղեցութեան տակ ամփոփուող
անդամներու խոհեմ շարժումները կը տեսնեմ։

Խաչեր սկսած էր մենախօսել . . .

— Կուգան մայր . . . կուգա՞ն . . . հայրս սպաննե-
ցին . . . ինչո՞ւ դարկին . . . ահա մարմինը մեր պարտէզի
աւաղանին քով . . . չի շարժիր . . . մեռա՞ծ է մայր, ինչո՞ւ
մարդիկ կը մեռնին . . . կուլա՞ս մայր . . .

• • • • • • • • • • • • • • • • • • •

— Մայր, մայր . . . ահա ծուխ կ'ելլէ պարտէզնե-
րու մէջէն . . . կարմիր բոցերը կալերուն վրայ . . .

— Ամբողջ Հայ աղգը որբ է կ'ըսէիր . . . ճի՞շտ է :
Ինչո՞ւ որբ կը մեան փոքրերը . . . Երբ հայրս ողջ էր,
գուն լալով կը սիրէիր ժամուն դուռը կայնող որբե-
րը . . . Հիմա Վանքն եմ . . . Ե՞րբ պիտի գաս համբուրել
զիս . . . այս որբանոցը . . . հոս չեմ կրնար ապրիլ ես . . .
մայր։ Քեզի գալ կ'ուզեմ . . . աղուոր է դէմքդ մայ-
րիկ . . . Քեզ մը նիհար կ'երեւիս . . . կը մտածես իմ
վրաս ու կուլաս . . . ես ալ քեզ կերաղեմ ու կ'ուզեմ . . .
Վանքը տիսուր է . . . կը վախնամ ես իր ժամէն, հոն-
ճերմակ մօրուքով խոժոռ սուրբեր ամէն զիշեր ժողով
կ'ընեն, թափոր կազմելով կ'երգեն . . . ես Վանքին սեն-
եակներէն կը սոսկամ . . . սատանայները կը բնակին . . .

• • • • • • • • • • • • • • • • •

— Տեսայ ես . . . սատանայ մը տեսայ սեւ դէմքով,

Կրակէ աչուըներով . . . Այսուր ակռայները կը ցուցնէ . . . ճերմակ ակռայները :

—Մայրիկ Վանքը լուռ է . . . մեր փողոցը շատ պղտիկ տղաք կը խաղային գարնան իրիկունները . . . զիտես մայր երբ ծիծեռնակ մը՝ մեր զլուխներուն քըսուելով կը սուրար՝ մենք կը պղուայինք ետեւէն իյնալով . . . Վանքին մարդիկը քիչ կը խօսին . . . չեն խնդար . . . Վանքին մէջ լալու շատ բան կայ . . . Նուարդ . . .

Լուս :

Խորհեցայ թէ ո՞վ կրնար ըլլալ այդ Նուարդը . քաղաքի աղջիկն էր հարկաւ . . .

Թող շարունակէր զառանցել . ևս որ կը հսկէի իր մօտ Ալեքսանդրին հետ, կ'ուզէի որ չի լոեր . . .

Ճայգուն՝ մահամերձի մը մահճին վրայ խուժող լոււթիւնը չի կրնար տարուիլ . . . Վանքերու մենութեան մէջ արտասուելու շատ բան կայ՝ հրեշտակային տղայ :

Լուռ էր . չեմ զիտեր ի՞նչ ծանր, չնականօրէն իբր, կսկսայի բան կար այդ անձայնութեան մէջ . կարծես Վանքին ամայի ու համը անկիւնները պիտի խօսէին միաբերան ու քրքջային, սատանայներ չեկան արդեօք ուխտաւորի խուցերուն մէջ, կամ սուրբերը ժամուն մէջ ժողով չէին ըներ նոյն պահուն : Ե՛ս ալ անոնց գոյութեան կը հաւատամ :

Վարժապետին արեւակէզ, կնճռոտ ճակատը անընդհատ կը կծկուէր, աչքերը տամկութեամբ լեցուեր էին :

Մեր անկարողութեանը մէջ՝ կը բաւականանայինք վերմակն ուղղելով ու Խաչերի ճակտին թաց լաթեր դնելով :

Անոր ակնարկը այդ պահուն չիլ, զօրաւոր ու ցայտուն էր, բիբերը ընդլայնուած . ազազուն կոկորդէն

հեւքը դէպի բերան կը խուժէր, հոն անորոշ ու խուլ կոծի մը փոխուելով . . .

— Որբերը արթուն են մրմնջեց՝ Ալեքսանդրը ականջիս :

— Գիտե՞մ, ըսի մեքենաբար :

Երկարօրէն յառեցայ լամբարին . անոր բոյը զգայնիկ թաղանթի մը նման կը սարսուար հակելով հոս հոն, ուղղուելով, քթթելով շարունակ : Ի՞նչ հանդիտութիւն այդ առկայծ բոցին, հիւանդ տղուն ու իմ միջեւ. երեքս ալ պիտի մարինք . . .

Եսս՝ մէկէն ուժգին զարթնում մը ունեցաւ . . . ինչու հսկել մահամերձ այս տղուն սնարին քով, երբ մարմինդ ու հոգիդ կը գալարուին վիրաւոր սողունի մը նման :

Ու ահա իմ սեփական մահուանս տեսիլը խօսեցաւ ինծի : Տեսայ ինքզինքս ժամուն մէջ, սեւ մահարեմի մը վրան՝ երկու սպիտակ մումերու մէջտեղ՝ դէմքս մահատիպ, մեղրամոմէ տղեղ դիմակի մը պէս :

Վարդապետական ծանր ու ոսկեդրուագ զգեստներ էի հագած, որոնցմէ դուրս ինկած տժդոյն ձեռներս խաչածնւ, ոսկեպատ կարմիր աւետարանին վրան կը հանգչէին . արիւնի սեւ բիծերով աղարտած շրթունքիս վրան՝ շատ տմոյն նշխարք մը կը դողար :

Կիներ ու աղջկանց խումբեր կուգային համբուրելու ձեռքս . լալագին մէկ երկու փոքրեր կը փախէին քովէս, ու ի վերջոյ Շուշանը կ'անցնէր մարտիրոսուհիի լուսաւոր, վէս ու տրտում գնացքով, համակ սպիտակազգեստ, ձեռքը դեղին առէջներով շուշան մը . . .

Լեղապատառ ոտքի ցցուեցայ . . . Սոսկալի է մահուան վրայ խորհիլը, բայց աւելի սոսկալի ու դժնդակ է երբ ապրող էակը իր մահը կը տեսնէ . . .

Զգացի որ ճակատս կայրէր, յետոյ յամբօրէն՝ անկէ

սկսան թափիլ պա՛ղ, սառի չափ ցուրտ քրտինքի շիթեր . . .

— Ի՞նչ ունիք Հայր սուրբ . . . կը դողաք . . . ի՞նչ եղաւ որ կը դողաք այդպէս . . .

— Բան չիկայ . . . յոդնամ եմ . . . հանգչիլ կ'ուզեմ Պ. Ալեքսանդր . . . Խաչերը հանգստացաւ քիչ մը, անանկ չէ . . .

— Գացէ՛ք ես կը հսկեմ. դուք հանգիստի պէտք ունիք . . .

Անցայ կամարաւոր, մռայլ ու լոխն նրբանցքներէն : Սանդուխին գլուխը թուղթ մը երկարեցաւ ինծի . անսահման մթին միջոցով շրջանակուած ստիառկ էջի մը վրայ, սեւ խաչի մը տակ, որոշապէս կարդացի՝



Հանգիստ Արտակ Վարդապետի

L.

Յունիս . . .

Երէկ իրիկուան մօս՝ խաղաղութիւն եկաւ Խաչերին վրայ. կարծեցի թէ բարելաւութեան կը դիմէր։ Մահը ասանկ սեւ խաղեր ունի կ'ըսեն, երկար կը մաքառի մեր կաղմուածքին հետ եւ զայն քայլ առ քայլ աւերելէ վերջ, երբ գիտակցի իր տիրապետութեանը, կը քաշէ ճանկերը հոգւոյն վրայէն, կեանքին ներելու համար՝ որ անգամ մըն ալ գիտակցօրէն ժպտի իրերուն եւ մտերիմներու . . .

Վերջալոյսին՝ երբ դուրսը թլրակի թփուտներուն ու անոնց առջեւ փռուող դամբաններուն վրայ դեղին մշուշ մը կիյնար, Խաչեր որ երկու ժամէ ի վեր կը մրափէր՝ բացաւ աչքերը, ժալտեցաւ հիւանդի վատուժ, անշահախընդիր ժպիտովը, դիտեց լուսամուտները՝ որոնց ետին պղնձի թոյրեր կը սարսռային, ու մնղմօրէն ըսաւ՝
—Առտո՞ւ է . . . ի՞նչ աղուոր առաւօտ . . .

Կրկին աչքերը փակեց, դարձաւ մէկ կողմ, սուզուելով երազի նմանող բանի մը խորը. քաղցր էր այդ երազանքը, քանի որ անընդհատ շրթները կը դողային՝ ու բերնին մէկ անկիւնը մանր ժպիտ մը կ'առկայծէր։

Տակաւ հիւծած դէմքը երանութեան մը հետ՝ հալած մեղրամոմի երանգը կ'առնէր, ու թարթիչները շատ երկար կը թուէին խորը ինկած աչքերուն վրայ:

— Խաչեր, աղուո՞րս, ըսի, չե՞ս ուզեր քիչ մը բան դնել բերանդ, կաթիլ մը կաթ, մածուն քիչ մը. եկուր գլուխիդ թաց լաթը փոխեմ:

Անուշն ու ծերուկ տնտեսուհին խոհուն կը նայէին այս վայրկեան առ վայրկեան հալող դէմքին վրայ եւ իրենց նայուածքը ցաւագին էր, զիս զարմացնելու աստիճան: Ի՞նչ կար ատանկ դժնէ դէմք մը առնելու, կը խորհէի. երբեմն սա կիները ի՞նչ աստիճան անշահ են:

— Խաչեր քչիկ մը կաթ, կրկնեցի:

— Զգեցէք զիս... ինչո՞ւ երազս կը խանդարէք... արթննալ չեմ ուզեր... այնքան լո՞ւ է հոս... ախ ձեռք մի դնէք վրաս, երկաթի պէս ծանր ու պաղ է մատներնիդ... ձգեցէք պիտի թոխմ...

Մթնշաղ էր սենեակին մէջ. լոյսզուարթի խնկահու շաբաթ գիշերը յուշիկ եկեր էր:

Նստանք անկողինին չորս կողմը. ես բոլորովին վստահ էի թէ բարելաւում մը կար հիւանդին վրայ. կը լոէինք. ականջ կուտայի կուրծքիս բուռն ու անհաւասար հեւքերուն, մեղմ ու երաժշտական շնչառութեան մը մէջէն, որ շատ մօտէն կը հասնէր ինծի, թերեւս Շուշանէն:

Այն ատեն խորհեցայ դուրսի ամրան խաղաղ, օճանուտ գիշերին վրայ, երբ մռայլ ու դողահար սաղարթներուն տակ, առուն կարօտի անվերջ երգեր կը հիւսէր...

Որքա՞ն լաւ էր առուներուն եղրը ըլլալ, դեղերիլ ստուերներուն մէջ անօգուտ և ըստ բաղտի. չի կային արդեօք վարդենիներու տակ համբուրուող սիրելիներ հեռաւոր տեղեր, երջանիկ երկինքներու տակ...

Փոքը լամբարը վառեցին : Կիներէն ծերունին միայն մնաց . Շուշանն ու մայրը մեկնեցան , որբերը հանդարտաօրէն , գողունի եկան սպրդիլ իրենց վերմակներուն տակ :

Պառաւը՝ ձեռները գոզնոցին մէջ , մրափող գլուխը կը հակէր , կ'ուղղուէր երբեմն ընդոստ բանալով աչքերը . անոր դէմքը ինծի աւելի տառապագին թուեցաւ այդ պահուն , տժգոյն թխութամբ դէմք մը՝ որուն վրայ տակաւին ազնուական բան մը մնացեր էր :

Պ. Ալեքսանդրը զիրք մը կը թղթատէր , կարծեմ բաֆֆիի «Խենթը» :

Ալ խաւար էր դուրսր , ու գիշերուան խաղաղութեան մէջ՝ աստղերու լուսեղ նայուածքին տակ կ'արթըննային դօդօչներու մեծակառոյց համերգները . անդորր ու նիրհող սենեակին մէջ անհունէն երկարող սուր այլ անոյշ երգ մը կ'իյնար՝ յարստեւ ու միօրինակ թրթռացումով , քիչ քիչ կը կասէր . այն ատեն եռանդուն խմբերգ մը , լեցնելով միջոցը , կուզար հոսիլ մեր ականջներուն մօտ :

— Զո՞ւր . . .

Ծերուկ կինը ցնցուեցաւ՝ ու գաւաթով ջուրը մօտեցուց հիւանդ տղուն բերանին :

— Պա՞զ էր Խաչեր , զաւակս . . .

Պատասխան չիկար . ծծեց տենդէն չորցած շրմները ու խորասուղուեցաւ . . .

Քիչ վերջ աչքերը բացաւ . անոնք չեմ գիտեր բիւրեղային ի՞նչ փայլով մեր վրայ ինկան , սլարդապէս սարսափիելի էին , բիբերը ընդլայնուեցան գրեթէ տիրելով ծիածանին ու սառնենիին . գլուխը վեր ցատկեց գորտի մը պէս , մարմինը ցնցուեցաւ անկողինին մէջ ու կոկորդէն՝ ջրամոյն մարդու մը նման , խեղդուկ հոնդիւններ դուրս ինկան :

— Եկան . . . եկա՞ն . եկա՞ն մայրիկ . . .

— Ո՞վ Խաչեր , մարդ չիկայ . Տէ՛ր Աստուած , մարդ չիկայ գոշեցինք միաբերան :

Ծերունին վրան հակեցաւ զինք հանգստացնելու համար . այն ատեն Խաչեր բացաւ շրթները , ազազուն թեւերը վերմակէն դուրս հանեց , մեղրամոմէ մատները սլրկեց՝ ու բռնելով կնոջ թուշերէն , ուժգնօրէն զանոնք քաշել սկսու :

— Մի՛ ըներ անուշս , հոգիս՝ մի՛ ըներ , մեղմօրէն պաղտեցաւ անտեսուհին :

Ան չի լսեց աղաչսնքը , ոչինչ կը լսէր՝ ու նոյն անասունի , ցուցափեղկի մէջ դրուած խամաճիկի մը աչքերուն անայլալութեամբ նայելով կնոջ դէմքին , կը պրկէր անոր միսերը :

Յանկարծ՝ խսւսափուկ աղաղակ մը թռաւ սենեակին մէջ :

— Եկա՞ն . . . ազատեցէք դիս . . . կ'երթամ մայր . . .

Ինկաւ բարձին վրայ : Այն ատեն՝ սեւ մազերու մէջէն քրտինքի խոշոր կայլակներ իջան դէպի ճակատը , քունքերուն վրայ , անսնյմէ սահելով դէպի կորացած շրթներն՝ ու ծնոտին սնկիւններէն անյայտացան վիզին ստուերին մէջ . ակռայները միացուց , բացաւ քանի մը անգամ , թեւերը մեղմօրէն թափահարեց վերմակին վրայ , ձգտեց . լքեց . . .

— Վախ եավրում . . . ու պառաւը հեկեկալիր կործանեցաւ Խաչերին վրայ :

Ան ատեն պատահեցաւ բան մը՝ զոր գուշակել անկարելի էր : Որբերը բոլորն ալ իրենց վերմակներէն դուրս խոյացան հեծկլտալով . . .

Ես չի կրցայ լալ : Դողահար՝ աղօթք մը կարդացի ու հեռացայ . . .

ԼԱ.

Յռւնիս . . .

Թաղեցինք Խաչերը :

Վանքը մէկը սպաննեց : Փոքրաթիւ ու մահաշշուկ թափորով մը հետեւեցանք դադաղին՝ մինչեւ խոնաւ ու սեւ փոսին եղերքը :

Բոլորը կուլային, երբեմն կիներուն ծանր ու երկարատեւ հեծեծանքը կը զարնէր լոռութեան թեւերուն. այդ ըոպէին՝ ևս յիմար վախը կ'ունենայի թէ մի գուցէ այդ ձայներէն յանկարծ Խաչերը կանգնէր իր ղաղփաղփուն դագաղին մէջ, որովհետեւ իր բաց դէմքը մահուան դժութիւնը չունէր, հապա արշաւներէ դարձող յոգնաբեկ տղու մը երազային քնանդորը :

Ինչո՞ւ կը վախնայի որ անիկա մահուան սպիտակ վերարկուն թօթափէր. չեմ գիտեր, հակառակ հաւատքիս, մեռելներու յարութեան պատկերը միշտ դողացուցած է զիս, այդ պահը աւելի դառն է ինծի համար քան մահուան օր մը . . .

Փոսին մօտ՝ պահ մը ակնարկս Շուշանին վրայ ին-

կաւ, ու ինծի անանկ թուեցաւ որ զինքը առաջին անգամ
ըլլալով կը տեսնէի:

Մոռցայ ըսելու թէ՝ քանի մը խոշոր գառնուկներ ալ
հետեւեցան դագաղին՝ ու բրդոտ երկու շուներ, թա-
ւաստեւ պոչերնին կախ, դունչերնին հողին առընթեր և
ծանրաքայլ: Տրտմալի մտերմութիւնը մարդուն եւ անա-
սունին՝ այս մենաւոր միջավայրին մէջ:

Վանահայրը հազիւ մինչեւ Եկեղեցի իջնելու սիրո
ըրած էր: Երբ վերադարձանք՝ մէկը ուժգնորէն կը պո-
ռար, կը հայհոյէր:

Ինքն էր, Վարդաննը. վեհարան ելանք, աննկարագ-
քելի վիճակ. դէմքը ներկուած էր տաք եւ կտրմիր
գոյնով. աչքերը կը դառնային իրենց ճարպոտ շրջանա-
կին մէջ, փքոցի մը նման կը հեւար, կը պոռար ու
կողբար անդադար:

Իր քով, թաւշեայ բազմոցին վրայ՝ գրեթէ անշունչ
ինկած էր ծիրանեգոյն տատրակներէն մին՝ մինչ միւսը,
գլուխն իր մսեղ կուրծքին մէջ թաղած կը հսկէր ընկե-
րոջը վրան, թոյլ ու հիւանդագին մնջիւն մը արձակելով:

Վանահայրը կ'ոռնար միշտ,

—Ամէ՛ն բան առին ձեռքէս, ամէն բա՛ն, կիմա-
նա՞ք դուք որ հոս եկեր էք. գացէ՛ք՝ չեմ ուզեր մարդ-
տեսնել, նայեցէ՛ք, ա՛ս ալ սպաննեցին. ի՞նչ ունէի. կին,
տուն տեղ չունիմ, ասիկա կար միայն, ա՛խ տատրակս,
հողիս ի՞նչ եղար, ո՞ր վայրագ որսորդը զարկաւ քեզի...

Վանահօր բարկութիւնը հետզհետէ սպանական
կ'ըլլար, ու իր մօրուքը հովերուն խաղալիք քուրջի մը
պէս կը շարժէր:

Յանկարծ վլաւ. դէմքին լայն միսերը դէպի վար
կախուեցան, աչքերը այլանդակ երեւոյթ մը ստացան

բացուելով . սկսաւ տղու մը պէս հնծիլտալ՝ տարածուելով բազմոցին վրայ :

Չափահաս մարդու մը , մանաւանդ տարէց Վարդապետի մը լացը տեսած չէի : Ծիծաղելի ու զզուելի էր այս մարդը . հրեշտակի պէս մանուկ մը որդերուն յանձնած էինք ու ինք տատրակը կուլար :

Այդ միջոցին ակնարկս վիրաւոր թռչունին վրայ ինկաւ նորէն . կոկորդին աղուավիետուրէն արիւնի կաթիլներ կը մզուէին ու դէպի կտուցը կը քալէին . պղտիկ քանի մը սարսուռներ ալ ունեցաւ , ձգտեց տոտիկներն ու միաց :

Իրա՛ւ որ Վանահայրը երկար տտենէ ի վեր կը խընամէր այս կենդանիները , իր ամբողջ հարստութիւնն ու երջանկութիւնը կը կազմէին այդ զոյգ մը թռչունները , թերեւս իրաւունք ունի լալու , խորհեցայ :

Հեռացայ վեհարանէն , սանդուխին ստորոտը տեսայ Շուշանը կարմրած աչքերով ու դողահար . աղէկ մը նայեցայ վշտահար իր դէմքին ու անձայն հեռացայ :

Այս ամէնը ինծի երազներ կը թուին :

Բայց իրականութիւն մը՝ ախարհի վրայ աւելի իրական չէ եղած երրէք : Ես հիւանդ սիրահար մըն եմ . իսչերը մեռաւ , տատրակն ալ , ու որբերը թշուառ են՝ ինչպէս Եղիազարն ալ տէրը նկարի գաղտնիքներուն . այս ամէնուն մէջ երազային ոչինչ կայ :

Ոտքս հողին վրայ է եւ մարմինս տակաւին չի յանձնեցի դագաղի մը թեւերուն : Չեմ դիտեր , թերեւս այս բոլորը իրականութեան երազն է . իրերը նոյնը չեն ինծի համար , իմ մէջս ամէն բան կանդրադառնայ անբնկ մթնոլորտով մը՝ որ երազին յատուկ է , իմ հոգիիս իսկ յատուկ՝ որովհետեւ տկարանալով , “հետզհետէ

կը կանգնիմ կեանքի եւ անդենի սահմանին վրայ .
երազը կեանքին ու մահուան սեմին վրայ հանգրուան-
մըն է , միուն իրականութեամբ եւ միւսին անստուգու-
թեամբը լի :

Պոլիսէն նամակիս սլատասխանը չի գոր տա-
կաւին :

Մեկնի՛ կուղեմ . . .

ԼԲ.

Յուղիս . . .

Խաչերի թաղումէն ի վեր՝ զիս ալ կը հալածէ մահուան մը գաղափարը :

Չեմ կրնար այդ սեւեռուն ստուերէն զատուիլ . կարծես մէջս է ան, կամ վերաբկուիս էութեան հետ նոյնացած : Մահը քովէս կը քալէ, կը նստի դէմս հանգիստի կարճ րոպէներուն, մասնակից կ'ըլլայ ճաշերուս . բառերուս մէջ կը զգամ ես իր պաղ շունչը :

Հիմա երկու հոգի եմ ես . անոր համար բնաւ չեմ աճիր :

Սէրս ալ լքեցի . Շուշանի համար ունեցած հատնումս թեթեւցած կը զգամ . իր տեսքը հազիւ մանր սարսուռ մը կուտայ ինծի . իմ եւ անոր միջեւ մէկը կայ՝ մահը :

Ամէն րոպէ, յետին վայրկեաններու սարսափին ու կեանքի գեղեցկութեան երազին մէջ կը տատանիմ :

Ես կատեմ մահը . կատեմ՝ ինչպէս երբեմն ատեցի Շուշանի նշանածները . անոնք հիմա ինծի համար սիրելի

ու ազնիւ մարդիկ են՝ իմ անծանօթ սիրելիներս՝ որոնց խաղաղութեանն ու բարութեանը կը ցանկամ միայն։

Մէջս հետզհետէ կը զօրանայ ապրելու տենչը։ ամէն իր աւելի կարօտալի եւ գեղեցիկ է ինծի համար։ պապակն ունիմ կեանքին, ու որքան անդամներս դողահար դառնան, թոքերս դատարկ ջրամբարներու պէս խօսին՝ այնքա՞ն կարօտով արեւին կը նայիմ։

Պիտի մարի՞ս օր մը յաւէտ, տրտում աչքերէս արե՛ւ, կամ պիտի տեսնե՞ս մէջս դեղերող քանի մը կայծերուդ մոխրանալը՝ մահուան քամիէն։

Ես չեմ ուզեր սիրել։ կամ հիմա դիւրին է ինծի ուրանալ սէրս։ բաւ է որ ապրիմ. . . Լա՛ւ է մենաւոր ու բոկոտն՝ արեւին տակ դեղերիլ հեռաւոր ճամբայներու եղրը, անցորդներէն, հողէն կամ վայրի մացառներէն մուրալով պատառ մը մնունդ. . .

Կեա՞նքը, կեա՞նքը. . . Արտակ հիմա կը զգաս անոր գինը։

Եկեղեցի կ'երթամ ստէպ՝ զիս հետապնդողը աղօթքի մը կամ սաղմուներու ձայնով վանելու։ Թեթեւութիւն կը զգամ։ կեանքի տաճարին մէջ՝ մահուան ստուերին վրայ մոռացոնքը կ'իյնայ, բայց ահա՝ այդ անմարդաձայն, զովաստուեր կամարներուն տակ հեծեծանք եւ քրքիջներ կը շատնան, ու ամէն բան դատակնիքս կը վճռէ։ բոլոր բարի կամ չար դէմքով առաքեալներն ու սուրբերը դատաստանի ատեանը կը կազմեն՝ դուրս գալով իրենց որմանկիւններէն ու խցիկներէն։

Աստուածային արդարութեան ձայներն ու դատաւորներն են, որոնք նզովք կը կարդան, անէծքներուն էն դառնահամը կը թափին իմ վրաս։ ի վերջոյ ամրագաշն, վայելուչ, խորապէս խորհրդաւոր սաղմուներ

Կ'երգեն, զորս չեմ լսած, սակայն ինձի անծանօթ սկիտի չըլլան . . .

—Ալ չեմ սիրեր, մեղայ ամենասուրբ արարիչդ, մեղայ . . .

Այսպէս կաղերսեմ լալահառաչ :

Կը նայիմ շուրջս. անսովոր բան չիկայ ժամուն մէջ՝ ամէն բան իր տեղն է, նոյն իսկ կը նշմարեմ թէ եպիսկոպոսական աթոռին ընդելոյզ սատափներէն մէկ քանին ինկեր են :

Այլ իրերը յամրաբար կը սկսին մթաղնիլ. բոլոր որմերէն, անոնց անկիւններէն մռայլ ու կապոյտ ժպիտ մը կ'ելլէ խունկերու ծուխին պէս. այդ ժպիտը կը լեցնէ խորանն ու կամարները, յարաբորբոք քրքիջի մը նման կը պտուտքի ամէն կողմ ու իրբեւ էութիւն մը կը սկսի բարբառիլ ինձի :

Կը հասկնամ իր լեզուն, Անեղին ժպիտն՝ է ան. բայց ինչո՞ւ այդքան տխուր է նախախնամողին ժպիտը :

Այդպէ՛ս սկիտի խնդայ Ան Գերագոյն դատաստանին օրը՝ բոլոր անոնց որ աղջկան սիրոյ մը անձնատուր եղան :

Երբ դուրս կ'ելլեմ գաւիթէն՝ ալ չեմ կրնար քալել, չեմ ալ կրնար պատախանել Եղիազարին՝ որ անութին տակ քանի մը մաղաղաթ կը հեռանայ. այդ միջոցին, ամէն իր կ'ընթանայ կամ կը դառնայ իմ քայլերուս հակառակ ուղղութեամբ :

Կ'երթամ անկողինիս վրան իյնալ, հաղալով անզօր՝ այլ խորունկ հազով մը, ու աւելի յաճախ արիւն կը թքնեմ . . .

Կիրակի Վանքին ուխտի օրն է. արդէն շրջակայներէն ուխտաւորները խումբ խումբ կը հասնին. լեցուած են թաղերը, գետեզը վրաններ կը բարձրացնեն, կամ բացօդեայ կ'ապրին շատեր :

Բոլոր այս շարժումը, ժպտող դէմքերը, երգի ծածանող շեշտերը ինձի համար չեն . . . ես կերազեմ՝ կամ քնաշրջիկներու անփութութեամբը կը դեգերիմ:

Ալ ձգեմ գրիչս, հաղը կը խեղդէ զիս :

Բայց ահա եկաւ. այս մա՞ն, մահուան չար էութիւն, ի՞նչ կ'ուղես ինէ երբ այդպէս ցցուելով դէմս կը շարժես չարաժապիտ դէմքդ :

— Սահմանումներուդ ճակատագրին տէրն եմ, կ'ըսէ ինձի :

Լո՛ւ, այդպէս թող ըլլայ. բայց մեր մէջ կոիւը անագորոյն ուժով սլիտի մղուի մա՞ն. սիրոյ մէջ պարտուած՝ յաղթական պիտի ելեմ քու դէմդ : Պատրաստ ես ոգորումի չէ՞ Արտակ . . .

Այո՛ . . . բայց՝ լաւ չէ՞ մահով յաղթել մահուան . . .

L9.

Յուշիս . . .

— Հայր Սուրբ Շուշանս նշանեցի . . .

— Հա . . . լա'ւ . . . որո՞ւ . . .

— Քաղաքէն գրազիր մը, վարդի պէս տղայ, տննիվեր, շահն ալ տեղը . . .

— Կը շնորհաւորեմ . . . գոհ ես անանկ չէ՞ . . . երջանի'կ . . .

— Է՞ն, պարտքս էր կատարեցի . հա՛րկաւ . . .

Առտուն կանուխ՝ այս խօսակցութիւնը կը դառնարիմ և Շուշանի մօր միջեւ բակին մէջտեղ, երբ հազիւմէկ քանի ու խտաւոր կիներ սափորներով կ'երթային գետեզր :

Անուշի քովէն հեռացայ անբանի մը պէս կրկնելով՝

— Շուշանը նշանուած . . . վարդի պէս տղայ . . .

Կը սպասէի այդ լուրին, անհամբեր իսկ էի զայն լսելու . անիկա պաշտօնապէս վերջ մը պիտի դնէր իմ յոյսերուս, և յետոյ կրնար քաջալերել նաև սիրոյ թուլացումը որ մէջս աւելցաւ Խաչերի մահէն ի վեր . գոհնունակութեան պէս բան մը ունեցայ ու ազատօրէն շըն-

չեցի քանի մը անգամ. յետոյ սառնօրէն քննել սկսայ թէ լուրը ինչո՞ւ յուզում չի պատճառեց ինծի և թէ ի՞նչ կար որ ես այդ լուրին վրայ կը նայէի իբր ինչ հեռաւոր անձի մը կեանքին կապուած եղելութիւն։

Այս բոլորին իբրեւ չքմնղանք կ'ըսէի՝

— Յուզուելու կարողութիւն չի մնաց վրաս, քայ-քայուած, լմնցած եմ, կը շրջիմ իբրեւ բանական ըստ-ուեր մը հողին վրայ. հայելիին մէջ սոսկումով միայն կրնամ նայիլ ինքզինքիս։

Երբ որբերուն յարկաբաժինը ելայ՝ Պ. Ալեքսանդրը հարցուց՝

— Վարդապետ Պոլսէն պատասխան եկա՞ւ . . .

— Ո՛չ . . . թերեւս մէկ երկու օրէն առնեմ։

— Ազգային գործ . . . ինծի այնպէս կուգայ որ քու մեկնելէդ վերջ՝ մենք ալ պիտի զրուինք, ատոր կը սպա-սեմ . . . ես ալ կը տառապիմ հոս՝ վարդապետա . . .

Զեմ գիտեր ինչո՞ւ ինդալս եկաւ այդ վերջին խօս-քերուն վրայ, հազիւ ինքզինքս կրցայ զսպել, մինչ Վարժապետը խստօրէն երեսս կը նայէր։

Յետոյ անխօս, առանց բառ մը արտասանելու իջայ վար, դուրս ելայ Վանքի մեծ դուռնէն ու սկսայ դե-զերիլ դաշտերուն մէջ։

Պուրակներու ստուերները խեղդած են ամէն բան. կապոյտ ու կանաչ չորս կողմը և անոնց մէջ դեզերող կարմիր զգեստներով հարսեր. Ցորեններն ու խոտերը բարձրացած են, տեղ տեղ արդէն իսկ դալուկ մը հա-գած կ'երեւին։

Արօտավայրերն ու ցորենի դաշտերը եղերող բար-տիներու սլացիկ կատարները մեղմ հովէ մը կը շար-ժէին՝ ու ես դիտելով անոնց տերեւները՝ ժամուն քշոց-ները յիշեցի. աղէկ էր նմանութիւնը, արեւին տակ պսպղուն քշոցներու յարեւնման կը շարժէին այդ գորշ տերեւները։

Առուները չորցեր են ու գետը խելօք մը կը վարէր
իր ընթացքը :

Ամէն ծաղկող բան հոս իր պտուղն ունեցաւ, ես
ամուլ մնացի միայն :

Երկար դեղներեցայ. ամէն կողմ անփութօրէն երկա-
րած մարդիկ, կիներ ժրածան, ժպտուն, փոշեթաւալ
ու պոռչտող մանուկներ գորշ վրաններու շուրջ. Կրակ-
ներու վրայ ճենճերող միսերու՝ ճարպային բուռն հոտ
մը մթնոլորտին մէջ :

Կանցնէի այս ամէնուն քովէն անտարբեր, վատա-
նուն ու երկարօրեայ երազներէ ելլողի մը անմիտ դէմ-
քովը, անկանոն քայլերովն ու շարժումներով. երիտա-
սարդ աղջիկները ուշաղրութեամբ կը նայէին ինծի,
մանաւանդ արցունքէն աղտոտ դէմքերնին տակաւին
թաց, ցնցոտիներով ու բոկոտն փոքր տղաք՝ կուգային
շուրջս, առջեւս կը կենային՝ իրարու ձեռք բռնած,
ծռելով գլուխնին, ձեռքերնին երկարելով ինծի, ի վեր-
ջոյ ապշահար՝ երեսիս ակնարկ մը նետելէ յետոյ փախելու-
համար: Բան չէի ըսէր, չէի ժպտիր, կանցնէի մինակ,
տեսնելով, գնահատելով այս ամէնը՝ այլ ոչինչ զգալով:

— Թերեւս կը խնդան իմ վրաս, կը խորհէի անփու-
թօրէն :

Գետեղրէն վեր ելլելով, երբ կրկին ցորեանի
արտերուն քով հասայ, հովը ծփանք մը կը քսէր հաս-
կերու կանաչ այտերուն՝ ու ես պահ մը յառելէ վերջ,
հոսանքներով խռովուած լիճերու ափունքը գտնուողի մը
պատրանքն ունեցայ: Իմ առջեւս ջուրերը կոհակներու
յարաշարժ պարը կը դառնային, եւ կը զգայի անոնց
զովութիւնը:

Մէկէն վանքին դարձայ, տեսակ մը կարօտով յա-
ռեցայ անոր կարմրորակ գմբէթին ու զանգակատան.

այդ պահուն վախ մը առաւ զիս՝ կարծեցի
թէ մէկը գետնին երեսէն քղանցքներէս կը քաշէր.
մա՞ն, մահը ինքն էր որ քայլերուս կը հետեւէր . . .

Արագօրէն վերադարձայ : Վանքին դրան մօտ տեսայ պարանցիկ խումբ մը աղջիկներ, անոնց մէջտեղն էր Շուշանը . երգելով թռան քովէս :

Կանգ առի . չեշտօրէն նայեցայ նշանուած աղջկան ետեւէն . իր հասակը ամէնուն վրայ կիշխէր ու դէմքը կը ճառագայթէր առտուան արեւի նման . . .

Զգացի որ ուղեղս կը դողար ու աչքերուս շատ մօտիկ քանի մը ստուեր կը դառնային :

Վազեցի վեր, անկողնիս վրայ նետեցի ինքզինքս անլուր հեկեկանքով մը՝ և իմ լացս մոլեկան, սև, ահուելի էր՝ որովհետեւ զլխուս վերև յանկարծ բարձրացաւ նախանձին շաշող խարազանը :

—Այս քեղ առին ձեռքէս, կ'ըսէի, անիծուած ըլլան, անիծուած . . . ես կը սիրեմ քեզ, կը սիրեմ . . . իմ սէրս չի կրնար մեռնիլ . . . Պատրանք մըն է ամէնքան . . . Մահն ալ չի կրնար մարել իմ սէրս, ահա ես իր դէմ զինուած իմ՝ եղունգներուս մինչև յետին ծայրը . . . Եկուր եթէ կրնաս, եկուր մահ . . . Այս սեւազգեստ կմախքը կը սիրէ՝ նշանուած աղջիկը . . .

Ու վերմակս կը խածատէի, անզօր մատներս քանդելու, պատռելու դէմք մը կը փնտոէին զուր,

—Այս սեւերես, աղտոտ մարդ, տէր կըլլաս աղջրկան մը որուն ուրիշ մը՝ իր կեանքը զոհեց . . . կը կրկնէի ու միշտ կանիծէի Շուշանին մայրը, միջնորդն ու նշանածը . . .

—Զին թամբել տալ կ'ուզեմ, կը մռնչէի, քաղաք նետուելու համար . պիտի երթամ փողոցներուն մէջ դեպերելով շուկան մտնել՝ գտնելու համար մարդը, զոր չեմ

ճանչնար. բայց պիտի ճանչնամ զայն՝ եթէ ծպտուած իսկ ըլլար՝ կամ պահուած հարիւրաւոր իրեն նմաններուն մէջ. իմ նախանձս, իմ վրէժս մանաւանդ՝ յայտնատես կ'ընեն զիս. ահա արդէն իսկ՝ ես կը տեսնեմ իր պատկերն ու ժպիտը, թեւերուն թոյլ շարժումը. ինքն է, ինկիր վրան, յօշոտէ. ո՛չ Արտակ, յամրօրէն՝ անուշ ու գիտակից վայելքով մը արիւնին յետին կաթիլները ըմպէ... խըմէ՛ Արտակ մինչեւ որ յագենաս... Հազի նոսլայ մը խեղղեց զայրութս:

Առատօրէն արիւն թքի այս երեկոյ, ու ես անոր կարմիրին մէջ վայրկեան մը տեսայ Շուշանի դէմքը իրբեւ փղոսկրէ քանդակ՝ բուստի մը էջին վրայ. անոր քով անշնորհք ճիւաղ մը... մահը:

Մա՛հը, գերագոյն աղատարարս ու գերագոյն թըշնամիս, որովհետև դողդոջ եւ արատաւոր հոգիս պիտի առաջնորդէ Վերին դատաստանին...

Գերագոյն եւ Ահեղ կը ժալտիս ինծի, ու մահուան դիմակով կը սպառնաս...

ԼՐ.

Յաւիս . . .

Քանի մը օրէ ի վեր՝ գրեթէ ուշակորոյս անկողին
էի ինկած : Վերջին յուղումը քայքայեց զիս . . .
Վաղը կը մեկնիմ ես Վանքէն . . .

Ա Ե Պ Զ

ԳԻՆ 10 ՆՐՈՒՅՆ